

ՀՐԱՄԱԿՈՒԹՅՈՒՆ  
Օ. ԱՌԵՎՈՒՆԻ ՏԱՐԱՆԻ

Թագավորիկ

Փրառակ Եզր Կեշիք ՀԱՏՈՐԻՆ

\* Ա. ՀԱՏՈՐ \*

# ՀԱՏՈՐԻՆ

- 1 - ԾՈՎԱՐ ԱԿՐԱ.
- 2 - ԱՄՈՒՋՈՅ ԲԵՐԱՆ.
- 3 - ԳԱՎԱՆԱՐ.
- 4 - ՎԵԼ ՕՐԽ ՀԱՄԱՐ.
- 5 - ԱՄԱՆԱՐ ՊԵՏ ՎԱԼԴԱԿ.
- 6 - ՇԵՐ Ի ԿԱԾԱՆՈ.
- 7 - ԱՆՁ ՄԵՐԱԼԿ.
- 8 - ԱՐՔԱՅՈՅ ՀԱՐՈՒՄԻԿԱՆՐ.
- 9 - ԱԲ ՎԱՑԵԼՈՒ.
- 10 - ՎԱԼՎԱՐԱՆԱՐ ԲԱԼՎԱՆ.
- 11 - ՉԱԼԱՐ ԿՐԱՅ.
- 12 - ՈՒԵՐԱՆ ԲԱՆՎՐԵ.
- 13 - ՎԱԼՎԱՐԱԿ ԱԿՐ.
- 14 - ՀՄԱԲՑԻՆԻ ԱՆՁ.
- 15 - ՀԱՄԱՆԱԿԻ ՈՒ ԲԱԿԱՅԱՆ ՀԵՅ.

Ա. ՓՈՒՐՈ  
ՅԱՄԳՐՈՒԹՅՈՒՆ Օ. ԱՐԵՎՈՒՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Թ. ԱԶԱՏԵԱՆԻ ԲԻ

ԿԱՂԱՆԴ

Դ. Պօլի

Պատուիկ

\* Փրառուս իշեր կեսնքի Հասուրն \*



0235 Վ. Ա.  
5532 թ. հ.

# ԿԱՌԱԿԱՄ

Ա. ՀԱՍՈՐ



\* Ա. Մանուրի Պատուասք, Հեքես, Եւն. \*

ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
Օ. Ա. ԲԶՈՒՄՅԱՆ



ՏԱՐԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱԾՈՒՆ

Օ. Ա. Բ. Ք. Ա. Խ. Ա. Խ.

№ 100

ԱԱՀՏԵՍԻ

† ԳՐԻԳՈՐԻՆ ՈՒ † ՆԵԿՏԱՐԻՆ,

ԻՐ ԿԵԱՆՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒՆ:

ՀԵՂԻՆԱԿՆ

## ՇՈՒՆԻ ՍԻՐՏ

Ա.

Մեծ Զամլընացի հայն, այն յաղթ լեռնաշղթան  
որ գէպ արեւելք՝ հարաւէն հիւսիս պատկած է ար-  
աւեսնի վէտվէսուն երկոսով մը, իր կողերն ի վար  
կը ցուցադրէ մութ-կանաչ ելեւէջը դարուփո-  
սերու, ժեռուա զահաւանդներու, հովիաններու և  
հեղեղատէ պեղուած կարմրագոյն ձորերու, սրոնց  
ոտքն, օձասկսոյս զիւր զարսասափի մը վրայ, կը  
պարզուի ազարտիններու զիւթական անհուն զաշ-  
տանկար մը, առելվիններու դարվար ընդհատումովը:

Հովի անպակաս է հոնկէ, սպազ, ասողջ հով  
մը որ կ'երդէ Հիւսիսի թոքերէն՝ խորսանկ հեւքի  
մը ողէս, ու ցախներու վացրի բուսականութիւնը որ  
մօրուսած է այս համայնապատկերին այսպ՝ կը հով-  
դպի միշտ անոր ուժգին փչումներէն:

Դաշտանկարին վրայ, իրարմէ հեռու հեռու,  
չէնքեր ցանցնուած են: Սրօրի և արջառի մարդոց  
հիւգակներ են ատանք, միայարկ, երկյարկ, պա-  
տուհաննին ցածուլիկ, ու գարնան, զմայլիկ է զիւ-  
տել բարձր տեղէ մը՝ չուրջի հերկուած քառակասափ  
արտօրացքը, որոնք այդ տուններուն երեսին շիկո-  
րակ ծեփը կը չհշտեն իրենց զմրուխտ սաւաններով:

Ապառաժուտ սարի մը կուշաը, Պուտաք Տէրէի  
մօտ, չէնք մը կը տեսնուի:

Շուրջի գեղեցիկ կազմիներով, բարտիներով ու  
պառզի ծառերով՝ չէն փիլայի մը տեսքն է տռած  
անիկա:



Պատուհաններու էն աղէտալին եղաւ ժողովուրդին համար Ենի քուէրան: Զմեաց գրէթէ տռած  
մը ուրկէ դուրս չհանէին սիրելի մը՝ մէկ աւշաէրով,  
ըլլար անիկա հարուստ թէ աղքատ:

Լեմնին հասր մինչեւ հինգ զրուշի անկուր հա-  
մեմտառթիւններն առաւ, կրպակներ տեղ տեղ  
փակ միացին՝ ի նշան հանրային սուզի, ու շատ  
գիշեր լսուեցաւ քոյր և եղեցիներէն՝ կոչսակներու  
տիրագին զարմաւածքը, Հակումի հրաւիրերով ժո-  
ղովուրդը: Սա սասցէ որ համաձարակին էն ան-  
դութ միքրոպը Երկիւղն էր՝ որմէ վարակուղն  
անցագիրն խկոյն կը հանէր... անդենականին:

Ալ ինասօր կենար Սկիւտար, բաւ չէ՞ր Գրիգոր  
աղայի համար՝ մէկ օրուան մէջ հողին յանձննելը իրկու-  
սիրաստն, «Փիտունի՛ պէս» աղջիկներն ու կինը  
որուն հետ լման քսան տարի կենակցեր էր կառուց  
կառուցի, առանց իրարու «խունախոխ» մը փո-  
խանակած ըլլալու:

Հիմայ Համբարը կը մնար իրեն, վեց տարե-  
կան մանջուկը, բեկո՞ր մը, տռագաստի փցուն  
ծուէն մը այն ամենի նաւաբեկութիւնին՝ ուր նաւ  
ու մակոյլ կորած էին անհետ:

Երես դարձուց կետնքէն, գործէն, տունէն ու

աեղէն. աչքը գոցած՝ ծախեց ծախծիսեց ամէն  
ինչ որ ունէր, ու զաւկին հետ գնաց քաշուի հե-  
ռու, արտարձանէն չա՛տ հեռու, բնութեանն ան-  
մարդաճայն այդ խորչը:

Երկյարկանի բնակարան մը շնել առուաւ Պու-  
տուք Տէրէի ամայութեանց մէջ, աւելցած սուակը  
յատկացուց մշակի գործիներու, եղան ու սիխարի:  
Կօշիկը տրեխ ըրաւ ու տապատը բօրուն. գեղջուկ  
մարդու այս կրպացումն մէջ յուսաց մեղմել վիշ-  
տերն իր անհամուքսած կեանքին:

Իրաւցունէ նոր ու աղւոր կենցաղ մըն էր այս  
սկսածը: Ալորին իր ամէն զրադում տեսակ մը լուր-  
երջանկութեամբ կը համակէր իր հոգին. — Սրջառ-  
ներն արածել սանիլը, հաւերտուն հաց փրթելը: ճը՛՛  
ճը՛՛ հոսիլը Մալասին որդաթի պէս ջուրին ուսկից  
Համբար խենթ կ'ըլլար տփացի խմելու համար, նոր ա-  
ծին հորթիւններուն՝ տգինին անկած հուսա հունա  
խալիկ վազվաւեկնին, տղուն գողցած պաշիկները՝  
բըսչիւններուն կաթոս քիթ-բերանէն, բոլորը, բո-  
լորը:

Պատուզի ծառեր անկեց, տան շուրջի խոսան  
գաշտագետինը վարաւցան ըրաւ, սորիեցաւ մա-  
նուանդ մածուն կապել, — արեն՛ոս որուն երեսէն  
առպուստի կոկիկ զաւ մը բացուեցաւ իր սակա-  
ւազիտ մարդու պիտոյքին:

Ամէն անդամ վար իջնելուն, երբ մածունի ողո-  
րահիւս զոյգ կողովները պարապած ետ դամնար, քայ-  
լերն ակամայ պէս ի գերեզմաննաց կ'ուղղուէին: Հոդ,  
պատին զուրոփ զին կայնած, իրմէ տարաժամ բաժ-  
նըւող սիրելիններուն հոգուն «օղորմիս» մը կը վը-

ճարեր արտամագին, բերնի լարեսպաշտ երերառուքով  
մը : Կոկիծներուն ասափճանր ժամանակին հետ վար  
իջած՝ սուրբ պաշտումի, խոնդաղաանքի մը զոյնն  
ասած էր այսպէս . ու Յուխանականութեան գա-  
ղաքարին վրայ միաքը պատած, «Հայր մերը» կար-  
ծես թէ քիչ կու զար իր խորունկ հաւատքին քով :

Ե.

Համբար կը մեծնար երթալով, կը մեծնար,  
ինչպէս պիտի մեծնար տռահնին՝ ասուին անսանաւ-  
կուս մէկ եղբը, գեղեցիկ, աերեւաս ու ապերա-  
սան :

Այս կրակուբոց ապան գպացի երես չաւասծ,  
ընկեր ըստած անձը չունեցած ու չըմգած ծնողա .  
կան խասութիւններ, աշիկամի առզերով այսպէս  
ապաս օդին, լեռնական սատահակ մը զարձած էր :  
Զօրն աշխատութիւններուն մատնակից ըլլոյտ աեզ,  
կ'երթար օրն ի բուն իշնալ սար ու ձոր՝ կրիսյ որ-  
սարու, օձ մեռցունելու . և քարայժներու պէս ան-  
դունդներէ կը սովոսկէր, խրամներէ կը ցատկիրա-  
տէր՝ ամպերուն քալով չուքին հասնելու համար :  
Սնանկ որ երբ տարիքը տասնլովեցը լեցաւ, և պատո-  
նիկան զրօննաքներէն փքսած՝ տեսաւ անիմուս-  
տութիւնն իր չուանէ աղեղին որով վայտէ տռա-  
նեաեր կը թոցունէր ցախին վրայ թաւած արաց-  
աին, կամ, մացաւուաքին մէջ կկզած լրտամրգին,  
երիկուն մը լուրջ կերպարանք մը տասծ .

— Աղապա՛, ըստ, սովին ըլլամ պըսսոր, պա-  
տէն կախածդ ինձի կու տա՞ս :

Քսանին մէջ՝ եղա՛ւ ինչ որ կրնայ ըլլալ թըս-

չունի և երէի սիրահար մը՝ որսորդական իր բոլոր  
թագուն ձիրքերուն մէջ սէգ :

• Եռնցիի պինդ քաղաւած քն ունէր ան, նայուած-  
քին մէջ կը պահուըտէր վոս աչքերու. վայրենա-  
կան վաեմը : Երբ ճամբայ եղէր կորսուելու իր ար-  
նակէն փարասիմներով անզին՝ ձորամէջի արկածուտ  
ողորաները, եղնկիկի մը երեւումին՝ ուղղնդանութ-  
շալկածն այսպէս մը չուա կը շանկէր զէպ ի որաը,  
որ անկարելի՛ էր վրիպին իր նշանաւութեան :

Զինի բաւքի եղանակին, հեռու տեղերէ եւ-  
րասպացներ կու գային իր ընկերշակութիւնը խընդ-  
րել, խազի վասնգալի որսորդութեան համար մա-  
նաւանդ :

Օր մը, ամբողջ ցորեկ տեղացոյ տռաստ ձիւնին  
տակ տաժանագին թափառումէ մը վերջ, տրասում  
ախուր ետ կը գասնացին : Զեւնունայն զիւղ մէտ-  
նելը միծ պղափիրութիւն էր : Յանկարծ, անտառի մը  
բերան, թաւուածներու տակ ապաստանած կինճ մը  
նշամբեցին, վիթխարի կինճ մը որ սակայն չատ հեսի  
էր իրենցիմէ, որով հետապնդենին անօգուտ : Համ-  
բար անկեց փողը, բամմիմ . . . ըլթակը քաշուած  
էր : Սնասանը զնասուկէն թեթեւ մը վիրաւոր՝ կո-  
տազի, անալուր խանչիւն մը արձակից, և ի փափառուս  
աճապարեկու աեզ՝ մողեգնօրէն խոյացու վրան :  
Կացութիւնը կարծուածէն աւելի՛ երկիւզալի էր,  
որովհետեւ. նախ կապարը զնել հարկ էր, ու յեաոյ  
միջոցը սուզ էր: Երկու քայլի հետաւորութիւն միայն  
կը մնար հիմայ : Ընկերները բայերն էին և աչուը-  
նին կերպով մը չէր կտրիր այդ ակնթարթին օգ-  
նութեան փութալու . բայց չունչերնին բռնած՝ աւ-

սան նոյնհետայն գնատակը ձի՛ք ճակտէն կերած վարագին դժուապաստ զլորիլը ձիւնին մէջ, անոր չուշան էջին վրայ կարմիր խօսնկար մը գծելով խկոյն :

Մինչ ընկերները կը պատրաստուէին քաղաք իշնել՝ իրենց ըրած այս սրամվը պարծուկ, անդին բերկրանքէն յևմարիլը բան մը չէր Համբարի, իր յանդգնութեան առթիւ նուէր ընդունած ասացին կարգի երկփող հրացանին համար : Ընկերներէն մին գրաբանէն ումի ասափ-շխը հանելով բերնին արնեկէ վերջ՝ կը թափանձէր անոր որ անպատճառ ուրիշ բան մըն ալ ուղէր, սրակէս զի ասիթն ունենային յայտնելու իրենց երախատպիտութիւնը :

— Աղջութիւննիդ, կը կրկնէր Համբար վեհանձնօրէն, ասիկա պիկէ շատ է ինծի :

— Զէ՛, զուրցես պիտի, ուրիշ ի՞նչ . . .

— Կը ճանչնա՞ք Պատրն, Համբամըի չիփիկին տէրը, խոչոր չուն մը ունի անիկա . ծախու է, առուներնիս պահող չուն ալ սատկեցաւ անցածներս . հարըս ատ չունը կ'ուղէ կոր առնել ամա . . .

— Եյ . . .

— Բարան չօգտեր կոր :

Նոյն օրունէ խաղբանքն իրագործուած էր : Համբար նուէրը մէկ ձեռքով, միւսովն ալ շատնին վզնոցէն բռնած տուն կը դառնար իրիկուան : Աւ ծերունին ուրախութիւնը կատարեալ եղաւ :

Սմբող իրանը գեղին էր այս անսատւնին և գունչը միայն սեւ . կարծես ստամբակին մէկն անոր գլխուն կոխած՝ ածուխի մոծիրներու մէջ թաթխուծ ըլլար անոր քիթն ու բերանը : «Ագպուռուն»

զրին անունը : Գամբաը շուտով ընտելացաւ իր նոր տէրերուն : Մինակ սունին չէ, փարախին պահչանութեան ալ աղէկ եկաւ ինք :

Երբ գիշերուան ամայական լսութեան մէջ : Պուտաք Տէրէի բարձրաւանդակը կանգուն ու ինք զինք քամիներուն խենթ վշումին սուած՝ սկսէր ունալ Ագպուռուն, անուոր արձագանգը կը կըրկնէին մօտի հովիաներն անոր բամբ հաջիւններուն :

¶.

Գիրգոր աղայի համար հասեր էր ատենը ու բաւն մէջ մարդ ծերութեան ջատումներէն կքուն կեանքի ձմարիտ ձանձրոյթը կը դիմագրաւէ, ու գրէթէ չկամութեամբ կը խոսսովանի իր եսին՝ իր ապրանքին ունայնութիւնը .

— Օհ՛ . . . աւճինը չմ' մնացեր ալ :

Օր օրի վար կ'իջնէր կեանքի ախուր սանդուզէն, մինչ անոր աւիւնոտ վերելքն ունէր Համբար : Այն քանի մը թել գորշութիւնը որ մազերուն քթանը կ'ալտստէր՝ ջնջուեր էր երթալով, և եօթանասուն ամերու ալեւոյթը լուին՝ կը ծանրանար ուսերուն : Ճակտին վրայ կնձիւներն ակուրացեր էին . թմթրէր էր այսն ու աշխատանքը կամացցեր : Հիմայ առաջուան պէս ամէն օր չէր կրնար երթալ զալ՝ մածունը ծախելու :

Զաւակը հոգեւին զգածուած այս կերպարանափութէն, — և մանաւանդ ալ համոզուերով անխուսափելի իրականութեան թէ ծամած հացէն՝ ճակտի քրայինքին հուար պէտք էր զալ, — ինքնին փութկոտ գանգւեցաւ մէծ մասը վրան առնելու

այն գասառներուն՝ որպաց կը մայիսն յարմարիլ էր  
մկանուտ բազուկները հուժկու:

Զմեռ գիշեր մըն էր: Հոււ... անջրաբե-  
տին մէջ զիւալլաւկ աղաղակը միայն կը լսուէր հո-  
վին. պատուհաններուն փեղկերը կը ճռնչէին տեհ-  
զագին: Պատերուն մէջ, — գեղին հողէ և յարդի  
շիւղերէ շարախաւած ու չափութենէ ճայթառած  
ծեփերուն ծերապերէն, — քամին կը ուղար լըար, մինչ  
ներու լսուկերիկը կը ճարձատէր չարտունուկ: Կրու-  
կը միամիտ լոյս մը կը գնէր խցիկին մէջ, և ու-  
նար լսցերուն ցողքը կ'երթար խաղալ ծախսէն մու-  
րու գերաններէն կախաւած եղիպատցորէնի սեր-  
մնցու արցակներուն հետ, ձոյլ-սոկիններու փո-  
խելով գանսնք:

Երկու հոգինց այս նորհապեամիան ընտանիքը  
բայրուեր էր կրտեկին տաշիւ, գրէթէ անխօս, ան-  
խիքա, մինչ իրենց սուռելները, կանակնուն, բո-  
ցին քմշու երեսութին հետ՝ պատին վրաց կը վիւ-  
ռէին խօլ չքանկարներու պէս: Նոյն զին, կոմիլ  
կարած տապար մը գամին կախ՝ կառավինաս բարձ-  
րացող մարդու ահաւոր երեւոյթը կու տար չքանկա-  
րին:

Հայրը մուխքացը թօթվեց մէկէն, ու մէջը  
սուզուած մասախնութենէն սթափիլ ու գերով ար-  
դուն դարձաւ:

— Օպում, ըստու, նայի՛, տարիքդ էկուծ յե-  
ցած է. Էս ասօր կամ, վաղը չի կամ. աշկըս չը  
կոցած՝ էկուր կարգելմ քեզ:

— Տուն կիսես, աղապա...

Ու լսութիւնը շարունակուեցաւ վերապին՝ գե-  
ղացի աղուն այս խօսմուուկ պատասխանէն եաք,

մինչ թոնիրին վրայ թանապուրը կը գթգթար և  
բուխմրիկին մէջ ծտոի թաց արմատներ կը ցպըր-  
տային ֆսալով:

Հետեւեալ օրն խակ, նկատի չտանելով ցուրան  
ու ճամբաններուն ջխջխանքը, հայրը Սկիւար կու-  
գար, սրճարանի մը անկիւնը հին մէկ լսորեկամը  
կը դանէր ու խօսքը կը բանար անար:

— Սպէ՛կ ըսիր, վրաց կը բերէր գէմինը գլուխը  
ճօճիրով, մանչուդ կէօրէ մէկը կը ճաշնամ, հիշ  
չէ մ'ըսկը ա՛ւ. հար-մոր չունի, ըսընամիկ աղջիկ  
մըն է, հէմ աւենաս, կատանացի՛ ովէս...

Ամէն անանք որ երկար ատեն գեղջուեկ կեն-  
ցաղին մէջ ամքած թրծուած են և սունդերնին  
զերձ՝ արտաքրանի աղմկալի, ժահոս միմորատէն,  
աղնիւ հոգի մըն է զօր կը կրեն. շատակ-սիրա, բա-  
րի, դիւրահաւան. ձիրքե՛ր սրոնց երեսէն վերջէն  
է որ կը սումէն սակայն:

Հերիք էր որ իր «էսկի տօսաւը աղէկ է ըստ  
աղջկան համար, եղաւ զիաց. ալ ինչ տե՛ը  
կար ըլլիկը պլղիկը վինակու: Եւ յետոց, որին եր-  
թար, հին «անպատճներէն մարդ մնայէր էր մի-  
թէ հո՞ն ուր սալոր էր նստիլ ատենօք:

Նոյն շարթուն խօսկապն ըրին լմնցուցին, յա-  
ջորդին հարանիքն ալ՝ ժամաւն մէջ: Քանի մը հե-  
տաքրքիք կիներ ինքնահրաւէր՝ եկեր կեցեր էին  
պատկին:

Փեսան մօռ ապաէ լսմերուն մէջ և զլուխը  
ողլուծ ծաղկոս ետզմային տակ՝ շնականի եղական,  
արքէնի ավագոր մըն էր գարձած:

Սոււնաւոր սայլոկ մը «զնտօ»ի տեղ ծո-

ռայեց՝ հարմնեւոր այս երեք հոգիի խումբը ժամկեն տուն փոխադրելու համար:

¶.

Աւ իրենց լեռնականի մենաւոր կեանքը փոխուած էր: Զուրի կոյտին վրայ ձգուած կոսկիճի մը պէս, Եպրաքսէ, — հարսերնին, — շնչող բան մը բերած էր իր ներկայութեամբը. կոսկիճը պատուեր էր մեսերակերպ փուռածքը լճակին, ու բոլորի ծփանքներ աղւոր ոգեւորութիւն մը զրեր էին առոր երեսին:

Սկզբներու պատի՛ր ոգեւորութիւն, որ ետքէն պիտի վերածուէր ընտանեկան լիդի խոռվէներու: Վասն զի Եպրաքսէ այն էակիներէն եղած էր որոնք արբունքի տարիքնուն անոք մնալով և զարկ սիրախ դասախրակութենէ՝ ամսեղուկ յարաբերութիւններ կը ասածեն դադասագոյի՝ թաղորդ. երիտասարդներու հետ: Ծնողքը կորանցունելէն ետք, ջատուկ մօրաքրոջը քով, ապրած էր կէս-համեստ այն կեսնիքը՝ որուն համար հոգի կու տան կարդ մը շմոր, տակաւին դպրոց հոսող ամուրիններ, ըդգուշանալով սակայն որ չեղին որսացուին անոր ցանցէն:

Սասնկ է արդէն աղջիկներու հոգին, — անուս դասակարգինը մոնաւանդ: Մարախներու բնայթն ունին անոնք, թուփէ թուփ ոստաստուն և անկայթն սէրեր՝ որոնք չեն հասցուներ, չեն չարչակեր ենթականին, հապա զոս կ'առթեն անօնց: Այս տեսակ աղջիկներուն մեծ մասին՝ հաշուագէտի անսայթաք, սեւեռամտածումն է, — հուսս փախըստ-

եայ համբոյր մը գողցունելով, հունա ծախելով շարաձնի կոմիթ մը, — տատանիկ, տատամիկ, ու վերջապէս բոյն դնել հո՞ն ուր՝ ա՛լ յոդնած, իրենցինին պէս, մանաւանդ իրենցինէն աւելի տկար սկառ մը կը գանեն: Կը տուժէն արդեօք է՛հ, եթէ շատ չերեւիր աչուցնուզ, պիտի ըսեմ հարիւրին իննըսունը:

Եպրաքսէ ալ իր կուսական պարկեցառութիւնը՝ վաղանցուկ, օտար սէրերու քսելով մաշեցունելէ վերջ, հիմայ հակառակ թարթիշներուն սեւին, աչքերուն անուշութեանն ու անթերի, հարմատ կաղմուածքին՝ այլ եւս փորձառու և ապագայէն անաբեկ, չուզելով փախցունել տուացին՝ ամուսին՝ առիթը՝ կայանք էր տաւեր գալ պարզմիտ մարդերու քով, այդ մութի խաւին մէջ մուցանել ինքոյինք ու մեզմել անունին շուրջ բզզացող ախուր բասրանքը:

Ճակատագիրն այսպէս է ահա: Լքեալ մը մութեանց որչը քայլ առ քայլ տանելու տեղ, յանկարծ, աքայի մէկ հարուածով, փրկութեան գիրկը կը նետէ զայն: Մեղքընալո՞ւն: Ա՛, պահ... գուցէ նոր թշուառութիւն մ'ող ծնցունել ուզելուն: Միթէ չենք տեսած ազանեւան վրայ ուրուրի մը թառիլը, կամ զոր օրինակ, եղիճներու մէջ ծըլած մանիշակներ:

Երիկն ան համբարը չէր հիմայ. ամուսնութիւնն ինչքան շուտ այս մարդ-առիւծը ոչխար էր շնոր: Եղնիկն անոր դաժան նայուածքէն խուսափող, հօրկանը յորդորներուն շատ անգամ խեռ՝ այդ կարիճն անհնուած, այդ արի՛ կոսկաը, կ'ըսեմ,

կակլացաւ, ընկճուեցաւ. երթալով ամէնէն հու, ամէնէն աղապատող ձեւերն սուաւ կնկանը քով։ Որչափ սոյզ է սա վճռը Միշէի. «Մոգուհի և Պիշտ է Ան, գաղանազուսպ մարդն խի իրեն գերի կ'ընէ»։

Տարին չանցած, կիրակի սուաւ մը, իրենց կինակցութեան առհաւատչեան եղող պէտէքնին երբ վար իջուցին մեռոնելու, մայրիկն ալ ուզեց ընկերանալ իրենց։

Կնունքի արարողութեան, Համբար սակաւաթիւ ներկաներուն մէջ մէկը նշմարեց որ կնոջ հետ կը տեսակցէր։ Ս.յո «մէկը» որ սիւալի ըլլալու յանցանքն ալ ունէր իր վրայ՝ աչքը չխածաւ շիտակը։

Մարդը Եպրաքսէի վրան սուած լայն շալին տակէն ներս սպրդեցուցեր էր ձեռքը։ Կեցած տեղ քար կտրեցաւ Համբար. կտաղութենէն կը ֆըշար։ Մօտերնին զնաց, հայեացքը շանթի պէս շամփուց այդ անձանօթին աչքերուն մէջ։ Քիչ մը վերջը նոյն մարդը թեւը մեղմարար սահեցուցած՝ շուշի պէս կ'անհետէր ժամին պահարանէն։

Ս.յո անցքէն ետք՝ որու նկատմամբ բան մը չէր ճաթեցուցած Համբար կնկանը, ցորեկ մը, առեւսո օդի մը, սլքարկալը տեսաւ նոյն մարդուն՝ իրենց հիւզակին ծաւասատանին շուրջ։ Ս.ոո՞ր ի՞նչ ըսէր. ի՞նչ գործ ունէր «սէթրի բանթօլը», վողկապը վիզին՝ սասանկ մէկը հոսանքուանքը։ Գաղտորակ մըն էր արդեօք։ Էհ, իր ըմբռնած եղանակով՝ էն ջուր վերցանելիքն էր այս վարկածը։

Եկ'չտ վրան, վաղեց, լա՛ո մը չփոխանակեց հետը, և, առասպամիան շուտիկութեամբ մը սը-

քունքն անորինին մէջ անցունելով՝ ափը կոթնցուց կուրծքին։ Փեսուրի պէս սապալած էր ախոյեանը։ Յեսոյ լանջքին կոփսեց ծունկը, և այն պահուն որ աւելի առաջ պիտի երթար իր քինախնդիր ամուսինի ցուցանքութեանը մէջ՝ կասեցաւ յանկարծ կոնջը ձայնէն՝ պատուհանէն պօռացուած։

— Թո՛ղ տուր, Համբար, կ'օգտէ՛ ատտարը խայրի . . . .

\*

Ասոնք ամուսնական կեանքի վրդովումներ էին. հապա հայրիկինը, հէք մարդունը։ Հիմայ չպիտու առարկայի մը պէս լքած էին զինք, ու երեսը չէին նայեր։ Կրնա՞ր աշխատիլ, ուրեմն հառամ չէր կերածը խմածը։ Վարի յարկն՝ ախտոի նմանող խոլիկը յատկացուցին իրեն։ Հաւերուն սահմանուած փայտէ ջրարբուլ կերակուրը բերին, և զրկեցին զինք ծըխելէն, իր էն սիրելի վայելքէն։

— «Թիւթիւնը բարայով է» հաջուեր էր հարսն անոր կրեսին։

Մնձարակ, անձանաչ բան մըն էր գարձած ծերունին։ Չեռքին գողալէն՝ ապօւրը խմած պահուն վրան գլուխը կը ճենճուէր։ Ծերութեան շինած բոլոր տճեւութիւններուն վրայ բարդուեր էր մանաւանդ իրեններուն բառութիւնը։ Եւ որպէս զինութիւնն իր անգիտութիւնը կատարեալ ընէր, ինայած էր անոր յիշողութիւնն աւրելէ և խուցունելէ զանիկա, կարծես ուզերով որ կարենար ականչ ջո՛վը լսել ան՝ ատրապարտուց իրեն ուղղուած ամէն ջեխ ու անարգանք։

Ա.

Առջի գիշերուընէ մամասուքը պատեր էր զինք ի՞նչ ընէր Համբար, ինստո՞ր ընէր: Կալվնդուան միրգերը, բուրդէ ֆիսթանցուն, պղափկին համար կարգ մը մանր-մունդ. ո՞ր մէկը: Ապապրանքները շատցեր էին այսպէս, բայց հարցունող չկար թէ «քար կը բանէ՞ր»:

Առաւուանց կանուխ դուրս ինկաւ: Շուրջն ամէն բան ձեփ ճերմակ էր կարեր: Հեռուն, ձիւնոտ կաղնիներուն կատարն ու ագարակի ծովեղներուն շուրթին՝ ագուաներ իրենց թառը կ'ընէին. երկինք, աւլուած՝ ամափ բգիներէն, կը փռուէր լեզակի բաց գոյնով մը:

Բախտն ի՞նչքան բանուկ էր այդ օր: Կէս օր չեղած, ես կը դառնար՝ երկու ձագար և եօթը վայրի բագեր ուսն ի վար. որոնց մէջ կեռնեխ մըն ալ կար: Բաւական բան մըն էին ատոնք: Տարաւ ծախեց զանոնք Գասար Քէօյ, փոխարժէքովը կրցաւ կնկան ուղածները գնել, և ատոնցմէ դուրս՝ պէտքին համար ալ քանի մը բատա:

Իրիկունը կը մթնէր, երբ տուն հասաւ: Զեռքի կապոցները բերաւ հօրը խցիկը դնել, հոն, որմանորշին մէջ, ու վեր կաւ:

Ծերունին անկիւնը կծկափկ՝ ձեռքի համբիչը կը շարժէր սաղմոս քաղերով. առասուընէ ի վեր փշանք էր մասած բերանը. հարսը Համբարին բացակայութենէն օգտուելով՝ այդ չարտութիւնն ալ կրցեր էր ընել: Անդին, Ագապուռուն ամանի մը մէջ դունչը խոթած՝ հոն թափուած կերակուրի էւելցուքները կը լպուէր:

Մինչդեռ գամբուը լեզուն շաչեցունելով թիթեղ անօթը լիերու վրայ էր, աչքին պոչովն իր տէրը կը դիտէր սակայն, որ, հիմայ մութը առնելուն հետ աղօթագիրքը գոցած՝ իրեն շարժուձեւին կը հետեւ էր արգանատելի նայուածքով մը: Կենդանին անգամ իր անսանական բնազգով կատեց անոթութիւնը: Խղիկին մէջ սլքարկաց, չորս բոլորը զննեց և աղւոր ուտելիքի մը բոյրէն սունգերը խաղացին իսկոյն: Վեր նայեցաւ, փորձիչ հասանեաներն հոն էին, իր հասակէն երեքպատիկ բարձր որմախորշին մէջ:

Երկու ձիւի վրայ եկաւ, չափեց հեռաւորութիւնն ու վեր ցատկեց. խածաւ թուզթի պլուած համեղ հացիկներն ու բերաւ ծերուկին առջեւ դնել: Յեսայ դուռը թաթովը քերելով բացաւ, դուրս կորաւեցաւ, թերեւս խելք լնելով որ ասանցով պիտի չիմացուէր իր վսրմ յանցանքը:

Հինգ բոպէի մէջ ծամոծ աւարտած էր Գրիգոր աղա հաւկիթոս կակուղ հասանեաները:

Մութը կ'աճէր երթարով, և ա՛լ աչք աչքի չէր տեսնուեր խցիկին մէջ: Դուրսը ձիւնի հասիկները կը կայլէին ման ի ման, սպիտակ թիթեռնիկի հարսերաւ պէս, ու պատուհանը կը լենար անոր բամբակ փաթիկներով:

Զ.

Ծերունին ընկողմանած էր իր յարդէ խշուակին վրայ, մակաս, զիակնակերպ: Կա՛յծ մը կրակ չկար սենեակը: Ու վհասաւթեան ձիւնը՝ դուրսի-

ՆԵՐԻ աւելի պաղ՝ կը տեղար դառնայած սիրտէն ներս :

Մրափեղէ առաջ, աչքը կիսախուփ՝ կը նայէր : Կը նայէր անիկա առջի օրերուն ուր չէն էր հոգին, և ասանկ «ակում» գիշերներ՝ զաւկըները մրգալից սեղանին շուրջ խմբած՝ կաղանդը կը տօնէր : Հիմայ արցունքին աեղ՝ որ ցամքեր էր ակնակապիճներուն խորն, աւելի՝ կոկծալի բանի մը անցնիլը կ'զգար երակներէն ներս . անցած դացած օրերու վերյիշումը սուր փուշի պէս կը խմէր իր հոգին : Ու կը մենախօսէր թշուառ՝ հասած վատած ձայնով :

— «Ընչո՞ւ իս էրեսէ ձգէին . ընսո՞ր մէտէնին չեր էղած՝ ՚իչ օր չէ նէ ասանկ իրինկուն մը քուվերնին կանչել էխթիար հարերնին : Տողալոցող պէրնէս վաղած օրնենքը ամէնէն պէտքինը չէր հացնն ատկ, զաւկիս, թուանու, հարսիս գլխուն . . . :

Երբեմնի այն հուրը որ տարիներ կեանքեր էր տաքցուցած, բէ՛հ, հիմայ պաղած մոխիր՝ աւելորդ բանի մը պէս կրակարանէն դուրս կը թափառէր : Ահ, ծերութիւնը :

Իր մտախոնութեանց ճախճախուտին մէջ խրած՝ քունը չէր տաներ : Նոյն պահուն տեսաւ հարսն ներս մանելը, ձեռքը լոյս մը բունած : Պատին մէջն վերցուց Համբարի բերած կապոցները, նայեցաւ, որմախորչին մէջ ձեռքը քսքմելով նորդ՛ն նաշյեցաւ, առ խարխափ խուզարկութիւն ընող աշազուրկի մը պէս . բայց հաստեաները չիտին : Գետինն ինկած իւղոս թուղթը դատարկ՝ լոելեայն ամէն բան յայտնեց անոր: Շունը կերած չըլլա՞ր մտածեց խիոյն: Մօտեցաւ ծերուկին . փսորատւքն անոր վերմակին:

վրայ կը նշմարուէր . ա՛լ տարակոյս չէր մնար :

— Հը՛ք . . . էխթիա՛րը բաթլամիշ է էղեր, մը ուղտաց գայրույթէ կղպուած ակոաներուն տակէն: Ասնելի՞քը ըլլայ . . . :

Շունչը շխակ վերի յարկն տուաւ, վայնասուն մըն է փրցուց հոն: Այս չնչին ինողիրը՝ մատին էր պղեր՝ անքաւելի մուղքի մը պէս մեծցունելով, փոթուացունելով զայն: Անոյին երախան օրոցքին մէջ կը ճգար մօրը պոռչառուքէն:

Հիմայ փրփրած՝ իրարու կու ասյին կ'առնէին . և սակայն ի զո՞ւր կը ջանար համոզել Համբար իր կինը . գէմը հանած ամէն չքմեղանք կը հալէր, կը փշրուէր խորյո՞ն՝ Եպրաքսէի սասաւ խօսքին վրայ, զոր կայծակէ յանկերդի մը պէս կը կրինէր միշա . Զըլլար, ըսի՞ ես, ըսա՞ծս ընես պիտի . . . :

Տակը, խշտեակին հէգ բնակիչը, գլուխը վերմակէն գուրս ցցած՝ աղմո՞ւկը կը րաէր միայն անոնց բանակուիլին, ու սրաւադողէն կուրծքը կը դիմաւար՝ կային թուցած թմբուկի մը նման :

Եպրաքսէ՝ կանուխէն սրբացած այդ էակն իր բորբ կեանքին մէջ թշուաս ապրած, բաղիած հասուն հասակի պարանքներուն, օ՛ր մը չաջողելով խեցալ ամուսինցու մը ճանկը ձգել, Եպրաքսէ, կ'ըսենք, աղջիկութեանը գէմը եղող ուշերուն պրիստ ըլլարուն — ի՞նչ օգուաւ — ետքե՛րը գիտակ, Հիդրս մըն էր դարձած օր օրի՝ գեղանի արտաքինի մը ատկ: Ինք գիւղացիի կնիկ ըլլայ՞ւ էր միթէ . մինչեւ ուր տեղուանքը քշուեր տարուեր էր երբեմնի ժամանցասէր երիտասարդներու փաղաքուչէն եւ շողոմանքէն: Տարասեաներու նկատմամբ վաստը-

կած նողկանքը՝ բնածին չարութեան մը հետ խմորուած՝ ա՛լ մար էր կապեր ներսիդին, և ամէն տառապանք, ամէն խոշտանգում որ կարենար տաթել առնց՝ հեշտ արարքի մը պէս կ'սփոփէր իր սիրաը ցաւուուուուն, ամուսինը բարի են եղել . իրեն ինչ միթէ նոււա՞ղ բարի էր ինք աղասպութեանն այն անմեղ օրերուն՝ ուր աշխարհը չէր ճանչցած գեռ:

Մայրութիւնը կաթիւ մը չէր փոխած իր բարքը : Եւ աղջիկ-զաւակը զոր ուներ հիմոյ՝ աւելի՛ բաց կու տար իր ատելութեան, կեանքի իր արդի՛ ըմբռոնութիւնուն :

Որոշումը արուած էր, անխախս, անսեղիսապի : «Եխթիար»ն ի պատիժ այդ անհարկի «բիսպովազութեան» վանառւելու էր տունէն :

\*

Եպլաքսէ ինչի՞ր պղճութկեց չամբարի, կանացի ինչ անկառ «աչք - վախցունել»ներ թեկաղրեց անար՝ սրմացմով կարող հանդիսացաւ իրեն հպատակեցունել զանիկա, իր անխողձութիւնը ներարկել անոր բարութեամբ երկաթ կամքին մէջ, ու ինչպէս կրցաւ՝ միայն բարի բաներու համար ամուսինին ունեցած արամաղրութիւնները դակատեցունել, յեւ դաշնչել ընչովին :

Հարցունենք գարձեալ, ի՞նչ կախորդանք կայ ապա ուրեմն կնոջ քով՝ որմէ կրնա՛յ կոր երդեմն թուլիսլ, նուաստանալ էրիկմարդը :

«Անվիճելի առաւելութիւններ» կ'ըսէ ժօրժ Սահն ու կ'անցնի : Բայց եթէ փորձ փորձէինք վերլուծելու կին - հեղինակին այս բացարու-

թիւնը, դիւրին պիտի ըլլար տեմել մեղ հօն՝ տարամերձիկ այն ցանկումը, որ ասողի ապրած առաքինի այր մարդուն մէջ այնքան անզուսպ՝ կ'զգեանե ենթական՝ Զրկումի ահաբեկող մտածումէն :

Որչափ տեղ որ կարելի ըլլայ մեղ իջնել խոր վիրապը կնոջ հոգիին, ամէնէն շատ այս պիտի ըլլայ կարձենք արդիւնքը մեր քննախուզութեան :

Ծատ չանցած, Համբար գլուխ ծռած կնոջը խուժգուժ վախաքին տռած, անոր հետ սանդուղներէն վար կ'իջնէր, պատկած տեղէն կը հանէր ու կ'արտաքսէր, կ'արտաքսէր հայրիկը . . . :

Աեղճ մարզը յանկարծակիի եկած էր : Համմէ՛ : ասիկա այն զաւա՞ին էր որ «տիւզիէ» — տուներնին հարս չառած — «Ասլած էրկան օրեր ասց քեզի, աղա՛պա» կը յեղեղէր . . . :

կ.

Դուրաք կը ձիւնէր միշտ . շուրջի ծառաստանին ոստերը կը հեծային այլ ևս՝ վրանին այնքան նստած գուզ-բամբակի այն դէզերէն որոնցմէ տատեն տաեն խոշոր մասեր վար կ'իջնային անշշունչ : Լուսինը պաղած էր զենիթին գորշութեանը վրայ, ու բուխերիկը կը միսար, կը միսա՛ր :

Խեղճ վառքեալը . . . : Դրանը մօտ կեցաւ ը կեցաւ՝ իր զաւած հասակը վրաւ ձիւնու շեմքին վրայ, մինչ ցուրտէն կափկափող՝ ժօռատ լինութուն մէջէն գեռ ևս կը լսուէր աղօթքի պէս բան մը, լքուած հօր մը լո՛ւռ սաստը վակմոյժ : «Ծեր ի տանէ քումմէ մի՛ պակասեացի» :

Սգպուռուն, չգիտցուիր ի՞նչ կերպով ճիսի

շղթան փրցուցած, կամ ի՞նչպէս կոտրած չնկարկին դռնակը, քովիլը եկած էր հիմայ ու շունչովը կը փորձէր տաքցունել իր տէրը: Յեսոյ կ'սկսէր թութովը դուսին տախտակը ճանկուտել, թնծկալ, ամէնէն ողոքիչ ու կողկողազին ձեւերը առաջ իր ձայնին, որպէս զի ներսինները գութի գայցին: Բայց լամբարը մարտած էր ներսէն, ու տունը կը մնար ի մթան, անտարբեր, անարձագանգ՝ անստունին աղիողորմ պօսուժներուն . . . :

Յանկարծ շխակուեցաւ շունը, լեզու հասկցովի մը պէս ականջները սրեց: Կը զատանցէր թէ հոգի կու առար ծերունին. ատիկա մութ մնաց իրեն:

— Ինէ . . . ետքը . . . ըռահաթ . . . ապրիս . . . նէ . . . կիածած ըլլաս . . . Համբար . . . օրդնեմ . . . պիտի . . . մեռ . . . նե . . . լըս . . . :

Սանք. եղան անոր վերջին խօսքերը զոր հատիկ հասակ արտասանեց խոչափողէն՝ խպղուկ, թու հանդիւնով մը:

Եւ ո՛չ խակ ձիկ մը այնուհետեւ . . . :

Գիշերը կը յաւաջանար միշտ, մինչ մօտի հաւանցէն աքրոր մը կ'սկսէր խօսիլ, սուր, կերկերուն, ձայնի երկարաձիգ պարոյթով մը:

Իր կուկուլիկուն բողոք մըն էր կարծես, անոնց անիբաւութեան դէմ անողոք բողոք մը որ տիրող մահազին լուսթիւնը կը պատեր:

Է.

Հետեւեալ աւատուն Տարին ծայր կու առար Քաշունացի արտապի գագաթին վրայէն, արեւ խոս-

տացող արշալոյս մը որուն ձիւննալը պիտի յաջորդէր:

Մեմին վրայ գտան զինք: Անկրաշխարհի անդորրական երանութեամբը կը նիրհէր ծերունին.

Բարձ ունենալով գլխուն՝ քարն սաւուցիկ, եւ վերմակ՝ ձիւնն...

Ճասանց գաղբած էր ձիւնը: Ամանորը կը փողփողէր անսահման, անսամպ կապոյտին մէջ, ու չորս դին պատմնքուած սպիտակութիւնը կը պըսպըղար արեւի ճանանջներէն, աղամանդի փառքուքներու հանգոյն:

Համբար պագ մը առաւ ճակատէն, շալկեց դիսկին ու ապրաւ թաղել մօտակայ բլուրի մը սատրուար, կնոջը պատուերին համաձայն:

Սիրու կատր կատր կ'ընէին կարծես ներսէն: Գիշերն ի բուն անքուն էր մնացեր արդէն: Տա՛սն անգամ սատնուլ ուզած էր անկողնէն, երթալ կամաց մը գուռք բանալ և ներս առնել հայրը. բայց տա՛սն անգամ ալ ի դերեւ ելած էին այս ամէնքը. վասն զի Եպրաքսէ ժամը մէյ մը զաւկին կաթ տապու զբաղանքին մէջ՝ արգելք մըն էր, բառնալն անօգուտ արգե՛ւք մը՝ որդիական զեռ եւս ազնիւ իր ձգաւումներուն առջեւ ծառացած:

Հիմայ զղջումի պէս, ու զղջումէ տւեկի բան մը կը կարկամնէր զնողերներուն թափը: Կինձ մը մինակը շալփող տանող այս աննկուն անձը՝ տկար, ու ժասպա՛ս կ'զգար ինքզինք: Քիչ մնաց՝ կասէր մնար պիտի իր փոքրողի բեռին հետ, եթէ ականջներուն չհասնէր հեռուանց, բայց պատուհանէն, կնկանը ձայնը դարձեալ.

—Ի՞նչ կը ամսանաս կոր , լէլէշ , թէ՛ղ ըրէ . . .  
Ի՞նչ որ էրիկ կնիկ ամէնէն շատ զարմանքի ,  
մտմտուքի և ցաւի մէջ թողուց՝ Ագպուռունի կոր-  
սուին էր : Պարապ տե՛ղ օրերով անոր դարձին  
սպասեցին : Այդ օրուընէ Ագպուռուն չկար մէջ-  
տեղ :

Թ.

Այս անցքէն զրէթէ ամիս մը վերջ , նոյն ա-  
մենի լազիրները հետագայ լուրը կը դնէին իրենց  
«Ներքին Լուրեր»ու բաժնին սկսվը :

«Խորչը Այս Ուկրատի բարձունքը , Քը-  
արքը մամ մը անդին , հովիւ մը Համամիլի  
«կողմերը ոչխար արածելու պահուն՝ մարդու մը  
դիմին հանդիպեցաւ :

«Դիմկը փոռուած էր նոր փորուած հովի մը  
«վրայ՝ որուն քով հովուական խոշոր շուն մը ծեծ  
ուռեկէ վայն ի վրան եկած՝ կը տքար : Իսկ մարդը ,  
«վրայի ասկա լաթերը ծըւիկ ծըւիկ՝ վայրագ յօշո-  
«սումի մը նշանները կը ցուցունէր փեռեկոռուած  
«կողի ուկրաններուն վրայ» :

Ա՛ւ ընելիք չէր մնացած Ագպուռունի . կը կենար  
իր ծերուկ տիրով հողակոյտին վերեւ , և տունին  
հայրասպան զաւկին՝ զոր ասամներով վը գիշատած ,  
անէացուցած էր քանի մը օրէ հետէ . կը կենար  
հոն տուայտ , վտիտ , անօթի-ծարաւ , մարմբուն  
աչքերուն խորը պահելով անհուն թափիծ մը և  
սպասելով վայրկեանէ վայրկեան իր տիսուր օրհասին :  
Խիզճը հանդարտած էր :

Ասենսօք քոլէրայէն փճացած ընտանիքին վեր-  
ջին բեկորները՝ հայր ու տղայ կ'ոչնչանային այս-  
պէս կին-քոլէրայէն :

\*

Ապառաժուտ սարին կուշտը , Պուտաք Տէրէի  
մօտ , անսնց բնակած չէնքը կը տեսնուի նորէն :

Տունի մը դիմկը կրնայ ըսուիլ անոր :

Դուռը կանքի վրայ գացած է գինովի մը հա-  
սակին նման , ու տանիքն ինք իր մէջ վկած՝ վու-  
թորիկէն գլխավեր գարձած հովանոցի մը պէս : Ա-  
պակի չունին լուսամուռները , որոնց վկվկած շրա-  
ջանակներուն մէջ գիշեր ատեն լուսինն ու բիւր  
լուսաւորներ իրենց արգուզարդը կու ասն անար-  
գել . և փայտէ խրիսլիկ վեղիկ մը միջոցին մէջ  
թաւալգլոր , բայց ժանդուած զնիէ մը գեռ կառչուն՝  
կ'երերազկայ վչող էն կամաց հովէն իսկ , — կար-  
ծես սատկած ճանճ մը՝ սարդի սատայնի պատափիկ  
մէկ թէրէն կախակայեալ :

Շուրջի գեղեցիկ կադինները , բարախներն ու  
պառուղի ճառերը որոնցմով երբեմն չէն վիլայի մը  
տեսնքն առած էր այս տունը՝ գիւղացիք կացինի  
բերնին հրամցուցին զանմնք հերու , ձմեռը տաք-  
նալու համար : Ու տունը մնաց փեստած հաւի մը  
պէս անհասպոյր :


Ասկէ քանի մը տարի առաջ այս աւերակ տան  
վերեւ վիթխարի թռչունի մը թեւածիք տեսնուե-  
ցաւ վարանսաւ թռչուատմներով : Պահ մը թա-  
ռած մնաց ծխնելոյզին վրայ , իր սրունքներուն  
նկարչային նուրբ կարկինները կոթողած անշարժ ,

ու կտուցովը եղերքի կղմինարը քերելով . պա՛հ մը  
միայն , յետոյ ճախրեց գնա՛ց անդարձ :

Արագիլ մըն էր : Բո՞յն դնել ուզեց հոն : Կ'եւ  
բեւայ թէ :

... Ու ինչպէս առաջ , հիմա՛յ ալ , — տարուան  
չո՛րա եղանակներուն — , կ'երգէ Հիւսիսի թոքերէն՝  
այն պաղ , առողջ հովը որ բանէ՛ մը չազդուելու  
անտարբերութիւնը , փիլիսոփայութիւնն ունի . ու  
ցախերու վայրի բուսականութիւնը որ մօրուսած է  
ամայի գաշտանկարին այտը՝ կը սարսափ միշտ անոր  
հեւքոտ փչումներէն :

1901



## ԱՊՈՒՐՈՏ ԲԵՐՆՈՎ

Ասանկ ակում օրերու , երբ ամէն նայուածքի  
խոր՝ յոյսի չող մը կը պաղպաջէ և ամէն սիրոտէ ներս  
ցունց խնձիղ մը կը խայտայ , տալու համար անհաւ-  
աին այն երահիկ վիճակը որով անցնող տարիին  
մէջ քաշկատուած հոգերը կը ծրագրուին , կ'աքա-  
ցուին ու կը չքանան . ասանկ ակում օրերու մէջ ,  
կ'ըսեմ , շիտակ չէր՝ ելլել պատմութիւն մը հիւսել  
հուսա , պատմութիւն մը որ նորէն խուած դըր-  
ուագ մը ըլլար Թշուառութեան կեանք :

Բայց , շիտակ չիրով անցնելու չէ միայն : Խնձի  
հարցունելու որ ըլլաք , ամէնէն չատ անո՞նցն է  
գիտակից երջանկութիւնը որոնք գիտեն միտք բե-  
րել արտամութիւնն ու արցունքը՝ ցնծութեան արբ-  
շու վայրկեաններու մանաւանդ :

Բարձրանալու տեղ , մեծութիւններ ու վայելք-  
ներ խորհեղու տեղ , իջի՛ր մէյ մը այն ցածութիւններն  
ուր հոգիներ ընդ միշտ վիշտն գորշովը ծալլուած են:  
«Քեզմէ վարինը խորհից» կ'ըսեն ասոր : Անդրա-  
դարձում մըն է տափկա , որ , ամէն անդրադար-  
ձումներու պէս , կարող է ներարկել հոգիէդ ներս  
փոփոգանք մը և կազդոյր մը առողջ :

Կարծ է պատմելիքս , պարզ , անկնձիու :

Տղայ էի այն ատեն: Այդ աղայ-տարիքէս դըժ-  
ուար չէ ինծի գուրս սերել հմայ մին այն կաւ-  
զանդներէս՝ ուր ըմբռնեցի խորունկ իմաստը՝ պարզ  
Էոդիներէ ծնող Միրոյ և Եղայացութեան:

Հին ատարիին վերջին օրն իր շունչը փշած էր  
երգերու և անսանձ կերտխումներու մէջ, և ա-  
մանորին առջինէկ առառւն ցաթած արդէն՝ վառ  
ու փողփողուն: Արեւ ալ չըլլար, ուրիշ կերպ  
չինք կրնար տեսնել այդ արշալոյար:

Դպրոցինս գացեր, նուշըներնիս առեր ու կա-  
նուխիէկ մը տուն դարձեր էինք: Հոն ամէն ոք շա-  
րունակելու ետեւէ էր՝ ամբողջացներու համար ինչ  
որ կարծես պակա՛ս ձգուած էր առջի գիշերուընէ:

Մենք մեր աղու անաւակտութիւններն ունէինք,  
ասանկ օրով—գիտէինք—սասասով չէր ըլլար մեզ:  
Դեղնապուրի և գոնզողի կոյս պնտակներ կը ըզըր-  
ճէինք մատի կամ պասասաւքաղի հարուածներով,  
և հակատակ ամէն բանէ փքսած ըլլանուս՝ գըու-  
նուածը խորելու, հասցանելու նորէն նոր ձիգ մը  
կ'զգայինք մեր ներսը: Միրգերէ աւելակ պնտակ-  
ները թողած՝ վեր կ'եղինք, պատէն կախ պտու-  
զով առպրակներ աւարերու: Ճեզունէն սերկեւիլ-  
ները կ'իջեցունէինք՝ ասանցմով «բիքլօճ» խաղա-  
լու, ընկոյզներն ու կաղինները բուռ բուռ շորթած  
«պիքլա» կ'ընէինք, նարինջներն ալ գնդակ:

Տե՛ւոր իրիկուն դուռներնիս զարմուելէ շունչ  
առած շունէք: Աս՝ պահապանն է, ան՝ ժամկոչ-  
ախապարը, ետեւէն աղբահաւաք ու ջրկիր, որոնց  
պարկերն ու զամբիւզները կ'ուռեցւորէին՝ հոն թափ-  
ուած միրգերով, մինչ հեղին հացագործը որ հաց  
ձգելու կը մօտենար.

— «Բէթօլսո՞նո բոլի» յանկերգը կը կրկնէր,  
հրամացուած օղին կլելու պահուն:

«Օխալը ըստակիվոյի օրուան արժէքը յարգել գիտ-  
ցողներ կու գային կ'երթային չարունակ, ուրախ  
ու լոյիկ: Դրացի աղջիկներ ձեռք-պագի կու գա-  
յին պաւաւ հանիիս, և գորգերնին կ'սախպաւէին  
մեղի՛ փուել՝ համատի տարասեռներ տեսնելով հոն:  
Իրարու կեանքի գաւաթ՝ պարզո՛վ պարագալի:  
Փանդասն այն ըլձալի արարողութիւնն էր որուն  
մէջ յուսաղում մը կը ծիար՝ սկսուած Տարին ան-  
խափան հանելու:

Նուագ, գաշնակ, ոչինչ կար տուներնիս.  
բայց եթէ եղա՛ծ ալ ըլլար, այդչափի ողեւոր նորէն  
պիստի չանցնէր ցորեկը: Բերնով թրա՛լալլա՛...  
թրա՛լալլա՛... տախտակամածը կը հեւար պարող  
զոյգերու ներբաններուն տակ: Միրտի հաշիւննիր,  
խօսքով խասաւմով իրենց կարգադրուին այդ օրին  
հարցուցէք գուեք. և աղջիկը որ բոլքայի ատեն  
բազուիներուն մէջն էր համակրած կարիննի՛ թող  
կու տար որ ուզա՛ծ կերպովը խօսի ան, իր օղիի և  
տարիանքի զինավութիւններով: Ունք ալ ասդին՝  
կայթելու մեր բաժինը կը ճարտէինք, մեղ ասրեկից  
աղջիկներու մէջքին պլուած՝ նետուելու պարի յոր-  
ձանքին մէջ, հոգ չէ թէ մեծերուն սրունքներուն մէջ  
անցնէինք երբեմն՝ մեր խպըլիկ սսառումներուն ատեն:

Դաղար: Երգողները զոյգերէն աւելի կը յոգ-  
նէին, ու խումբն արփան-քրախնք մտած՝ դէպ ի-  
սեղան կ'չասապէր, օղին կոնծելու կրկին: Եայլս ան-  
դիէն ծերուել հանիս էր որ իր օրնենքը կը ճամ-  
ձըմէր այս կասաղածներուն հացէին.

—Ապրիք աղաք, սիրուերնիդ ամ'օր ետքը  
ասանկ չէն մնայ:

Շուրթով երաժշառովիւնը նորէն կ'սկսէր ու  
նորէն պարերը խափ կ'առնէին անհասանում ծրւըռ-  
տուքներու մէջ: Այս ապերասան խրախճանու-  
թեան պահուն.

—Տնւան է ալլահէլէմ, ձայնեց յանկարծ աղ-  
ջիկներէն մէկուն մայրը:

—Անկաճիդ ծան կու գայ, մարիկ, վրայ բերաւ  
դարձող զայգերէն երիտասարդ մը որ իր փախցունք-  
երջանկութենէն տարուած՝ կը թուէր վախը ցոյց  
տալ երանաւէտ կայթն ընդհատելու:

Պարիկ անկաճէս թողած՝ սանդուզին գլուխը  
գացի ես, չուանը քաշերու: Իրա՛ւ դուռն է եղեր:

Սեմին վրայ արձանացազը ինձի հասակակից  
մանչ մըն էր: Ազմուկ ըլլազոն՝ բան մը չէի խմա-  
նար անսր խօսածէն, բայց իր երեւոյթը, լաթե-  
րուն թափթփածութիւնն ու աւել դարձած անչորհ  
մագերը բաւական եղան ինձի պատմելու թէ որին  
հետ էր գործն:

Խղճացի՞ հը՞ . . . «խղճացի»ն ալ խօ՞սք է. կա-  
զանդ օրով մուրախու այս պատկերը սիրաս բզբսեց  
կարծես: Իմ տարիքս ունէր, իմ հասակս ունէր.  
զանիկա՛ ալ մայր մը բերած էր աշխարհ, ինձի պէս  
ա՞ն ալ հողի ունէր վրան: Դուռը վրայ ըրի և  
աթու մը զնելով եախն՝ հոն նստեցուցի զինք,  
երթալու, խոհանոցէն պնակ մը շիկաթան բերելու  
համար: Պնակներաւն էն խոչորը, վրան կինամն  
ցանուածը դատած էի: Զիմանա՛ր, չի տեսնա՛ր  
մայրիկս . . . :

Վերը միշտ կը պարէին, «թրալլալլա»ն անդադ-  
քուով կը քակուէր պօսալէն քերթուող կոկորդներէ .  
ու բակին առասաազը կօշիկներու յիմար ծեծկըռու-  
քին ատկ՝ փոր տալու երեւոյթներ կ'առնէր գլխուս  
վերեւ:

Մուցած էի ամէն բան, վերի սեղանս, գինավ-  
հիւրերս, անուշիկ անկաճէս . և, թոյլ ապով որ  
մուրացիկ մանչը պնակին մէջնոր լսուածէ, ես ասնկ  
ամենծ մարդուու հովեր ասնելով՝ իր վիճակը, բնա-  
կած աեղը, ծնունդը կը հարցուափորձէի. և դեռ խե՛լ  
մը բաներ:

Յանկարծ գուռը հրուեցաւ դուրսէն . աթուին  
վրայ գտնուող տղան ետին գարձաւ ու պնակին  
ցնցումը երկու ձեռքերով զսպել չանալով ոտքի  
ելու:

Նորէն մուրացիան: Աս հեղուանն ալ աղջիկ  
մըն էր:

Առջինէն ցաւազին էր ասոր կերպարանքը .  
վրայ-գլուխ չկար, աղաքը քդանցքներէն և վեր  
գարձած թեւերուն չուրթերէն կը ճռար: Սկ ան-  
սահման չալ մը գլուխէն ասնուած՝ կանակ տար-  
ուած էր, և ճոմերը խաչածեւ՝ կուրծքին բերուե-  
լով՝ մէջքին պլուած, պլուած էր, երթալու գարձ-  
եալ կապի մը յանգերու եաեւի դին: Այս շալը տակի  
ամբողջ խեղճութիւնը կը պարտիէր: Իր բարակ ։  
կարձանուկ պատնեները մաշուկ բէշերէն վար կ'իջ-  
նէին, երկու կօշիկներու մէջ սուզուերով, կօշիկ-  
նե՛ր որմանց «թիւ»ով — որչափ աչքս կը զօրէր —  
իմին հայրս կը հագնէր և որմանց նորութեան՝ հրեայ  
քրջանաւա՛քն անդամ աչք պիսի չունենար անկաս-  
կած:

Զասպասելով որ անիկա իր անօթութիւնը եղերգէ իր ճիար ծռած զրուխէն, չունչս խորհնոց ասի շետակ: Անի մը կափարից վեր ասի, շերեվս քանի մը հեղ ընկլուզեցի անուշապուրի բակէն ներս ու պնակը դարավիր լեցուցի: Երեփին ամէն մէկ ընկերութումն՝ մէկը թեւէս կը բանէր և աւելի խորը կը խօթէր կարծես: Պիակը — պորտէն դպալ մը կանգուն — աղջկան ձեռքն էր ալ: Հովը գէշ գէշ ներս կը փչէր ու դուռին բերանը կեցողին հաշգուսներուն հետ կը խաղար: Սմուը մը խփեցի դուռը: Մէկ աթու կար վարը, կէսւակէս նատան: Բակէն խոհանոց անցայ: Առջեւնին կինարով եւ թէ պատառներնին համրէի թերեւս վար չերթա՛ր ծամածնին:

Հիմայ ծակէ մը զիրենք կը դիաէի: Երեանեներնին պառթկալու աստիճանի լեցուած էր. դդալները դիւային չարժումներով ամաններէն զէպ իշխունք կը կրուէին չարունակ, ու պնակներն իրենց դատարկաւիը կ'երգէին՝ յատակին բազիսով երկաթ կոթուններով: Երբեմն երկուքնին իրարու կը դառնացին և իրենց համադանները լայն լայն դուռներ կը բանացին իրենց ախորժակին վրայ:

— էս քուկինէդ պլասործիկ մը ուտեմ՝ առւն արխինէս առ, կ'ըսէր զերտէէն փքուած աղան, ըղձակաթ նայուածք մը ձգելով քովինին ուտեկիքին վրայ:

Ու մէկը միւսին՝ իր դեղնապուրը, միւսն արանոր՝ իր անուշապուրը կը հրամցունէր: Պատկի՞ր:

Սթոռը երկու մսկուններուն չարժումէն կը չարժըարէիր երեմնի, ոտքերնին գեանի քարերուն

կը դափեէն՝ թաղիք դարձած իրենց ներբանները տաքցունելու համար: Մանչը զերտէին գոյնէն ձանձրացած՝ քովին, ու շալին եղերքներէն դուրս վիմող ոնկի խսպունկներուն կը դառնար, և աղջիկն իր կարգին անթարթ նայուածք մը կը սեւեռէր անոր վրայ՝ իր աչքերուն երկինքէն:

Յանկարծ վար զրին պնակներնին: Վերէն վար, վարէն վեր՝ բակին ամբողջ դին ակնարիներ պտղացուցին հապատակ:

Տեղէս չի երերերար: Պահ մը կարծեցի թէ գողութիւն մը կ'որոճային այդ երկու ամեղուկները: Կօշիկ թէ գաւագան, հովանո՞ց. է՞ն, ի՞նչ որ գըանէին բակին անկիւնը: Սպասեցի:

Այս՝ գողութիւն մըն էր բրածնին, և ի՞նչ անուշ, խեզօք գողութիւն, Սասուած իմ: Քրիստոն անդամ հրձուած ըլլարւ էր վերէն՝ ասոնց ընթացքէն:

Պատմեմ: Դէմ դէմի դարձան, իրարու փարեցան և ապուրաս բերնով իրարմէ մէյմէկ սպագառին: Յետոյ մանչը զուաը բացաւ ու դուրս սպագեցաւ. աղջիկը հետեւեցաւ իրեն, կամակար, ժակառն ու երջանիկ:

\*

Հոփ թէ աղայ էի ան ատեն: Տեսածու մանրամանօրէն գացի սպասմել վերը, ըղորորին առջեւ, հե ի հե, զարմացիստ:

Ամէնքը մէկ քահ քահ խնդացին: . . . Տարիներու մեծկակ բեռ մը շալակս ասած՝ ևս չիմ խնդար սպացին, երգ միտքս կը բերեմ

մանկութեանս այդ օրն ուր թանկագին առիջն ուշ  
նեցած էի իրական Սիրոյ և Եղբայրութեան գերա-  
գոյն գառ մը առնելու զայտ մը փոքրիկ մուրա-  
ցիկներէ, — Թշուառութեան այդ խեակիներէն:  
Երջանի՛կ . . . որերնին արդեօք, վերի պա-  
րողները թէ ասոնք:

1902



## ԶԱՄԻՉՆԵՐԸ

Ա.

Սնդրանիկն էր Սպրիգասս, Միհրան ալ կըրս-  
սերը :

Թաղին գպրոցը ձրի ընդունած էր զիրենք,  
հակառակ հայր մայր ալ ունենալնուն, ինչու որ  
էւելօք աղքատ էին:

Ծնողքը մեծին անունէն պէ մը և պատիկին  
անունէն հօ մը կը գողնար, զիրենք կոչած ատեն,  
և ասիկա կը նոյնանար աղոցը չքոտի կեամքին հետ՝  
որ պակառութիւններով լիցուն էր իրաւ:

Սի երկերկու ձեռք հագուստները զրի Հոգա-  
բարձութիւնը կը հայթայթէր իրենց՝ տարին հանե-  
լու. էին անպատճառ: Եւ ի՞նչ վիճակներէ կ'անցնի  
զղեստ մը որ մինչեւ ամամերջ՝ կանակի մը փակած  
կը մնայ: Կարկլասն կարկլասնի՛ վրայ, — տարատին  
խոսուցներուն, արմուկներուն, յեսայքին, երեք  
որո՛չ տեղեր՝ ուրկէ ամէնէն շատ կ'ուաէ աղան իր  
լամիը:

Տխուք էր անոնել այս երկու եղբայրները որոնք  
չոր հայրի մէյմէկ շերտ թաշկինակնուն մէջ կապո-  
ցած՝ գպրոց կ'երկըննային առառները: Միջօրէն,  
երբեմն իրենց հացին կերակուր կը ձարսէր ու-

նեւոր դասլնկերներէ . բայց չեմ ° գիտեր՝ բերնէ ի՞նչ կերպ վար կրնայ երթալ հարուստի աղուն հաւմեղ խորտիկը որ իրմէ աւելցուք բլալուն՝ իրր շնո՞րհ կը արուի աղքատիկին : Այդ աւելցուքին մէջ նախ տնահն աղբօր աղքը կայ , յետոյ տուողին վէս փաստիրութիւնը :

Սյա ամէն զլիանքներուն վրայ եթէ հովանուելիք ծակ մը բացած էր Սասուած , այն ող իրենց ուշիմութիւնն էր : Դասարանին է՞ն յաջողակներն էին երկուքն ալ և միշտ բարձր թիւ կը շահէին : Բարձր թիւ շահէնին աղէկ նշանակութիւն պիտի ունենար իրենց աշքին այն ատեն միայն՝ երբ հարուստին բթամիտ աղան պակաս շահէր իրենցմէ . և դժուար կ'ըլլար խելք ընել Ազրիպատսի ու Միհուսինի , թէ ի՞նչ հաշիւ էր վարժապիտին ընթացքը :

Երեկոյեան արձակուրդը կը արտամեցունէր զիւրենք : Աւելի լաւ էր փակուած միայ դպրատան մէջ , սերտողութիւնով մունալ անօթութիւննին , քան թէ առւն երթալ , արտում-խաւոր սենեակը զանուել ու լսել ծոնողին պարտքի-մարտքի աղեծըմիկի խօսակցութիւնները : Իրիկուըները . մութը չորհքով գետինն առնելէն եաքը , ումշն ներս կը մանէր հայրենին երեսները կախ կախ , ձեռուըները մուրաս-կուրոս , և վար զներով անութիւն տակ պահած երկու քաշ հայը՝ սրունքները կը ծալիք անկիւն մը ու կ'սկսէր ծխան ընել բերնը՝ «Հոսունաց բաքէթ»ով :

— Իշտահըդ կը քէուցունէ , հերիք խմիս , մո՛րդ , կը ձայնէր կի՞նը :

— Տահա աղէկա , հայը պակաս կ'երթայ . . . :

Դարբին էր : Օր օրի եա եա երթալը կը նըշմարէր իր արհեստին՝ «առուրաէն էկող» նոր ապրանքներուն մրցումով . ու վհասառթիւնը գելոց կը նետէր իր սիրախն չութք :

— Պիլմէզսին , քա՛րը , — Ընդաստ կը զոչէր կնկանը՝ մուխի խորունկ ումաղի մը հետ , — աս նոր սիմթէմ քիլիտ է , աս պալլինք է , յինի , տէօք-մէ զօպա է , աս քոռնիչ է , էօլիւշն քե՛օւն է . . . ասանկով պէրներնուս հայը ճատանէն կը պըռնէ կոր . . . : Ի՞նչ ըսեմ էս ան կիրօպային . . . :

Կինը՝ թունափկ , անուշ էակ մը , կը չանար երկանը սիրա տալ , ու իր դէմքը՝ բախսին զըրկանքներն անսմուռնչ ամսաղի վիճակ մը կ'զգենուք : Տղաքն անդին՝ գիշերուան գրել-կարգադանին իրը թէ շարունակելու եանելք վանկ մը չէին փախցուներ ասոնց խօսակցութենէն : Հոգ չէ , Կաղանդը թող անփառունակ անցնէր իրենց երդիքին տակ , բայց գոնէ չէն ըլլային հօրերնուն ու մօրերնուն սիրակը :

Երբ սեղանը վերնար , անտնք նորէն իրենց տեսրակները կ'առնէին ձեռք : Բայց այդ աշխատութիւնները զաղքելու կը դատապարանուէին յանկարծ , հօրերնուն պիրկ տաստին վրայ .

— Հայտեցէք ծօօօ . . . չնթըռկեցէք խայրի , կոզը բարացմվ է . . . :

Սրագ բո՞ւհն մը լսմբարին շուրթին . և ահա վտիս բոցը՝ վիշտած շոնչէն այսահար՝ շիշն փարն ի վեր կ'այսնուք ու կը չիշանէր , մորի և ձոնաձախարիթի գիտախսի յորդումով մը . պատրոյգին այրուէ քիթը կը շարունակէր ճգնաժամօրէն միսալ

պահ մը — աղոցը սիրտին հանգունասափակ, — քարիսլիզի ժահ մը ծաւալելով սենեափին մէջ: Այսուհետեւ անակն իր մեռելութիւնը կ'ալսէր, վերչմակներու տակ ֆշացողներու մեղմ կենդանութեամբը:

¤.

Քանի մը օրէն տարին լեցուած պիսի ըլլար: Մինչեւ Ծնունդի վերջ՝ դպրոցին գուռները սիրտի գոց մնային ու տաքքը զբոսանքի գուռները լայնորէն պիսի բանային այն տեսակ տեսակ միրգերով ու նուէրներով զոր «հայրիկ»ներ իրենց տունը պիսի կրէին: Տոպրակ, պայտուակ, տուիչ մինչեւ բերան լեի լեցուն, կաղանդի ծառ, գոյնզգոյն մոմեր, բոկեղէթոչուն, սեղան, խորան, ալ ո՞ր մէկը թուէին, որին գովեստն ընէին չատ:

Երկու եղբայրներ ո՛չ մէկ կերպով ուրախ կը տեսնէին մերձեցումն այդ հանդիսաւ օրուան:

Ս.աջի տարին, ամանորին, կը յիշէին իրենց սեղանին կերպարանքը: Ամանով լեցուն լուրիս մը կար միայն՝ որ կը լողար շիրիկ(թանձն)ի ու քացախի լաւառուկ լիճի մը մէջ, քովերը քանի մը ինձոր՝ վրաները վաստածի պիտակներով, յեսոյ քաշ մը հաց, քանի մը ակուանին բեկ պատառաքաղ. ա'յդչափ:

Եւ այս տարի աւելի՛ անխուսափելի կ'երեւէր նոյն սեղանին տանելիք անշքութիւնը, վասն զի ամիս ու կէս առաջ մօրաքոյր մը թաղած էին. ասոր սո՛ւգը կար: Թէ՛ ութառնը համբած կնկան

մը սուզը ո՛ր աստիճան կրնար դեր խազալ իրենց կաղանդին հետ, ասիկա չեմ կարող ըմբանել:

\*

—Աս օր ի՞նչ է, Ազրիպաս: Զորեքշաբթի, յունվարին մէկը: Դպրատաւն երթանք կ'ըսես: Հոգ գուն ալ . . . : Աղքատ ըլլանիս ցյանք միւսիւն. մերին մէկ ծառք-պազը մէկմէկ օրացոյց կ'արժէ: Շատ շատ սա պիսի ըլլայ որ առնելիքնիս սակեզօծ չըլլայ, բա՛հ . . . տղա՞յ ենք մենք:

Միհրանի վարանքը փարատեցաւ եզրօրը խրախոյսին վրայ: Ձեռք-պազը կասարուեցաւ, սակայն ափսոս, ձեռնունայն սեղերնին դարձան: Այս աննշան զրկանքը չափազանց սեղմեց իրենց սիրաը. վարժապեախն Բնչը կը սրակսէր՝ եթէ վարձատրած ըլլար այդ երկու աղցաւոր աղոց սրտանց համբոյը: Դրամ ցնծացողները «պարկէնք» կամ գիրք ստացած կը վերադառնային ու չափ չարժումներով իրենց շուրջը կը սըլքարկային: Որը երգ մը կը ծամծըմէր, որն ալ առջի իրիկսւան իրենց առոնին խրախանքը կը չաղփաղիէր: Երջանիկներու այդ զուարթիստմբին մէջ կաթած ձմարիս հակասութիւններ էին իրենք, և հօն կենալնին այնչափ անսեղի, այնչափ անհարկի, որ, եկած ըլլանուն դզնումը որոշ նկարուած էր իրենց գէմքերուն վրայ:

—Ես քեզի չափ, չի գայնիս խերով էմ, կը մրմռար Միհրան:

—Հոգ գուն ալ, — կը կցէր եղբայրը նորէն, — ամէնուն առուղ Աստուածը մեղի խելք

Կ'ընէ օր մըն ալ : Վերինին չե՞ս աւտար դուն . . . :

— Եցհ՞ . . . կոցէ՛ հիմայ խրառը . մէտէս աւնանկ պառող կ'ուզէ կոր որ չեմ կրնար պատմել :

Միհրանին հաւաշը հասած էր մօակենին գըտնըող տղու մը ականջին : Էնկերը՝ ձեռքը զրաբան տանիին ու ափ մը միրդ առջին դնելը մէկ ըրած էր :

— Ճնորհակալ ենք , պարոն , — նետուած էր մէջ՝ ասրէցը , — քուկին պառողիդ պէտք չունինք մենք . մերին հայրիմլը աւած է մեղի :

Ի՞նչ առած էր՝ իրենք ալ չէին զիտեր . բայց չունեւոր տղու մը սիրան անմնելնելի քմահաճոցքներ և վսեմ ըմբռասացումներ ունի երգեմին :

— Սըսո՞ր նայեցէք , — յարուծ էր միրզը սուող տղան , — « հէմ քէլ , հէմ ֆօսուլ » . ու հեռացած էր , կանալը դարձուցած :

Սգրիպտաս բռունցքը պնդեց : Անարգանգ մի . ով կ'ըլլար կոր մն : Եւ թափնթաց զգացումէ մը գերագրիս՝ դէպի ի առաջ խոյանալ պատրաստուեցաւ : Միհրան եղրօրը քղանցքէն կախուած էր :

#### Պ.

Վրդովաննքը հանդարակեցունելէն յեսոյ , անդրանիկը եղբօրը դարձաւ , և , հրճուանքի ճառագայթում մը աչքերուն մէջ՝ ըստ .

— Աղէ՛կ միտքս ինկաւ , Միհրան , աղստոսած տեարակ ունի՞ս :

— Ի՞նչ կայ . . .

— Գնա՛ դարակէք վերցուը , կայնէ իմինս ալ ես տանեմ . հետո եկուը հիմայ :

Երջանիկ ընկերներու խումբը ձեղքեցին ու մեկնեցան գպրոցէն : Եւային հետ՝ նուա՛զ սրատեմկ դուրս եկած էր Սդամ եղեմէն : Շունչերնին շտակ մրգավաճաւին խսնութն առին , վազն ի վագ , շութափելով . ու մէն մի քայլ որ զիրենք կը հեռուցնէր այդ բարկէն՝ կարծես մասեր կը զեղչէր իրենց ներսիդին չեղջուած տրամութենէն :

Եթէ երբեք գպրացականներ եղած էք դուք ասենոք , ասոնց նման նիւթապէս կարօտ մանաւանդ , պիտի կրնաք հասկընալ թէ ի՞նչ կը նշանակէ մանավին թուղթեր տանիլը : Թերթ թերթ պատռուելով և գոյն գնումներու տոթիւ ձագարածեւ պլորուելով իրը պատառ կը ծաւայեն տանք , որոնց իրբե վարձ՝ մրգավաճաւը կը հածի կէս ափ պառող չարհել թուղթերը տուովին :

« Աղստոսած տեարակ » մի . իրաւ իցուած էր Միհրանի տեարը , բայց երբե՛ք աղստու : Ու հիմայ ամէնէն շատ ի՞նք պատճառ ունէր յաւելու՝ ձլզնիմ վոխանակութեամբ մը բաժնուելուն համար « չարազրութեան » իր սիրական տեարակէն : Անոր մէջ զրած ունէր հաստուածներ՝ որոնք գրէթէ իրեն կեանքը կ'արժէին . աչքի լոյս թափած էր անոր երեններուն վրայ , միւաք յոդնեցուցած , պարբերութիւնները կոկած , գեղազարդած . և ամէն նիւթ որ չարուրուած կար հոն՝ իր վերնազիրին առընթեր « միւսուց » էն չահուած բարձր թիւը կը կրէր , միշտ լամբակէ աղուցուած չքանչանի պէս ցողարձակ :

Ի՞նչ օգուտ , պէտք էր սակայն օր լնել օրերնին : Մանավին ընդունածնին չամիչը եղտու , սեւ չամիչ , — սեւեռուն գոյնն իրենց մութ նսեհին :

Սպիտար մը կար մօտը . գացին նստիլ քարին  
վրայ : Մարմարն իրենց կաղանդի ցուրտ սեղանը  
եղաւ . կէս' ւակէս ըրբն չամիջներն , «ախտար բայի» ,  
և նո՞ր ուսել պիտի սկսէին , երբ :

— Հայտէ «ապալ մի շեքէր մի» խաղանք , ըստւ  
անդրանիկը :

Միհրանէն չամիչ մը սպակսած՝ Ազրիպապասի  
մասներուն մէջ կը կիսուէր գողունի :

— Շեքէր . . . ձայնեց Միհրան :

==Պա՛լ . . . :

Միզեռ . չէր յաջողած , չամիչն իսկոյն կուլ  
տպուած էր : Երկրարդ մը :

==Պա՛լ . . . :

==Շեքէ՛էր . . . :

Նո՞յնպէս : Խաղը բաւտկան շարունակուեցաւ ,  
և պատղի ողորմուկ պաշարը որ կը գտնուէր  
կրասերին ափին մէջ՝ մասնկանալու . երեւոյթ ցոյց  
կու տար , երբ վերջ առւին խաղին :

Միշտ սասած էր Ազրիպապաս . երկու մասնեւ  
րուն մէջ չամիչը պորտէն ճեղքած առեն ցոյց չատա-  
լով՝ իր կողմը բանած էր , և , տունց սառուդուե-  
լուն սպասելու , զայն իր բերանը շատապեցուցած :  
Ու միամիտ Միհրան Ազրիպապասի սուտը կլած էր  
միշտ , երբ անիկա անդին եղբօրը բաժինը կը կլէր ;  
Եղբայր եղբօր կրնայ դաւադրել միթէ ա՛յս էր ահա  
կրտսերին անխախտ հաւատաքը :



Պահ մը տատջ , դպրատան մէջ , անարգուած  
եղբօրը համար խիզախող և հարուստի չտես տղուն

կենցաղագիտակսն փառաւոր դաս մը տուող այս  
սպառուական աղան ինչպէս ծուած էր իր շխակու-  
թենէն . ոչինչ կրնանք լսել այդ մասին :

Ինչ որ սակայն կրնանք ըսել , սա է որ հիմայ  
տարիքնին առած մարդեր են երկուքն ալ , որոնք  
իրենց աննիուն աքնութեանց ու պայքարումներուն  
չնորհիւ կրցած են զուրս ելել երբեմնի թշուառու-  
թեան ճախճախուաքէն , շնած այլ ևս զիրք ու համ-  
բաւ : Անդրանիկը փաստաբան է , ու կրասերը՝ կու-  
սակրօն անուշիկ եկեղեցական մը :

Այսպէս պատմեց ինձի մարդը որուն հետ էի  
անցած իրիկուն , վերջին շողենաւին խացին մէջ :  
Դիտեցէ՛ք հիմայ :

Երկու չամիչ աւելի՛ կերած ըլլովու համար  
կասակող , հնարագիտութեան զիմող դպրոցականը  
փաստապանութեան յարած էր , ու միւսն , անիկայ  
որ «Եղբայր մը կրնայ սուել» արամաբանած էր  
միշտ՝ սքեմ առած էր կանակին , այսինքն նետ-  
ուած զէպի այն աշխարհն ուր իր միամիտ ,  
բարի Հաւատաքը պիտի կրնար թե ու թսիչ առնել  
անխափան , յաւէտ ականջալաւր՝ ուղղամասութեան ,  
արդարութեան և պարատականութեան ձայնին :



## ՆԵՐ ՕՐԻԴ ՀԱՄԱՐ

— «Իմին մեղքս հերիք չեր, Սասուած ուղեց  
որ մէկ հաս ալ էւել ըլլայ», այրիացած մանկաւ  
մարդ կինը կ'ըսէր միտքէն, երբ շուրջը կը նայէր  
ու կը տեսնէր թէ իր ծոցածին մանկիկէն զատ ու-  
րի՛չ մըն ալ ունէր խնամելիք, խորթ գտաւկը:

Էրիկը մեռնելուն՝ երկու բան ձգած էր իրեն,  
երկու սե ժառանգութիւն, թշուաւութիւնն ու  
առջի կնիկէն վասարկած այդ նործուն: Սառաց  
դէմ, — իրո միտթարաննք — կայլն առկայն ձերմակ  
ժառանգութիւններն ալ, մին՝ իրմէն եղածը, միւսն  
ալ «տունիկ» մը որուն բերած վարճքով կ'ապրուէր  
դէշ աղէկ:

Չքաւորութիւնը տանիկ՝ հետզետէ վարժութիւն  
մը եղաւ իրեն, և ապրեցաւ այդ անտմուսին կեան-  
քին մէջ, մանկամարդ տարիքին յուղումները մոռ-  
նալով, ակռան սեղմելով, համակերպելով և ապ-  
րուսախն տիսուր գաղտնիքն ինք իրեն մէջ խեղ-  
դերով:

Ինչ որ կերպով մը չկրցաւ տանիկ՝ Տիրանին  
ներկայութիւնն էր:

«Դուն իմին ի՞նչս ես» զարցեր է անոր: Զաւա՞կ.  
բայց իր մայրութեանը ոչի՞նչ կը պարաէր անիկա:  
Ոչ պադ մը ընդունած էր անիէ, ոչ ալ ժպիտ մը: Իր

աշբերուն, իր ծիծերուն օտարական մըն էր ան:  
Ասմացմէ զատ, չը մի որ Տիրան այն էակն էր որ  
իր բո՛ւն մայրը կը մարմնացունէր մազերուն ոս-  
կեալ, աչքերուն երկինքով ու դէմքին լուսնակա-  
յութեամբ: Հայրն անո՛վ յաւերժացուցած էր իր  
առաջին առարկանքը:

Ուսափ մօրուն բնական էր որ ամէն ինչ գե-  
ղեցիկ տեսնէր անոր մէջ ու նախանձէր: Բայց նա-  
խանձն իր յաջորդն ալ ունի, ատելութիւնը: Այս-  
պէս, կզակները կատաղութենէ կը կզպուէին, կը  
փալլասակէին բիբերը՝ երբոր Տիրանի նայուածքը  
եղարքը, Դէորդի վրան իյնար ու մնար պահ մը:  
Իրեն անանկ կու դար որ անդրանիկը «չա՛ր աչքով»  
կը դիմէր իր զաւկին կերպարանքը:

Կ'ըսէի թէ մայրը կը նախանձէր մեծին ներ-  
կայութենէն: Հարցուցէ՛ք հիմա թէ այդ տղան ի՞նչ  
ունէր վրան՝ նախանձելիք: Եթէ աղւորութիւնը,  
խամրելու վրայ էր արդէն ատիկա, օդէ, ջուրէ,  
ձառագայթէ զուրկ ծաղկի մը համգոյն: Հագած  
լաթերը հօրը ճաշակովը գնուած, բայց հագուստ  
ըսուելու աեղ մը չունէին այլ եւս վրանին. մազերը  
թէեւ առաստ, գանգուր գանգուր, բայց մկրասի  
ու սանտրի երես տեսած չունէին. կօշիկները՝ մե-  
տաքսէ ծովերով, կապիճներով, հիմայ սակայն  
մաշուկ՝ իրենց քիթերէն պատուհաններ բացած էին,  
անգուլպայ տոալիներուն մատուցները ցուցաղրե-  
լու համար:

Մօրուն իր իմամքին ու գուրգուրանքին միսկ  
առարկան իրենն ըրած էր և առւած անոր բոլոր այն  
սուանձնաշնորհումները զոր շատ շատ հարուստի

աղաքը կրնային ունենալ : Տոնին ամսականը գանձելուն՝ առաջն մամուռքը կ'ըլլար անոր մէկ մասը խորել և յատկացունել Գէորգի վրայ-զլուխին, նաև անոր նախասիրած ուակիքներուն : Մեղք էր, պղափկ էր, հայրիկ չտւնէր, անոր ամէն բան հիշալ էր . իր թէ Տիրան անդին չափահատ մը ըլլար, հայրիկէն զատ մայրիկ ալ ունենար, ուստի և իրեն ամէն բան հառաւ նկատուէր . . . :

Տղան ականատես կ'ըլլար այս բոլորին ու միտքէն գէշ անցունելու տեղ՝ կը ջանար երեւոյթներն աննպաստ չմնինել :

Սեղանին տակն էր մանտուանդ, ուր մայրը կարծես վարմունեքներուն ամէնէն խարականը կ'ուզէր ցուցունել : Աղէկ, համով կառը միշտ Գէորգին կը հրամցունէր, պատառաքաղլին քիթովը վար կ'առնէր Տիրանին ընտրած ճաշի բաժինը, երբ ան՝ ախորժաբեր մէկ զանգուածն ըլլար խորտիկին : Ուրիշ ատեն, օրուան ճաշելու երեք գլխաւոր ժումերէն գուրս վայրիկեանի մը՝ Տիրանին անօթութիւնը եթէ բանէր, ինչ յանդգնութիւնը մօրմէն քիչ մը հաց խնդրելը : Անխուսափելի ոս կըշտամբանքն էր զոր կ'ընդունէր անկիւ :

— «Գըլս՛մ կեր, հիմակ փաթլամիշ եղար տահա . . .» :

Իսկ զիշերն այն սրան էր ուր հէք տղան աւելի որոշ զոյներով կը անենէր և կը համոզուէր թէ ինք յաւիտենական լրուած մըն էր տունին մէջ : Կրտսերը բռնքա անկազիններու վրայ իր մարմնիկը կը համոզչեցունէր, մայրն անոր ոտքերուն ու կոնակին կը թխէր վերսակներուն ճոթերը,

մինչ ինք անողին բազմոցին անկիւնը կը տնտընար կղկտելու . այնչափ բարակ, թրթրիկ էր վրայինը, նաև ա'յնչափ կարծը՝ տակինը : Այս ատեն անողոք սասար չէր ուշանար .

— «Ծնթըւկէ պասկէ . . .» :

Աչքին դիմացը խաղցուած այս տիսուր կատակերգութիւններն ալ յեղաշրջեր էին երբեմի իր բարի մտածումները, երեւոյթներն աննպաստ չմեկնելու իր խոհեմ հայեացքը :

\*

Որչով շատ գուրգուրաս աչքիու վրայ՝ շիող մը շոււտ կ'ինայ հոն : Առածն անդաւնալի է :

Երկու ամիս կ'ընէ՝ հիւանդ պասկած է Գէորգի : Սաստիկ ձմեռ :

Պարտականութեանը մէջ մազիւ չափ չէ թերացած մայրը . սատկ կը վերցունէ դիացիներէն, առաստ ածուխ կ'առնէ, շարունակ բժիշկ կը վազցունէ տաւն, մինչեւ որ պարագն ալ կոկորդը կը հասնի :

Հիւանդին ապաքինումը թէական վիճակ մը ունի տակաւին : Ետքերը, երբ այցագին մը կարող չէր եղած վճարել՝ բժիշկլ մերժեր էր գալ : Այդօրէն ահա զուրափ ձիւնն իր գլխուն ալ նատիկ սկսեր էր, վասն զի մէկէն սամանց մը ուղելու երես չունէր այլ եւս : Զո՞րս զին աղտոսեր էր :

Հիւանդին սենեակը մասնկ գեղագործի մը խամութիւն աեսքն ունի հիմայ . պարպուած շիշեր, կիսատ ձորւած սրուակներ, գեղահատի պատուած

տուփեր, գրեխ մը և հականեխող բամպակի ծրառիկներ տախտակամածին վրայ:

Կաղանդին գիշերը հասած է:

Դուրսը յոյն մանչեր Երջանկութիւնը կը պալացունեն գուռնէ զուռ: Այդ նուագներն իրմանց մէջ հայ՞ոցանքներու բիրս պօսուքն ունին սակայն հիւսնդին ալիսող համար:

Տիրան այդ ձայներէն սթափած՝ կ'երթայ պատուհանին փակցունել ճակատը, և, ձեռքն աչքին լուսարդել ըներայ՝ վարագոյրին տակէն դիտել Ամանորն աւետող լսականքաւոր այդ խումբերը: Յետոյ կը դառնայ ետի:

«Ա. բօրին կես առի ի՞նչ ըսել է մայրիկ, տարաքն տասա՞նկ կը կանչեն կոր»: բօրին ո՞վ է առեր՝ ա՞ն չասկըցայ»:

«Աս՛անախսիին մենծը ըսել է»:

Զաւակը արթնցունելու վախով՝ այս սասատ պատասխանը մերժ ձայնով տայէ յետոյ, մայրը ծունկի կը չոքի Գէորգի մնարին առանթեր և դդարվ մէյմէկ ջուր կու տայ շուրջի օթեկ հեղուկներէն:

«Դեղ ու ձար ըլլայ, օ՛րդափի»:

Այսափի յուզում կայ իր ձայնին մէջ և այնչափի թացութիւն՝ կոսերուն ծայրը, որ Տիրան իսկ յոյն ցնցում մը կ'ունենայ: Եւ, անկողինի երեսէ շնուռած իր անդրափարտիքին խոնջանին հետ խաղալով, — ինչպէս թաղական աղա մը՝ մասպաղ մէկ վայրկանին՝ ժամացոյցի շղթային հետ, — դէպի ի մայրը կ'առաջանայ, աղօթողի մը պէս մըթմըթալով.

«Ամնքի չե՞նք կրնար աղէկցունել կ'ըսես, մայրիկ, ախպարիկս . . .»:

= «Էօլւշին քեօ՛ռը, ախպարիկդ ո՞վ կ'ըլլայ կոր քուկին . . .»:

✳

Քանիկրո՞րդ հարուածն էր ասիկա՝ սիրտին արուած, չէր համրեր: Կ'զգար սակայն թէ այս հեղուանը բազորէն ուժովին էր:

Դուրս եղաւ սենեակին: Դիմացի մուս-մութ սենեակին մէջ լացաւ ի՞նչ ըրաւ, չգիտցուիր: Միայն թէ երբ վերագարձաւ՝ կուրծքին վրայ կունարան մը բանած ունէր:

— «Հայրիկս երբ ողջ էր՝ աս գանձանակիս մէջ ամմէն շարթու բարա կը ձգէր. Աեղ օրիդ համար և կ'ըսէր: Իմին նեղ օրս, մայրիկ, աղօրօս նեղ օրն է: ա՛ռ ասիկա» ըսաւ սիրտը վեր եղած ձայնով մը և յուզումէն՝ ձեռքին վար ձգեց հողէ ամմար:

Քանի մը հարիւր զրուշի արծաթ զրամներ իրենց մեծ ու պղափի արբանեակիներով կաքաւեցին տախտակիներուն վրայ: Աղմուկին հիւսնդն արթնցաւ ու պատկած սեղին վեր առաւ զլուխը, մինչ մայրը հիմայ լանջքին վրայ զանոնք սեղմած՝ արցունքներով կը պազնէր անսնց այսերէն փոխնիփուս և զողդողուն շուրթերէն յոգնակիքամ ու մըն էր դոր կը հաներ գտար.

— ԶԱԼԱԿՆԵՐԸ . . . :

Պղափիկ մը մեծութիւնն ահա, որ այսափի կ'ըլլար և որ կը յաղթէր այսպէս՝ մօրուին աննուած պիրաը:

1904

Տ. Հ.

## ՄԱՀՈՒԱՆ ԴԻՄ ՅԱՆԴԻՄԱՆ

Մենէ քանի մը փողոց հեռու էր առւնն զւր այցելել կ'երթայի այն իրիկուն, ճաշէս վերջ, ձմեռ գիշերի յատուկ տաղառուկս վաներու համար։ Մարդամօտ, կիրկիր, չէն-շող ընաանիք մը անոնք, մեծէն մինչև փոքրը, որոնց յարկէն ներս կարծես երբեք ոտք չէն դրած վիշտն ու կարօաը, —կեանքի այս զոյգ մը սեւերես ու գեւերեն այցելուները։

Սենեակէն ներս մտնելուս, ընաանիքին դրարթ ընդունելութենէն առաջ՝ իս դիմաւորողը կ'ըլլայ յորդ ջերմութիւն մը որ գրաւած էր ամբողջ առքն այդ քառակուսի կուփիկ առանձնոցին, և որ կու գար համբուրել դուրսի ցուրտէն ընդարսմացած դիմագծութիւն՝ մզրաւացունող շոյանքով մը։

Խօսակցութիւնը մէկ առանցքի շուրջ կը դառնայ զրէթէ։

Կաղանդի մերձեցումին առիթով՝ տունի իրենց պարասատութիւններուն նախատօնակը սարգելու մարմաջն ունին բողոքն ալ։ Պղինձէ աւսուդական կրակարանն իր լայնանխտ խարիսխով և սկսուաեղի իր տափի շուրբերով կ'ամպինանար սենեակին մէջանեղ. լամբարը՝ քիչ մը անդիէն՝ վարդոսկի ջնարակ մը կը քսէր անոր լայնչի այտերուն, հանգոյցներուն ու կանթերուն, մինչ թա-

դոյներն ունելիին սրունքներովը յատկապէս քիլթ քիթի կամպնած՝ խարոյկի դէզ մը կը ձեւացունեին մոխիրներուն վերե, ուրիէ կածկծուքի վէժք մը կը ցայտէր՝ ատեն ատեն ձպրապուլ։

Սառւլաը կ'ընդհատուէր պահ մը և ակնարկները դէպի ի հրատիկներու այդ փոթորիկը կը սեւեռուէին։ Ու խօսութուտուքը նորէն ծայր կու ապար։

— «Եայէ՛ որ—կ'ըսէր տանափրո հին իր ամուսինին—առնելիք ցորենդ աճեկուն ըլլայ։ Անուշապունիս անցած տարուաննը կը դառնայ ետքէն»։

— «Տզա՛ք, —կը կցէի ես՝ շուրջիս պղակիներուն դառնալով, —ջնանացէ՛ք որ խորանի պէս շիտկուած ըլլայ կաղանդի սեղաննիդ, սանկ ոտք ոտք, վրան աշտանակներ, գոյնզգոյն մոմեր, պտուզ, պտղաման, քովի ի վեր ալ կաղանդի ծառը՝ զոր կրնաք հայթայթել, դիմացի պարտէղէն դափնի ճիւղ մը կարելով»։

Դէմքեր ուրավասութեամբ կը ճառագայթին իսկոյն, չըթունքէս կախուողի դիրք մը ունին իրենք, երբ մէջներուն կրտսերը։

— «Հապա ծառին վրա՞յ . . .» կ'աւելցունէ անձկագին։

— «Ոստիկներուն ասկերէն կախելու էք ոսկեզօծ ընկոյզներ, պուպրիկներ, խաղալիքներ, ճառնական պղակ լապտէրներ . . .»։

— «Մամա, մամա՛, ես ինչ տանիմ պիտի օրիորդիս» կը ձայնէր անդիէն պղակի աղջիկնին, յուսարով անշուշտ մեծկակ գումար մը կրտսել ծնողքին քսակէն, ընկերուհիներուն ընծայալերու-

թեսն մէջ ունեւորի փառասիրութիւն մը փայլեցունելու մարմաղով :

«Եկը ձգենք՝ զան նայինք, —խօսք կ'առանէր նորէն մայրիկը, —կը մամանք կոր որ Սրուսեակս իր նշանածին ի՞նչ տար նէ վայլում պիտի առնէր . . .» :

Շուկայի դաստանքէն պարտասուն՝ հայրը կը մնար մտախոն բազմոցին անկիւնը, զիշելնոցին քաղանքը վար վար բերկով ու զանիկին ծուխերուն մէջէն մտովի սուզուելով պահանջներու այս սառաւար շարքին մէջ՝ որ կը չեղչուէր հետզհետէ՝ անեցիներէն անձնիւրին բաղանքով, և որ՝ իր սակաւտպէտ մարդու պիտածէն կու գար ճնշել. մինչ աննակոյսը վարանու ու վեհերոտ՝ բայց խկապէս երջանիկ, նոյն պահուն զէպի մայրը կը հակէր յուշիկ, կրկին յիշեցունելու անոր՝ իր երկնած նուշը զոր օրերով վայրիայեր և օրօրեր էր անշուշտ իր սարվալառ երեւակայութիւնը :

Իւրաքանչյուրն այսպէս իր խանանքին ու ըդձանքին օզակը կը զդիմայէր, և ընդհանուր ողեւուրութիւն մը կար՝ Ամանորը ամէն կերսով ցնծուն աօնելու համար :

Դուրսը, զիշերին մէջ սակայն, յայտնի էր թէ ձմեռուան օդն ահաւոր երեւոյթ մը կ'սատանար երթարով : Ասեն ասեն, հովի յորձանք մը ներս քաշուած պատուհաններուն մէջ պտուաքելով՝ ասպակիներն իրենց շրջանակներէն կը դպրուէր, ջանալով ասեղի ծակի՛ մը խակ մուտք գործել ու վարագոյրները սարսացունել : Ամէնքս կրակարանին շուրջ բոլորուած ենք, ու տան տիկինն ակիշ մը լեցուն

կրակ փութացուծ է պարպել՝ մոխիրի խաւ պատող թաղոցներուն վրայ :

Գիշերը կ'առաջանայ. խօսքերու փաթոյթն ալ անընդհատ քակուելէն՝ սպասելու վրայ է այլ ևս: Քովէս յօրանջում մըն է որ ակամայ կ'սկսի ձայնաւոր տեսակէն: Աւ չսպասելով որ քունը չարունակէ թեւածիլ կոպերու շուրջ՝ ևս «գիշեր բարի» ողբած եմ արդէն:

\* \*

... Մութին մէջն եմ հիմայ և հովերուն գիրելը: Հոււ, հոււու . . . կասաղի յանկերգն է զոր կը մոնչէ հիւսի՛ իր աղիքներուն խորքէն: Մանրամազ թացութիւններ կը նետուին դէմքիս, փչումներէն հալածական. խակ լապտերս իր վտիս մոմին հետ ահարեկ՝ մարելու անձուկովը կը տաղտապի:

Քանի քայլ առած եմ թէ ոչ, եւ առաջին փողոցը այն ի՞նչ գարձած, յանկարծ, բամֆֆ . . . երկրպագութիւն մըն է կու տամ ամբողջ անձնիքով՝ տղմուտ աղարիկն:

Մարեր ինկեր եմ:

Բայց ոչ սահիկ կար զործին մէջ և ոչ ալ որ և բանի բազմում. աղէ՛կ միտքս է ասիկա: Գիտակցութիւնն կորուսեր եմ, ու կը մնամ այդպէս երեսի վրայ մե՛ռօրէն երինցած:

Անհար է սահմանել թէ ո՛րչափ սատեն մնացի հոն գետնամած. կը յիշեմ սակայն թէ սթափումս կը պարակի ցեմինս ու քարերուն պալութեան: Կ'զգայի որ աչքերս — հակառակ զանոնք բաց պահելուս — մթագներ էին, թուխ ամպ մը կը ծածանէր դեռ

անսնց առջեւ, և ականջներս անձնատուր էին եղեք անանկ բուռն, անանկ անդուր խժառուքի մը որ . . . : Երեւակայեցէք մեծ դարբնոց մը, դուռները, լուսամուտները փակ, ներսէն միջիոնաւոր մուրճեր՝ սաղերը զիւային արագութեամբ մը անխնայ ծեծերու մը ետեւէ. — եթէ երբեք բաւական է այս կերպ աղմուկ մը բազգաասութեան դնել ականջներուս ա'յդ բոտէի դանչիւնին հետ :

Ուժասպառ, քամուած բան մը կայ վրաս : Կ'ուզեմ կոչ մը ընել գնդերներուս մէջ մնացորդ ոյժերուս, և գերմարդկային ճիգով մըն է որ կը ծառացունեմ հուսկ ուրեմն հասակս. ու դեղեւերով, դողդոջերով՝ զէպի մօսակայ տախաակորմը կը քաշկատեմ իրանիս քուրջութիւնը՝ թիկունքս անոր ասպու համար :

Ամպը կը խաղայ տակաւին՝ սոսկումէս պաղած բիբերուս առջեւ, ու տարասամօրէն հասու կ'ըլլամ թէ վայրկեանէ՛ վայրկեան զէպի Մահ, մեծ Պարապը կը դիմեմ՝ զահանդեխ շտապով մը . . . :

\*

Ի՞նչ եղայ, ի՞նչ եղաւ, Աստուած իմ : Խելքի պտողյա մը, մաղձային յոյզ մը յանկարծական . . . :

Կ'իմանամ նորէն խուլ մխորը լուիքներուս խորէն, և, կապարի ծանրութիւն մը գանկիս տակ . . . :

Քա՛յ մը առնելու հրաման չկայ : Մոմէ, լաթէ իրառուիկակ մըն եմ կարծես՝ տախաակորմին կը ութընցուած :

Հէ՛ք պղտիկ լապտերս՝ մատէս կախ՝ կ'երեր-

արկայ իր ապակիներուն փառասուքին ու մէջի մումին գլխիվայր շրջումին հետ :

Ա՛խ, եթէ կարելի ըլլա՛ր մէջ մը տուն նետել ինքպինքս . . . :

Բայց ինչո՞ւ չքալէի, գինովի պէս ինչո՞ւ մնայի հոն : Օ՞ն ուրեմն, կարկինս կը բանամ, ու մութին մէջ, աչք-աչքի չտեսնուող գիշերին մէջ, ջիջխանքներուն և ամայի մայթերուն վրայէն քայլափոխ մը կը փորձեմ, տատամնաս, անսաոյգ, հետի հետ . . . :

Խելքս կ'ակսի դառնաալ վերսախին, ականողիքս կը մթըննայ և հատնումի պէս բան մը կ'ալելլիկ ներսիղիս . . . :

Կ'երեւայ թէ այս է եղեր անէացումը, կեանքին շիթ առ շիթ հոսումը մարմինէն դուրս . . . :

Է՛հ, պէտք էր ուզորի գնի Մահուան գէմ, զգալ Անոր սասնասոյդ անցքը երակներէս ներս եւ թօթվըւիլ, մաքասիլ, ընդուննէլ պակուցիչ վանդը որուն ցանցին մէջ պարուրուած՝ կը չարունակէր ուռայտի տակաւին իմ կեղակարծ առողջութիւնս :

Ակրաներս սեղմած, վերջին ճիգ մըն ալ կ'ընեմ՝ քայլերուս երագութիւն տալու համար . բայց մէկը կարծես կ'զգետնէ զիս դարձեալ ու ցեխերուն վրայ կրկին կ'ընկողմանիս տախտապար . . . :

Ծունկերուս ցաւը մէկ դիէն, քարերուն բաղխող արմուկիս խոցասուքը միւս կողմէն՝ ոտքի կ'ելլու արմուկիս խոցասուքը միւս կողմէն՝ ոտքի կ'ելլու, և այլ ևս ճարանատ՝ որոշում կու տամ գըտլեմ, և այլ ևս ճարանատ՝ որոշում կու տամ գըտլեմ, և այլ ևս ճարանատ՝ որոշում կու տամ գըտլեմ, կծիկ դառնապահուու, առանց անկումներէս առթուող տառապահուու, գիշելու համար հուսկ յետին շունչս :

Վայրն ուր նստեր եմ, կ'երեի թէ տունի մը  
շեմքն է եղեր, վասն զի մարմինս վրան վլած պա-  
հուն՝ դրդիսն մը կը լսեմ ետեւս, ուռնակներու  
դոյգ թօթվըտուքին հետ:

Ամէնէն խերավը ձայնելն է, կը խորհիմ, օդ-  
նութիւն հայցելը: Սակայն ափսո՞ս, ձայնս կը կեր-  
կերի կոկորդիս խորէն, ու փոխանակ պօսուքի՝  
մեղմ հծծիւն մըն է որ կը քակուի շուրթերէս  
դուրս:

— «Իմսա՛ս, իմսա՛ա՛ . . . ս . . . »

Տաղնապալից կողերս կը բգքտուին խակոյն  
բարդ բարդ ալիքներուն մէջ խօլք ամին, ու ես կը  
մնամ շեմքին վրայ անյարիր, անապաւէն, ծնծ ու-  
սոզ սինկբորի մը պէս արքալէն, հազիւ կարողա-  
նալով ասաբատիս տղմաթաթաւ կոզովոցները չփել՝  
անմնց սոսկալի մղըրասուքը մեղմելու դիտումով:

\*

— Գինով մըն է, գինով մը . . .

Ներաէն այս խօսքն է որ կը կրինուի յան-  
կարծ անտարբերի կամ վախցողի մսկոտ ձայնով մը:  
Եւ հասցէիս ուզուող այս ժպիրն հայնոյանքը  
կը թուի խսկալէս սթափեցունել զիս:

Ու ժողվելով շիճանուտ արխութիւնս՝ մնացորդ-  
ոյժերուս հետ, ահազին հակը մինա՛կը շարկած պա-  
հուն ծնրազիր յոտին կանգնող բևանակիրի մը կեր-  
պարանքով կը ցցուիմ վեր, իմ գայթ ի գայթ  
երթս սկսելու, և նորէն չսելո՞ւ համար մարդկային  
անտարբերութեան այդ աղաղակը, սարսուցիչ այդ  
նախատի՛նքը խայտառակ.

— Գինով մըն է, գինով մը . . .

\*

... Որոշ չեմ յիշեր թէ լուչ հրաշքով տուն  
նեսուած էի վերջապէս: Միայն, երբ աչքերս կը  
բանամ՝ մնարիս վերև բժիշկը կը տեսնեմ որ կը  
յայտաբարէ թէ ածխական բրուի ազգեցութեամբ  
կէս մը չնչանեղձ՝ մաղաղուր փրկուած մըն էի  
սայոյ մահէ մը:

Այն ատե՛ն է որ կ'անդրադառնամ պղինձէ  
խոչոր կրակարանին՝ իր խոչո՞ր ալ թաղոցներուն  
հետ, որոնց ծոցէն լեզո՞ւ լեզո՞ւ կը պլպլային կապ-  
տորակ բոցերը մահաթոյն:

Ու մարդիկ անկարեկիր գտանուած էին ինձ  
հանդէալ, որովհետեւ ես Գինով մըն էին իրենց  
համար . . . :

1907



## Դ Ե Պ Ի Կ Ա Ռ Ա Ն Դ

**ՄԵԿՈՒԿԵՄՐ կայ ժամը . գիշեր :**

Ամենաւուր սենեակն ուր լեցուած է ընտառիքն ամբողջ՝ հոս մը կը պահէ իր մէջ որ կը մատնէ թէ քիչ մը առաջ հան կատարուած է ճաշի արարողութիւնը :

Տարիքոտ Դեկտեմբերն ահաւոր կը դարձունէ դուրսի օդը , փչումներուն թափ տալով , և կարկուաը որ քամիներէն պնդացած , կը տարափէ՝ կուգայ ծափել ապակիներուն այտին : Բիւրեղ ամանի մը մէջ կարծես արձիճ կը թափթըփին շարունակ : Կարկուալին երգն է այս :

Պղաթինին՝ Սրամայիս , մակոտ ձեռուբները մանակապարտէզի իր գողնոցին տակ կը տանի , յեսոյ կ'երթայ դէպի ի պատուհան , և , վարագոյրին քըդանցքը գլխաւուն առնելով՝ ապշագին կը դիտէ դուրսի սեւն ու կարկուալին կոփուող ապակիները :

«Նայէ՛ , մայրիկ , Սաված-պապան եկեր՝ ջըթ ջըթ կ'ընէ կոր ճամերնիս . . .» :

Կու գայ կրակարանին քով , և տաղաւարի ցիցերու պէս գլուխ-գլխի տնկուած թաղոցներուն վերեւ բունելով թաթիկները՝ կ'ակսի տաքնալ խըպիկ շարժումներով : Կրակը մէկ պահեկէն նուռի կը փոխէ իր լեցունկ այսերը :

Զեղունէն կախ՝ լամբար մը կայ : Հասարակ սրճարաններու լամբար մըն է ատիկա . երկաթէ բորբչի ձողի մը մէջ կազին ամանը նստած իր սեմական կապոյտին հետ , ու վրան թիթեղ բասամփոփն՝ անարդ , աւագով համեստ՝ իր տէրերուն հանգունակ : Տակը , կրակարանին չուրչ , Արամայիսին քոյրը , մայրն ու հանին բազմած՝ կ'աշխատին , իրարմէ բաց բաց :

Քուրիկինը նուրի ասեղնագործութիւնն մըն է : Ծռմըուկած մատները միմիկ կոտրելու նման ծակոսկէն հիւսիւածքին վրայ կը փակուին ու կը բացուին , և ձերմակ թերը կեռ ասեղին կառչած՝ կը չարունակուի մինչեւ աղջկան գոտք , կկոցին վրայ ցանցակերպ փաթութուած : Ամէն շարժումի՝ թերէն մաս մը կը կարճի , մինչ կկոցն իր կակուղ կայքին մէջ կ'ոստունէ անաղմուկ :

Անուշ խարսեաչ մըն է բանողը : Երբ ձեռքերը սպիտակ ու արուայիկ դրասանգներ կը յօրինեն , միաքն ալ իր կարգին ծաղիկներ կը բանի կուսական իր սիրուն գանգին մէջ , — համագոյն ծաղիկներ անուրջի :

Մայրիկինը թերաւարա շապիկ մըն է : Կտաւը ծունկին վրայ ողորկ մը փուած՝ անոր ջուրքերը ներս կ'ամփոփէ եղունգի զգոյշ անցքով մը , մինչ ասեղը հանգրիճուած ծալքէն սողնի սող զիկզակ ճամբայ մը կ'առնէ , բարակ աղմուկ մը հանեղով կերպասը ծակծըկած պահուն :

Մատախան , անժափիտ գլուխ մը : Երեսներուն վրայ , կոպերուն շուրջ՝ ցաւի ցեղումներ : Տառապած , վիշտ քաշած կին մը վերջապէս :

Երկուքն աղ աթոռ ունին տակերնին։ Հանին որ քովերնին է՝ բազմոցի վրայ է։ Սև կողպատը գանկէն կըալիներուն տակ բերած, թուշն ունչն հասնելու չափ վեր ցցուած։ ճշմարիս ախալար մը դառամ, փոս բուրող կնկան մը։ Վրանոցին մուշտակն ալպառա դեղինով մը դուրս կը պատմեայ, մինչև թմթըսկած վիզը լոցուելով, և ակնոցը լոյսի երկու կաթիներ կը զնէ դէմքին վրայ։ Ափին մէջ փայտէ իւ մը կը զարձմրձկի, վերամրած թեւէն կախ, ուր բիբեր կը սեւեռուին ապշազին երեւոյշով մը։ Գզուած բուրզը կ'ոլրուի, կը բարկընայ և մանուած թեն իին մէջքին պլորուելով՝ կու գայ կարժաւը ստուարացունել։

Բուրդ մանելին զատ, ուրիշ զրազում մըն աղ ունի հանին։ Օրօրոց մը կայ գետինը. հոն նիրհողն Արամայիսին սըարլիկ եղբայրն է։ Երբ ումազ մը քունէ ետք ակսի ճչել անիկա, պառաւին ծալլուած ճիւերէն մին դէպի դուրս կ'երկընայ և պոնդ մը կու տայ օրրանին։ Փայտէ կըոր գահաւորակը ցնցումէն կ'երեւարկայ աջ ու ձախ, տախտակամածին վրայ խելօք գզրդումներ կը նիշէ ու կը դադրի։

Էնգհասում չկայ։ Երեքը մէկ՝ զլումինին վար ծուած կը դատին, ճտառու մը իսկ չհաներով։ Երբ աղմուկ, մկրատին չուրթերն են որ ատեն ատեն կը շաշն՝ կերպառը խածկուելով, կամ ջասուեկին զիստին վրայ ոլորուող բուրզն է որ ֆը՛ռռ. . . ախն ի վար կը գահապիմի, իին ուժդին պասյա մը տալու համար։

Տզան ասոնց տնիսուութենէն և մէկէն միւս նույիէն տաղտկացած՝ ձեռք կ'ասնէ ունելին և կրա-

կարանին մէջի կայծկըծուքներուն հետ կը խաղայ։ Զեղունէն իշնող լոյսը դէպի իրենց կունակը կը փուէ այս չորսին սասւելները զատ զատ, և չորս հոգինոց խումբն՝ իր շուրջին պէս մունչ՝ խորհրդաւոր ուժի մը կը համնի։

Անդին, ցած սեղանի մը վրայ ուրիշ ծրագ մըն աղ կը վասի։ Առջին անցնողը թիկունքէն ուն կ'եւրեւնայ։ Հայրենին է, ոսկերիչ։ ծրագին չիշ փորէն նետած՝ սիկասի թուղթէ պիտակ մը կը կրէ ծակին տեղ որ գեղնուած է, պալարի մը վրայ լաթէ խարան փակցուածի տեսքով մը. պատարոյզին բոցն այդ ճեղքէն չունչ առնելուն՝ կը միստէ շիշն պարանոցը։ ծրագին քուլ ոգեհնոց մը կը ոլլպայ։ Կունս գեղնորակ պատարոյզն ալքոհոլի լիճն մէջ կ'ուռի սպամող, ու վերէն, սեւ կապին կոկորդէն, բոցը կասոյց լեզուի մը պէս վեր կը թուի։ Ոսկերիչի խողովակը՝ մէկ դիէն մարդուն շուրթին՝ կը փչուի տաեն տաեն, ու բոցը կը պատկի ոսկենձոյլ երկու սպամիկ ծաղիկներու վրայ։ Շինուելիք օղեր են։

Երբեմն դադար, որ ատեն մարդուկը կը դառնայ իրեններուն և դուրսի օդին ակնարկելով.

— «Քարա եէլտէն էսիեօր՝ արաը պօղուգ հաւվանըն», կը ձայնէ զարդուրած։

— «Ասիկա մանի մըն է, — կը կցէ կինը, — միտքդ, կու գա՞յ, նշանսուուքնուս զիշերը կանչեցիր . . .»։

Հին յիշատակի մը զարթումէն՝ աղջկան ու հանիին դէմքերուն վրայ ծիծաղի ծալք մը կը խաղայ։

Նորէն լուռթիւն, ամէնքը մէկ նորէն դործի, մարդը ժամանակ ճարերով մարտկ սիկառը արծարծելու և ուժով մը վեր քաշելու զայն, մուխի լայն յորձանքի մը հետ՝ որ ուռնդերէն դուրս կը վիճի և ճրագն ի վեր կը տարապնի:

\*

Սյու զբազումներն ու չորսերնուն լուակաց, անցարփի գիրքերը կը հարկադրէն հուսկ ուրեմն հէք Արամացիսը, որ զայրոյթի նոսպայէ մը անցնի անփկա: Ի՞նչ կը նշանակէր իրեններուն կուռք կուռք նատենին և մատուկի պէս բանենին: Կարգը եկերէր ալ որ գա՞ս մը տար անսնց:

Ու, եղին կապելով թեւերը, կուրծքը դէպի ի սուածք, մանկապարտէվին մէջ գեռ նո՞յն օրն ու սած սուանաւորէն կառոր մը կ'ուկաի ոգել, չվայթ, խիզախ և անվեհեր.

«... Բաէ՛ ինծի, Տէկ մանկիկ,  
«Որ դառնօրէն կ'արտասուես,  
«Ի՞նչ կը բաղձայ քու սրտիկ,  
«Բաէ՛, կարու եմ տալ քեզ:

«Ազտոր հագո՞ւստ կամ պատկե՞ր,  
«Շաքա՞ր կամ ձի՞՝ խաղալի՞ք,  
«Ա՛ռողե՞ս սիրուն պէպէքներ,  
«Կամ հիւթալց համեղ միստ...»

Այս առղերը կարծես անուշ կոչ մըն էին իրեններուն՝ յիշեցունալ թէ կաղանդը մօտ էր և հերիք որչափ դատեր բաներ էին. քիչ մըն ալ նոր տարիի, երգի միրգի խօսքե՞ր ձգէին մէջանեղ, որպէս զի իր սիրան ալ սանկ բացուելու պէս զգար: Եւ, —

ով ճաթելիք երեւոյթ, — իր արտասանած ոտանաւորին համար հացումի վանկ մը թոթովով իսկ չկար:

Հետեւինին խօսիլը «Գոց գուրցել» էն խերով սեպեց: Արամացիս է՞ն առաջ քուրիկէն սկսաւ: Անոր դաստակներէն կախուեցաւ պահ մը, քայլը չաշխատացունելու ձիգեր ըրաւ, և ողոքիչ չեց մը դնելով ձայնին մէջ՝ հարցուց մեղմակի:

— Ի՞նչ կը բանիս կար, չիտա՞կ ըսէ՛...:

Քոյլը ասիապուեցաւ վար դնել կեռասեղը, շըրթունքը մօտեցուց անոր ականջին ու փարտաց.

— Մօրս նոր շապիկին համար թանթէւա կը պանիմ կոր, կաղընատին նուէր պիտի տամ. . . սո՛ւսս մարդու բան մ'լսեր. . . :

Հրձիւ մը աճտացուց տղուն հոգին: Կաղանդը մօտ ըլլողուն՝ լսել է ամէն մէկուն պատրաստելիքը մէյմէկ նուէր էր, գատեց: Գնաց մօրը քովի և թեւէկն կախուելով նորէն՝ նոյն հարցումը ճակատեց անոր:

Մայլը կարը վար դնելն ու տղուն դառնալով շուրթով անոր ինձորներէն խածուկ մը քաղելը մէկ ըրաւ. յետոյ ըստաւ ականջն ի վար.

— Կարածս պլուզ մըն է, մանչս. կաղընատին քրոջդ պիտի հագցունեմ: Սո՛ւսս. . . մարդու բան մ'լսեր. . . :

Արամացիս հոգեկան նոյն աշխայժով բամնուեցաւ մամայէն և հանիին գիրկը նետուեցաւ այս անգամ: Իլը դէպի ի գետին երկրպագեց և պառաւը թոռնիկին սղարզմիտ հարցումէն կակլացած՝ բերանն անոր ականջին փակցուց իսկոյն.

— Աս պուրդերով հայրիկիդ չիփթ մը չօրապ  
հուսեմ պըտոր . տիօր կաղնա համելիք է . խա-  
պար չի տաս , հա՞ անուշս . . . :

Կը մնար հայրը : Սիրախն ալէվլկումն անոր  
խոստվանութեամբը պիտի կրնար հանդարտել . նա-  
յնք ան ի՞նչ պիտի զուրցեր իրեն :

— Աս պղտիկները քրոջդ , մենծերն ալ մայրի-  
կիդ : Օզ են շնածներս , իրենց ընծայ պիտի ընեմ  
կաղնամին . ա՞ւսս . . . մարդու բան մ'ըսեր :

Ռւուեցաւ , լեցուեցաւ Արամայիս : Իրեն բա՞ն  
մը տուող չկար : Ի՞նչ հաշիւ էր՝ խելքը չէր հաս-  
ներ : Օրբանը պառկողին անգամ զբյգ մը մինինիկ  
կօշիկրեած էին առջի իրիկուընէ . միւսներն ալ իրա-  
րու համար մէրմէկ ընծայ կը բանէին . իրեն : Այս  
ծնողքն իրը չէին , պէտք չէր որ է՞ն տուած զինք  
խելք ընէին , չարիւնէին սրափիք :

Ռւզեց վերջին անգամ մըն ալ ոգել այն գոց  
ըրած ոսանաւորը՝ որով Ամանարի դիւթութիւններ  
կը տարփուէին իրեն համատի էակներու հասցէին .  
բայց բառերը կրարտեցան , ճգմուեցան ներախին ու  
բերանը ժամագու փականքի պէս կրպուած մնաց :

Յնիւն մը քաշուէր , փառաւոր լաց մը դնէր՝  
թերեւ գուշի կարենա՞ր բերել իրենները : Ի՞նչու  
սակայն արցունքով շահած ըլլար իր ընծան . որդե-  
ղիր մը , ո՞րբ մին էր ի՞նք ատօնց քով :

Յանկարծ տարօրինակ յլացում մը ծնունդ  
տուաւ իր գանկին մէջ : Անանկ չէր ըլլար , ասա՞նկ  
կ'ըլլար . անգութ , անտարբեր ծնողքին սիրուն դա՛ս  
մը դոնէ տուած ըլլար :

Զգոյշ քայլերով սահեցաւ օրբանին մօտ և քա-

կելով լոթի գէզը՝ որ կար նորածինին վրայ , կա-  
մացուկ մը աղբարիկը գիրկն առաւ ու եկաւ կրա-  
կարանին շուրջ , հեւարով , զողալով : Տղեկը կը  
թուէր մուշ ննջել դեռ :

Գլուխնին կախած ըլլալնուն՝ նշմարողը մէջեր-  
նուն քոյրը եղաւ որ զարմացումի ճիչ մը հազիւ  
կրնալով զսպել .

— Ի՞նչ ըրիր . . . բացագանչեց մեկուսի :

— Աս պէտէքը կաղընախն մայրիկս ինձի նուէր  
պիտի տայ . ա՞ւսս . . . մարդու բան մ'ըսեր . . . :

Հակառակ ձայնը կամաց հանելու ճիգին՝ ու-  
ժով էր խօսած : Չորս գլուխ մէկ՝ իր կողմը գար-  
ձան , տեսած ըլլալու համար նորանշան «պէտէք»ը ,  
Արաւ և չորսերնին մէկ՝ ինդուք մը պայթեցուցին , Արա-  
մայիսի այս յանդուգն բդէզութեան վրայ :

Դասը՝ պահանջուածէն աւելի սիրուն տուած  
էր տղան , ու ծնողքը համախոն եղաւ Արամայիսի  
փափաքն իրագործել . նոյն պէտէքին պէս խօսոր  
գուզլա մը դնելու հաստատ որոշումով :



# ՍԻԱԼ ՄԵՐԺՈՒՄԸ

Ա.

Տարեգլխուռ առասոււանցով դպրոց վազած այս տղաքը երբ պարաէղին յորդ ճերմակութեանը վրայ կ'զրօնէին սանձարձակ, ու ձիւնագնդակ պարելէ և իրարու փակցունելէ երբ ա՛լ սկսած էին մզրտալ մասուլնին, ներս երթալու զանգակը հնչեց ներսէն:

Ու ճվլուսուքը նորէն պայմեցաւ Ծաղկոցի այս ութսունի չափ անսառակ մանչերուն մէջ՝ որոնք չին դադրեր իրար հալածելէ, գլուխակը և հազար ու մէկ բղէզութիւններով սրահը թնդացուն նելէ:

Վարժապեանին չէր եկած: Փոքրէն բռնէ մինչեւ մեծերնին՝ 10—12 տարու, բոլորին սիրաերէն այդ առառու այն անսահման ուրախութիւնը կը պութկար՝ զոր Ամանորը կը բերէ միրգերու, նուէրշներու և համբոյրներու յանկուցիչ պէսպիտութիւնովը:

Մէջերնուն մէկը մինակ, կարսպիս՝ մասնակից չէր անոնց խաղերուն: Սնկիւն մը կեցած, մակոտ ձեռուլները գրամնը, սուզուած էր այնպիսի մտաշոնութեան մը մէջ որ, իրաւ, իր տարիքէն շատ վեր էր:

Եղուարդ — զբօսանքէն յոգնող մը — քոյն էր եկեր, և առանց կաթիլ մը տիրութիւն կարենալու նշմարել անոր վրայ՝ սա պէս սկսեր էր իր շաղակրատութիւնը, աղու թերիսաշ լեզուով մը.

—Մեղի ըլլայիք եյէկ իյիլուն . ծուռու, ան ինչ ատեն անցուցինք, ամեւսնաս . . . այլասիլի ամմէն պալստովի պիալիշ տուինք . հայիկս աքօյտիօն մը այս նեյս, բակը բոլքա դայցանք քուեիկիս հետ, եամմ . . . , անկէց ետքը աղքատախնամին մայդեյլ եկան նէ սատկը հայիկս ինծի տուաւ քիմ ես ասմ անսնոց տէջի, ինծի սիցեցին պագին, եամմ . . . , եա սեղաննի՞ս, խոյանի պէս զայդայեց էինք բութէթնեցով, կայմիյ-կամաչ մունեյով, եամմ . . . , նայէ այս լաթեյս, հայիկս ասո՛վ կազմակեց ինծի, եամմ . . . :

Յանկարծ կարեց խօսքը: Իր քաղցր ժամանց-ներուն թուումէն տարուած՝ ժամանակ չէր ունեցեր ընկերովը երեսը դիմելու անդամ մը:

Կարսպիս աչքերը լեցուեր էին: Անխօս մակիկ էր ըրեր անընկերովը պատամաները: Եւ տարբեէր անընկերով պատամաները: Եւ այսպէս անո՞ր անցուցած բութիւնը որ բացուեր էր այսպէս անո՞ր անցուցած առջի գիշերին և իրենին միջեւ՝ ցաւցուցեր էր առջի գիշերին և իրենին մուտքագները իր սրափիկը: Նոր տարին աւեստով նոյն նուագները սուսիկ էին անցեր իրենց սուսին առջեւէն: Ինք սուսիկ էին անցեր իրենց սուսին առջեւէն: Ինք սինչեւ կէս գիշեր քունն էր ծախսած՝ մօրկանը մնաւ մինչեւ կէս գիշեր քունն էր տուած՝ երջարին վերեւ ու դգալով անոր դեղ էր տուած: Երջարին վերեւ ու դգալով անոր դեղ էր տուած նիկներուն «քէֆի»ը շատցունով այդ ձայներուն ամեղ, մօրը՝ ցաւէն արքաները մտիկ էր ըրած, և ամեղ, մօրը՝ ցաւէն արքաները որոնք ափաէի մը մէջ անուշապուրը, պատղները որոնք ափաէի մը մէջ դրուած՝ անձանօթ տունէ մը զգկուած էին իրենց,

տեսեր էր որ ծամած տաեն պատառները կը խո-  
շորնային բերնին մէջ, ու չեն, վար չեն եր-  
թար . . . :

Հիմայ ի՞նք ալ կը զարմանար թէ ի՞նչ ըսելով  
ելեր գալրաստուն էր վաղեր, քանի որ չոր «ծառք-  
պագներ» մը բերած էր հետք, մինչ բողոք «առխա-  
տաց» ները վրանին քիչ շատ տուակ ունէին «Միւ-  
սիւ»ին տալիք :

— Ի՞նչ ունիս Կայսիս, մէկը դայկաւ քեզի,  
մասսանչ կը հարցունէր ընկերն՝ անոր աչքերուն  
թացութենէն խուզուծ :

— Զէ՛, սա ճամը կոտրեր է աէ աչքս կ'ար-  
ցունքոսի կոր հովին . . . :

Բայց ձայնը որուն մէջ զուսպ հեկեկանքի մը  
թրթուումը կար՝ մասնեց իր սուտք :

Եղուարդ, հարուսափ այդ զաւակը, մինչև  
հոգին դուռը փուշ փուշ բան մը զգաց նայն բո-  
պէին: Նայեցաւ անոր ծակձբկած ոտքի ամաննեւ-  
րուն և կարկսանն արմուկին՝ բարօին, նայեցաւ  
այդ ամէնքին, ու նայհոյանքի պէս բան մը թուե-  
ցան իր աչքերուն՝ հազած «մասէն գոոթիւմ»ն ու  
նորդնոր լսառմիկ-կօշիկը: Ա՛րափ զգչաց թուիւ-  
րանութիւնն ըրած ըլլալուն իր սա՞նկ ընելիուուն,  
նա՞նկ ընելիուուն, ներբողի չտես «հա՛մմ»երով  
ջնարակուած :

Ու վարթամ աղուն արամարանութիւնը որ  
արթընցեր էր այսպէս՝ ի աես անմառնչ արաստուող  
Կարպիսին, ակնթարթի մը մէջ ամէնէն կակուզն,  
ամէնէն բուխսիրան ըրաւ զինք: Պաըլիկ մասու  
թթվիկը գրպանը գնաց ինքնարերաբար. անոր

ստեւոտ տաքուկ տարածութեանը մէջ մատներուն  
դպաւ կէս ոսկին զոր քիչ մը վերջ գասախարակին  
տար պիտի: Սկաւ գրպանին խորէն սեղմնել դրա-  
մը, նորէն սեղմել, կարծես միտքին մէջ ծնած գաւ-  
զավարն աւելի պինդ որոշելու և կնքելու համար:

— Սղէկ միտքս ինկաւ, նա՛ . . . (ըստ վեր-  
ջապէս գրպանէն հանելով զայն, պղտիկ ծիծառ  
մըն ալ շրթունքին), հայիկս տուաւ ասիկակ, մա-  
յիկուր տայ տուց, նա՛ . քիչ մնաց մոյնայի պիտի  
նայէ՛ :

Իր մանկունակ հոգին տաքցած՝ խիզճի անուշ  
գոհունակութեամբ մը, գրամն անոր ափը գնելուն  
հետ՝ կծիկը զրաւ գպալոյին, ու քալած պահուն,  
մինչ աստիկները սիրուն հետքեր կը գրաչմէին ձիւ-  
նին ողորկ էջին վրայ՝ Եղուարդ կը մենախօսէր.

— Վաղը միւսիւս «վ'ւյ էի» հայցունելու ըլ-  
լայ նէ «արքայ էի» կ'ըսեմ: Հիմայ քիչ մը տաղին  
անդին կ'պարտքիմ, ախտէյին ալ խույզուշը ցը՞ն-  
ծալուս պէս օյացացս կ'այնւմ . ամս եղարզը չէ  
եղէյ, քօ՛ . . . , հայիկս տատեղուա՞նքը պիտի փըն-  
արյէ . . . :

¶.

Մասուկ պիտի ցուցուէր ապերջանիկ կին մը,  
եթէ բոլորն ալ իրականութիւն դանէր այն բադ-  
ձանքներուն՝ զոր մասութիւնը գիտէ  
սազմնել՝ յօյսերու ծիածան հմայքովը:

Ի՞նչ ծրագիրներ սկսած էին պատրաստել նէվ-  
րիկ ու Զարուհի, այդ զոյգ մաերմուհիները, երբ  
գրասեղանին վրայ քոլ քոլի՝ ուսումը չի՛ առ

Հիթ ըմպելնուն հետ՝ իրենց մասաղ ուղեղին մէջ կ'զգային ուրուգծուլիլը վարդադոյն հորիզոննեւրու, ապասնի կեանքերնուն համար։ թէ Զ.եանը անպատճառ գար պիտի Զարուկի ձեռքը ինդրել ծնողքէն, (չէ՞ մի որ այնինչենց երեկոյին այդ տղան անուշ անուշ նայած էր իրեն)։ թէ դրացի հարուստ երիտասարդն օր մը Նէվրիկը կնութեան առնէր պիտի, (չէ՞ մի որ պատշգամէ պատշգամ լարուած էր արդէն սիրափ այն անհանուն թեկը որ մողական սկիզբն է տարիանքի հիւսումին)։ — Կայնէ քանի մը տարի սանցնէր . . . .

Ս.յդ տարիներն անցեր էին, բայց Զարուհի միայն մտափարին կրցեր էր հասնիլ, մինչ միւսն սպանիական դղեակը կը փէքէր անողթարար ու կոյր-հանգոյց մը կու գար գերձանի վոխել րեհեղ թեն իր պիտոյ բանուածքին . . . Կոչկակար մը ուղեր էր զինք։ Բամատին քմահած խաղերն էին ասոնք։ Հաւանած էին ծնողքը, գործունեայ, վասորկւոր, ատկէց աղէկին պիտի տային։ Ինք ձայն չունէր ամուսինի ընտրութեան մէջ։ մինակ այդ կէաը չէր խորհած Նէվրիկ՝ աղջիկնութեան։

Պասկը ջրեց ամէն ընդլվում որ գաղանապէս ծնունդ էր առած ներախոյն՝ արհեստաւորի կաորի մը կցելու համար իր երազուն, խաէսլ կեանքը։ Ու մայրական սէրը հիմայ ամուսնականին քով ծառացած՝ խեղդեց մեռցուց ամէն դժոհանք։

Կարգուելէն տարիներ վերջ սակայն հող կ'իջնէին որոնք որ ունէր աշխարհի վրայ, — մաման, հայրիկը, նաև էրիկն ալ, — ու Նէվրիկ այրի կը մնար իր մէկ հատիկ որդեակին հետ, Կարպիսին,

այդ քնքուշ լոկա՛կին՝ ցաւոս իր կեանքին վրայ ծփծփուն . . .

Բէհ, ոչնչութիւններ ուսմունքն ու գրել-կարդալը, քանի որ ստիպուած էր ներկային մէջ զիեցունելու զաւակն ու ինքինք։ Արգուկել էր սկսած։ Սիրափ ինչ զառնութեամբ սակայն կը մանէր կ'եւլէր այն առները որոց «հանըմ»ներուն մէկ քանին իր գպլոցի ընկերուհիներն էին։

Օր մը Զարուկի տունին ալ կանչուեցաւ։ Զիրթալը հպարտութիւն սիտի նկատուէր, պարաւելի հպարտութիւն մը, քանի որ ապլուստի կարօտ կին մըն էր ինք։ Սիրափն վրայ քար դրած եղաւ գնաց։

Խոհանոսցին կից սենեակը ճերմակեղններու վրայ ծռած իր արդուկը կ'ընէր Նէվրիկ, երբ սունին էֆէնտին — Զարուկի ամուսինը — ներս մտաւ ու պահ մը խօսքի բանուեցաւ հետը։ սրկէ նըկէ բնդհատ խօսակցութիւն մը՝ որ ատեն էֆէնտին միջոց կ'ունենար զննելու իր նորեկ «քօլաճին»։

Տակաւին մանկամարդ ըլլալէ զատ՝ այս կինն ունէր իր վրայ այն հովը որով այնքան հրապուրիչ կը դառնաց անպես սեռէն անհատ մը արուկ աչքին։ ու մարդն իր ըմբռնած եղանակովը թարգամանելով այն հմուկ, ամշկոտ չարժուձեւն ու կէս ժպտուն դիմագիծը զոր առած էր Նէվրիկ իր մեծաւորին դիմաց, մօար գացած էր, և, անէծք . . . կոմիթ մըն էր առուած անոր թեւին։

Նէվրիկ առաջինն ու վերջինն ըրաւ հող արդուկի գալը։ Ս.յս մասին Զարուհի խորհեղու իր

կերպն ունէր՝ որով յաւիտեան իրեն համար մութը պիտի մնար էրկանը լրբենի փորձութիւնը.

—Կ'երեւայ թէ ամօթ կը սեպէ կոր իր նախակին ընկերոջ տունը սպասուհիի դիմակով մտնելը։ Ի՞նչ մեղադրեմ, որերնի՞ս չունինք քիչ թէ շատ սա «Քիպիրութիւն» ըստած յանցանքէն։

Զաւակը նայիլ պէտք էր սակայն, ինչպէս փուրովը, նաև միաքովլը։ Սիրոէն արիւն կը քալէր, ամֆն անդամ որ Կարպիս արձակուրովին գար և դանդասի պէս բան մը պոտթիար մօրը զիմաց, օրինակի համար, ընկերներուն դէմը՝ չերա մը ցամաք հաց կրծելուն մասին։ Դպրոցն այդ անդիութիւնն ունէր ահա. անանկ զատ զատ տեղեր չէր դներ բախտէն զրկուածներն ու ժառանգեաները։ Եւ ցորեկին՝ չքաւորին տղան ընկայզ-հացը ծամած տանեն, դառնազին ցանկութեամբ մը կը նայէր հարուստի տղուն իւղոս կերակուրներուն, մասն նաւոր ինամքով (անտես-ազբաղ) էն տաքցուած։

Վաստակն այնքան խեղճուկրակ՝ հարկադրուեցաւ նէվրիկ լուացքի ալ սկսիլ, բայց իր փափուկ կտղմն ընդունակ չէր բնաւ այդ չան-տանջանք յոգնութեան որ — ինչպէս կ'ըսեն — իմիկը սակորէն կը քակիէ։ Անանկ որ իրիկուն մը, դեկտեմբերի մէջ, լուացքէ գարձին՝ զլուխը բարձին դրաւ։ Իր հիւանդութեամբ զաւակը զուրկ պիտի մնար կազանդի ուտելիքներէն։ Էն խաւարչուտ կէտն իր մուտուքին։

\*

Երբ Կարպիս ընկերոջմէն ընդունած կէս ոսկին խնդումերես մօրը բերաւ ամանորի այդ առատուն, նէվրիկ շատկուելով անկողինին մէջ և աչքերը բացած՝ կրկին ու կրկին հարցուց անոր։

—Ո՛վ առաւ նէ շատակը ըսէ։

=Ճանրմ, Եղուարպը առաւ ըսի հա, Զ. եանին աղան, ինչո՞ւ առաւ խօսիմ, հայրիկը ասկըս-պըսեր է որ մեզի տայ տէի . . .

Նէվրիկ լուս կը մնար. փոթորիկը սակայն թափ էր առած իր հիւանդ գանկին մէջ։ Կածծազին բողոք մը կ'առաջը հիմայ լանջքին տակ, կրկնելով մեկուսի՝ զաւկին վերջին միամիտ խոստովանութիւնը։

—«Հայրիկը ապսպլեր է որ մեզի տայ տէի . . .»։

Քիչ մը թուղթ ուզեց, առաւ զրիչ ձեռք, ու կոչում ընելով իր չարագլութեան դասերուն՝ որոց մէջ միշտ յաջող էր ինք, սկսաւ պարացունել յուզումէ դողդոջ մասները ճերմակ էջին վրայ, անկողինին վերմակը դրասեղան ըրած։

Գ.

Ժամը կէսին մօտ էր։ Զիւհալը կը շարունակէր առնիքներու քիւերէն կաթկըթիլ, անցուն դարձէ ամայի դարձունելով թաղին ցեխոս գոիհները։

Նոր ապրիին առաջին օրը կը մեռնէր այսպէս՝ յամբընթաց իջնող ստուերներուն մէջ, և պատուն հաններու շարագլութերուն վրայ կը դոգդար կազերուն պլպուքը։

Չ. եանենը նոր էին ըրած հաշերնին։ Երջանի՛կ

ընաւանիք, որուն փորը կուշտ էր հիմայ և որ սեն-  
եակին տաք միջնորսին մէջ փակուած՝ կ'զբու-  
նուր ամանորի յասուկ վայելչութեամբ մը:

Կաղանդի Ծառը չէր վերցուած, ոչ ալ քըր-  
քըրուած՝ սեղանը: Բմպելիքի զոյգ չիշերը, սկի-  
գոյն ու ձերմակ, նուրբ վիզերնին վեր ամբարձիկ՝  
կ'սպասէին միրգերու և գեղնապուրի պնակներուն  
քով որոնց պատառաքաղ չէր դպած դեռ: Եի-  
թել աշտանակներ հոս ու հոն, որոնց զիմէն զոյն-  
զգոյն մոմեր իրենց բոյէ լեզուով լուռ ծիծաղներ  
կը ձգէին չորս բարը, կերուխումի այս չքեղ հա-  
մայնքին վրայ: Անուշ բոյը մը ծաւալած էր սեն-  
եակն ամբողջ, բոյը շուշմայտ թա՛րմ բոկեղնե-  
րուն՝ որոնք «խուշիկ»ի ձեւով թառած կը մնային  
նարինչներու այտին: Յախճապակիէ դորշ ջեռոցը  
կոթպաւած էր դաշտամուրին դիմաց, ու անոր  
դարարուն խոզովակին մէջէն կը լոււէր աենդապին  
ցայտումը կայծերուն, մինչ տասպայեզզ գովը՝ խո-  
զովակին ուղղութեամբ՝ վէտվէսուն և աղօտ  
ստուեր մը կը խաղցունէր պատին վրայ:

Գետինը, ստեւոս նախուուն գորգին վրայ,  
Եղուարդ ու քոյրը կը խաղային իրենց ձիճիներով,  
Կաղանդի Ծառին տակ: Անդին, լամբարին առջեւ  
Տիկին Զարուհի ընդհատուած ասեղնագործութիւնը  
կը շարունակէր ծալածոյ աթոսի մը վրայ, ու դէմը,  
միրուն եռուանիի մը դիմաց՝ ամուսինը մետաքա  
կը պարպէր, աչքը լրագիրին յառած:

—Միւսիւն ինչո՞վ կաղընտեց ձեզի, նայիմ,  
ձայնեց հայրը՝ զաւկըներուն դառնալով:

Աղջիկը հապիտի դէմը մը տուած՝ ցատկեց

տեղէն և հօրը տարաւ Աստուածամօր երեք գու-  
նաւոր «պարկէնք»ները. Եղուարդ ձիար ծուռ՝  
հաղիւ ատեն կ'ունենար իր պարզ օրացոցը ցու-  
ցուներու: Հայրն իր ունեւոր մարդու անձնասիրու-  
թիւնը վիրաւորուած զգալով այդ անարժէք պար-  
գեւին ի աես զոր վարժապետը ընծայած էր իր  
սանին.

—Աս է եղեր, կը գոչէր ցաւկոտ ձայնով մը՝  
օրացոցը գետինը նետելով. ախմարութիւնը մե՛րն է  
որ բոնեցինք ատանկ գոււմար մը խաւրեցինք այդ  
անարիտանին . . . :

Նոյն պահուն ծառան ներս կը մանէր և տիրոջը  
կը կարկասէր նամակ մը: Պահարանը լացուած  
տաեն գեղին զրամ մը վար ինկաւ:

«Եփէնտի՝,

ԱՅաւական չնամարեցիք անցեալները դժբախտ  
ալնոյ մը ցուցունել անլայել վարժունքնիդ որ ո՛չ  
ամէկ կերպով կ'արդարանայ յաչո բարոյականնին  
ամի՞շտ առողջ անձերու, (եթէ կ'ուզէք միտքեր-  
ոնի՛դ պահեցէք վերջին չորս բառերս), այո՛, դուք  
պատական չնամարեցիք ատիկա, հիմայ ալ կու  
պաք անգամ մը եւս արիւնել ճակասագիրէն ա՛ր-  
ուդէն խոցու այլիի մը սիրալ:

«Չխորհեցա՞ք գոնէ, — և ինչպէս ալ խոր-  
հէիք, — թէ քիչ մը աւելի՛ փափկանկատ ըլլալ  
«հարի էր այն տան մէջ՝ որուն տիրուհին տաենօք  
վիմ գամընկերս էր, ամէնէն սերա մտերմուհիս . . . :

«Ետ առէք, կ'աղաջեմ ե՛տ առէք զրամնիդ.  
ամասներս կրակի կտօրի մը հաղելու զգացութիւնն  
առնեցան՝ զայն բանած տաենս:

«Իրածնիդ կնաևեճարուրիւն մըն է, ողորմու-  
«թիւն անուսն առկ, զոր ջանացէք այսուհետեւ  
«այլո՛ւր գործածել, կամ աւելի ճիշտը՝ բնաւ՛ . . . :  
ԿԱՐՊԻՍԻ ՄԱՅՐԸ »

Այդ միջոցին աղջիկը խաղալիկներէն դաշնա-  
կին անցեր՝ ու ու մի ժան կը փորձէր, ու մի  
ձայնը որուն վրայ մատիկն անընդհատ կոխած էր  
մանկական քմայքով մը՝ կարծես բացասական սուր  
հրամայական մը կը դառնար, դէպի հօրը խիզնը  
չեցուած . «Մի՞ . . . :

Բնիթերցումն աւարելուն՝ հայրը վառարանին  
դանակը բանալով բոցերուն կու տար թղթիկը. մինչ  
Զարուհի, քոյշն գաղրեցւցած, գլուխը բերելով  
լամբարին յորդ պայծառութեան մէջ զոր վար-  
դագոյն լուսամփորիք կը մաղէր իր երեսին, ան-  
հանգիստ դէմքով մը կը հարցունէր ամուսոյն .

—Ի՞նչ էր կարգացածդ որ ասանկ զիշերով  
տրամեցուց գքեղ :

=Չդէ՛, ճանիք, թշուառներ չա՛տ աշխարհքին  
վրայ . . . :

Ու «թշուառ» բառը զոր արտասանեցին իր  
շուրթերը՝ գոգցես իրեն կ'ակնարկէր տմէնէն աւելի:

Յետոյ Եղուարդի դառնալով, անոր վրայ կը  
ձգէր գորովով զեղուն այն նայուածքը որուն մէջ  
դիւրին էր կարգալ հայրական հիացումը՝ զաւկին  
վսի՛մ ստախոսութեանը վրայ :

1901



## ԱՐԻՒՆՈՏ ԶԱՐԴՈՍԿԻՆԵՐ

Խնհուունըլիցի ձմեռն էր :

Ամբողջ Պօլսոյ հրապարակը գրէթէ արիւն կու-  
լար անգործութենէ: Վաճառականներ ապատիկնե-  
րու սառւար ցանկ մը ունէին միշտ իրենց աչքին  
առջև՝ գաւասի հայշատ այն կեղրոններէն, ուր  
կոսորածը եակերեկի իր շրջանն էր կատարեր, մուխը  
մարելով բոլոր գործի մարդերուն, —եթէ հրաշքով  
կրցած էին ողջ մնալ անոնցմէ ոմանք, գաղասմեատ  
անկաններու մէջ խուրգներու պէս քաշկւաելով  
իրենց մրցուղ գոյսութիւնը :

Պօլսեցի վաճառականը թղթասարին ակնդէտ՝  
անվրէպ կերպով կը գուշակէր թէ ցրուիչն ձգելիք  
նամակներուն բովանդակութիւնը սիտի ըլլար փո-  
խան փոխգիրի կամ «չէք»՝ փճացած մէկ պար-  
տասպանին զիտուն եկած մահատագնապ արկած-  
ները, —խանութի թալան և անձի կորուստ՝ իրենց  
յարակից սրաակեղեք մանրամասունքով, —որոնք  
ուրուագիծը հազիւ կրնային նկատուկի բուն աղէ-  
տին, քանի որ արկածեալ զաւառներէ մայրաքա-  
զաք աեղացող Հայու նամակների ի հարկին բացուե-  
րու և զբաքնութեան նիթարկուելու ճակատա-  
գրականութիւնն ունէին յաճախ :

Ու զրասեղաններու վրայ՝ զործի ձախորդ նա-

մակներու դէզը կ'ստուարանար օր ըստ օրէ , յուշ սահասութեան մատներով անձնիւր տուեւարական որ , այսպէս , դէպի անխուսափելի կործանում ընդ քարշ կ'ածուէր տակաւ առ տակաւ :

Դաւառէն Պօլիս , Պօլիսէն գաւառ՝ երթեւեկը դաղբած էր Հայունն համար միայն , մինչ հավաւագէպ չէր տեսնել ամէն օր Փոքր Սփոյ խորերէն մայրաքաղաք թափին անանուն և անձանաչ մարդերու , — իրենց անցագիրներուն մէջ թիւճար փրկարար տիւլուսով պատուըոծ , — որոնք մէկ օրէն միւսը եղեռնական կողուպուաններով փարթամ՝ հրապարակէն գնումներ ընելու պէտքը տեսեր էին :

Հիմայ Պօլոյ հրապարակին ճղնաժա՛մն էր սկսած՝ աննախընթաց կերպով սուր հանգամանքով մը . այնպէս որ պատահական առուժախ մը երբ տեղի ունենար և յաճախողը ուկիի տեղ զրամասումն հանէր գրապանէն , մտմտուքի կը մատնէր կրկին՝ ապրանք ծախողը , որովհետեւ Օթօման Պանքան ի վիճակի չէր այլ ևս իր «կիշէնները պանքնօթներով խուժող անձերուն գոհացում տալու վայրկենապէս՝ թըզթաղբամը լիրայի փոխանակերու գործին մէջ : Իսկ «թուղթ կոտրել»ու աւանդական սովորութիւնն ամիսներէ հետէ վլրցած էր հրապարակին . ոչ մէկ սեղանաւոր կամ դրամատուն կը համարձակէր մուրհակ զեղչել , անոր ստորագրութիւնն ու փոխանցուն յայսնի անուններ իսկ եթէ կրած ըլլային :

Աւելին կար : Մեծ կամ զոյտ վաճառասուն ունեցողներ ամէն օր կիսով չափ փակ կը պահէին երկաթ փեղկերը , որպէս զի կարենային դիւրաւ գոցել տալ մնացածներն ալ , եթէ չփոթութիւն մը

ծագէր վերսալն : Է՞ն , այլ ես ամէն ինչ հաւանականութիւն ունէր , ցորչափ չէր դաղբած «քօմիթէ»ին գործունէութիւնը : Այդ փակ փեղկերը , — կառավարութեան աչքին ինչ աղւոր չքմեղանք ե ինչ փրկարար երեւոյթ , — սա պարզ ազդանիշը կը կրէին . «Քիալըք մազագա» :

Յաճախորդի , բենակիրի և գոմէշպուծ սայրերու տեղ՝ Պօլոյ մայթերուն ու կեղդոն զառիւվերներուն վրայ անվերջանալի երթեւեկը միայն կար հեծեալ ու հետի չոլասներու , որոնք սարսափագին բան մը կ'աւելցունէին տիրող անդոհին վրայ : Վայրկեանէ վայրկեան սպասուելով անուր խուլութեան մը , հրապարակին վրայ չկար գրէթէ օտարազգի առեւտրական մը որ Հայութիւնը չընէր բերնի ծամոց , իրբեւ պատճառ և հետեւանք տընտեսական այս տագնապին :

— «Երմէնիկէր . . .» : Յասումէ կղպուած իրենց կղակիներուն մէջէն ահեղամուռնչ այս տաղալա՛ին էր գոր անէծքի պէս , ահաւոր հայնուչի մը պէս կ'արձակէին Յոյներ ու Թուրքեր : Միւս կողմէ , քաղաքական կեանքի իրադարձութեանց գլխովին անփառակ , Համիսեան բանակալութեան լուծն անցեալին մէջ բնա՛ւ կրած չեղող , լոկ իր շահուզէնին նուրիուած՝ պօլսահայ ուխտեալ տռեւտրականներ բոզոքի գրէթէ նոյնիմասս մրմունչ մը կը պահէին միշտ իրենց շուրթներուն ծայրը՝ բաղոր համազգի յեղափոխականներու հասցէին , որոնք ստանց յըրշահայեցութեան , իրենց կենցրունին անխորհուրդ մէկ հրահանգով՝ Պանքան օղը հանելու դժոխացին ծրագիրը սաղմներ էին և . . . քիթերնին բերներնին

Էին գարձուցեր»։ մինչ իրականութեան մէջ, աւ նոնք իրենց սումբերը չետափի պայմեցուցեր էին կարծես հայ վաճառականներու դրամարկղներուն վրայ և ջարդուշուր ըրեր զանոնք։ Վասն զի իր առօրին գործին անձնատուր, հաշիւին, առմարին, ապառիկին, վճարօրին ու ապրանքին յաւլտենական հնանութն ունեցող Հայուն համար՝ մեղքի պէս ու մեղքէւ աւելի բան մըն էր, —պատուհա՛ս մը, —գոյութիւնը Հայ Յեղափոխականին՝ որ իր ճղճիմ ոյժերով ի վեր կու գար մնածզօր տէրութեան մը։ «Յեղափոխակա՞ն», ո՞վ կը յանդզնէր այս բառը բարձրածայն արտասաններու։ Յեհեղեկբո՞ւղ հնարած ըլլարու էր զայն՝ Մանդարամետի անդունդներէն։

Ը.

Դեկտեմբերի մէջն էր։ Առասուլնէ ի վեր վախակու անձրեւ մը կը թփթթվար և ողն այնքան ցուրտ էր որ դժուար չէր բոլոր մատղներու համար հետեւցունելը թէ այդ հեզուկ կաթիլիները մէկ պահեկին պիտի ճերմըկէին՝ միջոցին մէջ մանման։

Զաքմաքճըլարի զամիթափին վրայ, դարաւոր պարապածեւ որմերու սարուա, ստուերամած վաճառատան մը խորը, բաթրոն ու համարակալ դէմ դիմաց անցեր կը խոկան, առաջինը սիրաննեզուքէն անընդհատ ծխելով, խոկ միւսը՝ դլուխը սամարներուն վրայ կախած՝ զայրոյթով դիմելով բոլոր այն գումարները զորս մաքուր մաքուր, գուրգուրաւնո՞ք շարած էր կապոյտ ու կարմիր գիծերով սիւնակներուն մէջ, գումարներ որտնք այլ եւս թուղթի վրայ գոյութիւն պիտի ունենային լոկ, քանի որ

անողոք իրականութեան մէջ ամէն ինչ անստուգութեան ու զէնի մշուշովը մղտացած էր։

— Սլաղէն առնելիքնիս քանի ուկի է։

= 211 :

— Կեսարիայէն։

= 316 :

— Սա էրզպումցի գօմիսիօննմին պօնոնները սառագրեց բերա՞ւ։ Ի՞նչ պարտք ունի հիմայ։

= 370 :

Յետոյ նորէն լուռութիւն, հաղիւ լուռելով փուզոց մը անդիէն անցնող հեծեալներու թուրերուն շնրացն ու ձիերու սմբակներու թրաք-թրաքը՝ խանութիւն խուլ այս անկիւնէն։ Հարցումները կը դիմադրաւուէին խսկոյն՝ միտքը պարտուպահանջի բոլոր անցուդարձերով ակաղծուն պաշտօնեալին պատասխաններով։ ու վհասութեան սարտուը կ'ակսէր սառնօրէն շրջան ընել վաճառականին եւ բակներուն մէջէն։

Յանկարծ զուռը կը հրուի և ներս մանողը կ'ըլլայ անձանաչ կերպարանքով ու Գողիաթի հասակով արքենի մարդ մը որ ձեռամբարձ բարեւ մը սակագեէ վերջ կ'երթայ նստի վառարանին մօտեշամապեէ վերջ կ'երթայ աթուի մը վրայ։ Զեռքի անհեթիթը հովանոցը՝ թելերն աւրուկ՝ կոթընցուած է արդէն զարակներուն մէջ հանգչող ծրաբներու կուշանն, զարակներուն մէջ հանգչող ծրաբներու գամուելով՝ աղացիսկայր, որուն ճոթէն ջուրը քամուելով՝ պաշտօնակամածին մոզ զիծ մըն է ձեւացուցած չոր տախտակամածին հետքերը սառվաց, ուր, նորեկին ներբաններուն հետքերը սառվաց, գորինակ խարաններ թողուցած էին։ Տրեխ էին բօրինակ խարաններ թողուցած էին։ Տրեխ էին ուտքինները, զլուխը կար դեղնորակ փաթոյթ մը

տասիակ որ ֆէմն էր պարուրած մինչև գագաթ, իսկ հագածն էր շարվար և մեծկակ լողիկ մը՝ ծըփշ ծըփուն քպանցքներով, որուն թեղանիքները հիմայ գասառակն 'ի վեր հանգրիձելով՝ անծանօթը կը փութար տաքնալ ու չորցուի, մինչ վաճառաւան պաշտօնեաները յապուշ կրթած այս երեւոյթէն՝ կ'սպասէին որ կամ դուրս հանէին զայն՝ իրը մուշցիկ, կամ պակուցմամբ կը լսէին անոր մէկ խոսառվանութիւնն աղէսայի, իրը լրաեսի մը կամ ո՞վ գիտէ ինչի:

Խոր լուռթենէ մը վերջ, փաթթոցաւորը դարձաւ վերջապէս մօար կեցող վաճառորդին և ապրանքի այլրնդայլոյ հրահանգներ ծամծըմց: Իր խոսելակերպն ու կերպասի տեսակներու մասին ըշրած ողորմուկ թուռումը կը մասնէին արդէն թէ առեւարական կեանքի բորբոքվին անտեղեակ անձի մը հետ էր գործերնին: Եւ ժամանակ չձգելով որ իր դիմացինները տիսուր խոհերու և հետեւութեանց մէջ խորասուզուին, նորեկն անդադար ծրաբներ վար իջեցունեկ կու տար զանազան ասլրանքներու, եւ քիչ տուենէն վատարանին կողն 'ի վեր կը լեռնտանար պատկառեկի չեղակոյտ մը այլեւայլ կերպասներու, որոնց իւրաքանչիւրին ձեռքի թեթև հըպում մը և աչքի թարթափ մը այն ի՞նչ ըրած՝ ամէն մէկ ծրաբ փութով հաւանութեան կ'արժանանար այս նորանշան յաճախորդին կողմէ որ երեւոյթը չունէր բնաւ ա՛յնքան բարակը փնտուելու՝ գինին, քանակին ու որակին մասին, քանի որ ձեռնհատութիւն և արհեստի մասին դիսակցութիւն ընջու վին կը պակսէին իրմէ:

— «Սիւտինիզէ հեղալի, ատեն ատեն կը մըր մընչէր անիկա. եթէ խարէք զիս՝ մէյ մըն ալ ո՛տք չեմ կոխեր հոս . . .» :

Կէս ժամու այս հապշտապ աշխատանքէն յետայ, երբ յաճախորդն ակնարկ մը նետերով իր զատածներուն դէզին վրայ՝ այդ օրուան համար բաւտասակներու զայն, վաճառականը դարձաւ անոր և համարեց զայն, վաճառականը գանի մը քաղլ առաւ իրը պատասխան՝ անծանօթը քանի մը քաղլ առաւ իր պեղացի էք» հարցումը ճակատեց յանկարծ: «Ո՞ւր աեղացի էք» հարցումը ճակատեց յանկարծ: «Ո՞ւր աեղացի էք» անծանօթը քանի մը քաղլ առաւ իր պատասխան՝ անծանօթը քանի մը քաղլ առաւ իր պէպ ի պեղաց, վարանտա շարժումով մը, և յայտպէպ ի պեղաց, վարանտա շարժումով մը:

Այն ատեն ոլորտապայտ սամալուխէ մը վեր բարձրանալով երկուքնին մէկ՝ վրայի յարկը գացին բարձրանալով երկուքնին մէկ՝ վրայի անցանի մը և մէյ մէկ աթոռով դէմ դէմի անցանի մը և մէյ մէկ աթոռով դէմ դէմի անցանի մը առիթը առջեւ: Վաճառականը հիմայ լաւագոյն առիթը առջեւ: Վաճառականը հիմայ լաւագոյն առիթը կը վերջին ծալքերը բահանով՝ կը պատրաստուէր լոդիկին ծալքերը բահանով՝ կը պատրաստուէր թաթթը դէպ իր կուրծքը խրել և աղտոտ սաւեռտ թաթթը դէպ իր կուրծքը խրել տարօրինակ կապոց մը շորերու մէջէ գուրս շպրտել տարօրինակ կապոց մը շորերու մէջէ գուրս շպրտել տարօրինակ կապոց իր անձնիքնին թաթթաքուր խորքերէն դուրս որ իր անձնիքնին թաթթաքուր խորքերէն դուրս աղմուկ մը բարձրահանուած պահուն՝ շխչացի աղմուկ մը բարձրահանուած պահուն՝ շխչացի աղմուկ մը բարձրահանուին վրայ:

ցուց ու գնաց հանգչի յուշիկ՝ սեղանին վրայ: Աչքերն անսամնական ցուքով մը կը փայլատաւ չեղակու սնամանական մինչէն կը համարձակէր կէին հիմայ, և երկուքն ո՛չ մին կը համարձակէր աիրու լուռթիւնը լսղել. մինչ հայ վաճառականը աիրու լուռթիւնը լսղել. մարդէն դէպ ի կապոց իր կապոցէն դէպ ի մարդը, մարդէն դէպ ի կապոց իր կապոցէն դէպ ի մարդը, մարդէն դէպ ի պէս ակնարկը ժուռածելով՝ կ'զգար թէ սոսկումի պէս

բան մը սոլոսկած էր խալոյն իր ընդերներէն ու դնդերներէն ներս :

Յաճախորդը վեր տուաւ յանկարծ գտակ ու  
փաթթոց, ցոյց տալով ակօսուած լերկ ճակաս մը  
կու կու գար իր տժգոյն ու ձառալէմ երեսներուն,  
խուզուած աղէքեկ մօրուքին ու վայրի նայուած-  
քին վրայ արհաւրոս նօթ մը աւելցունել : Եւ աջ  
ձեռքին մկրատի երես չուեսած իր կապոյա-կեզառա-  
ծիրերով եղունդները միրճելով ծնօաներուն ան-  
տառուատին մէջ, յաճախորդը գունչը բանելու ձե-  
մը կ'աւներ որ ցոյց կու տար որո՞չ թէ իր ըսելիք-  
ները միաքին մէջ հասունցունելու և այնպէս ար-  
տայաշանելու տաժանքն ունէր ինք :

— «Տեսրակինուղ մէջ տրձանագրեցէք անունն է խօսք առաւ վերջապէս խուզու ձայնով մը . էկինչի Տէրէլի Զատէ Թէվիքիք : Զեզի ձանձրոյթ մը սիրափ ասմ , ուրիշ գնաւմներով զբաղած ըլլալուո՞ առեն չեմ ունենար կոր ես ինքս տեսնելու իմ գործս : Էաւական թիւով զարդումիներ կան սոս ցլիւրին մէջ , զոր՝ ճամբրովութեանս բնթացքին՝ զանազան գաւառներէ ծախու ասի , հոս փախանակմամբ չոչ մը լնելու դիսումով : Կ'ազաշեմ որ ասոնք ձեր ձեռքով լումայափոխի մը ծախէք և փոխարժէքը վար իջեցունէք ձեզմէ դնած ապրանքներուու հաշուեցոյցին զումարէն : Ալդիւնքը կը հազորդէք եաքէն , պակասած թէ աւելցած՝ կը հաջուակցինք : Դուք թիւձնար մարդ էք , ես ամէն կերպով վրատահութիւն ունիմ ձեր վրայ : Վազը միւս օր կը հանդիսիմ ձեղիս :

**կը լիուզը՝ բաւական յոդնութիւն քաշելէ**

վերջ՝ երբ աւարտեց, սկսաւ կապոցին պինդ. համար գոյցները քափելու գործողութեան, որուն համար իր կոչու ու կոնճ մասներն ու եղունգները բաւ- և ական չեղան, ու մարդը պէտքը տեսաւ իր ակ- ասներուն ալ դիմելու: ՄԵԿ քանի չնական խած- կըռատումներէ վերջ, լաթէ պահարանին զոյգ կըզթ- կապները կը բացուէին հաւակ ուրեմն ու զարդու- կիներու ճոխ կոյս մը գուրս կը պոռթկար՝ տախ- տակին մրալ պահ՝ մը կաքաւելով:

Եւ մինչ «Եկիմյալի»ն իր աչքերն անքթիթ կը յու-  
ուէր դէպի ի անխօս վաճառավագնն՝ անոր տպաւորու-  
թիւնը կարգալու ձիգով, միւսն իր կարգին սահ-  
մըսակած կը դիմայ այն գեղնափայլ հատիկ-  
ները սրոնք լաթին գողէն դժուրս էին պարագուած ։  
Տեսակը կար հօն, տեսակը բոլոր այն ոսկիներուն՝  
զորս կը սկիսն կախել գտաւառայի Հայուժներ իրենց  
վարչամակներուն տակէն՝ խոպոաներուն ստորոտ՝  
շուրջանակի, կամ շուշանաթոյր լանջքերնուն վրայ՝  
կիսապունածեւ. — Կոնսածե մեծ «Քրիմյաց»ներ,  
կիսապունածեւ. — «Ամահմուտիէց»ն, ճակատի մանրակիներ,  
«Ամահմուրգլըց»ն, «Համբատիէց»ն, «Եկրմիկիք»ը, «Վափ-  
թիղիի»ն իրենց սպոք, որոնց մէջ դժուար չք-  
տեսնել նաև անանիներ ալ որ իրար վակած ոսկի-  
ներէ մաննակներ էին, բրոորէն քանի մը կատրի  
վիրածուած, և անանիներ ալ որոնք ծռմւկած,  
ծեծուած ու ճղմուած ճիւտի խաչեր էին՝ քառաթի-  
ւուլինէ երած բոլորովին:

Համբեցին, կրկին համբեցին, բայց բաւական  
դժուարութիւն կրեցին արձանագրութեան գործին  
մէջ, վասն զի դժուար պիտի ըլլար իրենց մէջքերէն

կուրասծ ոսկիներէ ոմանց քանակը ձշղել և անոնց տեսակները ջոկել, արտհել և անտաններնին նշանակել. ուստի համահաճ հաւանութեամբ հատի դրութիւնն ընդունուեցաւ երկուսուեք: Թէվֆիք երկիւղած ձայնով մը հրամեցաւ առնելով՝ մեկնած էր գէպի Զուգուր Խան, իր նոր վարձած աննեակը:

Սնձրեւը կը տեղար անդուլ կապարագոյն երկինքէն, ձիւնի հատիկներու ընկերացած՝ որոնք հրաւսային քամիէն հաղածական՝ կ'աստանդէին շարունակ, իրենց խոնջէնքը վերջի վերջոյ վնասուելով՝ հրապարակին ճամբաներուն սալաքարերուն վրայ, որոնք լսրծուն վիճակ մը կ'առնէին երթարով: Ամէն ոք խանութը կանուխկեկ դոցած՝ կ'ըշտապէր հօնէկ, գլուխն իր հովանոցին տակ կկզած, ուսերը ցից, երենները կախ, անխօս ու տխուր, անդրադառնալով ամբողջ օրուան ամուլ իր գործունէութեանը:

¶.

Ակնցին մեկնած էր այն պահուն երբ մութը սկսած էր տիրել արգէն, և վաճառականը մոմ մը վառած՝ վեր էր կանչեր իր գրագիրը, եզերութիւնը պարզերու համար անոր մի ըստ միոջէ: Գրասեղանին մղատագոյն մակերեսին՝ զարդուկիները խումբ խումբ կ'ապասէին տակաւին, որոնց վրայ ճրագին երկչու լոյսը ցողք ու ստուեր կը խաղցունէր փոխնիսխիս, մինչ պաշտօնեան հոն յառած իր աչքերը՝ կ'արձանանար լուռ ու մոնջ:

Բան մը կը խորհիմ կոր, Սրչակ, ձայնեց վաճառականը, եթէ Սատուած մը իրա՛ւ կոյ վերը,

թող իր աստուածութիւնը ինչ օրէն ցուցունէ: Սհաւասիկ ոսկիներ որոնք հայ խաթուններու վիղերէն, հայ աղջիկներու մաղերէն ու ծիծի աղջ գլուխներէն են վրցուած. աարակոյաի նշոյն խակ չունիմ այս մասին: Առաջին գործդ պիտի ըլլայ վաղը Պալըք Բազար աանկ ասոնք ամբողջ տաճականի վերածելու համար:

=Բայց ո՛ր լումայսիփսին ալ եթէ տանիմ, կցեց Սրչակ՝ յօնքերը վեր առած, պիտի կասկած հրաւիրած ըլլամ մեր վրայ: Գիտէք արգէն, ամէն տեղ հագիէնները կը վլստան կոր: Խերոց՝ քանի մը մասի բաժնեկնիս է ասոնք, զանազան անձերուներկայցունելով՝ ձեռքէ հանելու համար, ինդիք չհանած . . . :

— Լաւ, գում գիտես ալ:

Այս երեք հոգին՝ որոնք զատ զատ, տարբեր յարկերու մէջ, զարդուկիններու կապոցին մասնաւովն էին բարձին զրած իրենց գլուխները, քունձումովն էին բարձան: Սնքուն մնաց էկինքի թէվֆիք, ինչու որ բեռէ մըն էր ազատած և կեղակարծ ուրախութեան մը արբշուանքը ջեղերը թունդ էր հանած: Միւս երկու Հայերն ալ իրենց կարգին անքուն մնացին, ինչու որ հիմայ թանձնացեալ ապացոյց մը ձեռքերնուն մէջ՝ գաղափար մը կրցեր էին կազմել նաև այն ամենի աղէտին վրայոք որ ամիսներ յառաջազոյն այնքան խուժդուժ գուգով պայթած էր գուրաեցի Հայութեան գլխուն:

Չուքուր Խանի իր առանձնոցին մէջ, կապերակի մը վրայ, ջերմեռանու մարդու աղօթքը ծունկի գալով առ Սատուած մատուցանելէ ետք, Տէրէլի գալով:

Զատոէ թէվդիք՝ ճամբու բակեղաթը զլխուն րարձ ըրած՝ կը հանգչէր այն գիշեր։ Պարապ շլշի մը բերնին խօթուած մեծաբուն մում մը կը չարունաւ կէր վառիլ իրմէ քիչ մը անդիօք, որուն բոցը մէկ կողմին պառկուկ՝ ճերմակ յորդ արցունքներ կը վացցունէր իր պատուանդամին սեւ ուներուն։

Ամէն անգամ որ քունը կուտէր իր աչքերէն, մթութեան մէջ մնալը շատ տառապագին կ'ըլլար աղջամուղով արդէն առի իր գանկին համար, ուր ամէն ատենէ աւելի կը ցանդորդէին հիմու շքեր անցեալէն։

Զարդումկիներուն ապահով տեղաւորման երջանկութեամբ հազիւ համակուած, կը տարուէր կրկին իր նախկին մտածումներուն։ Ու կիսափուփ ականողիքը շեշտակի սեւեռած դէպ ի գամերը ձեղունին, քաներո՞րդ անգամն էր որ աչքի առջեւ կը բրէր ան 1896 աարուան Սեպտեմբեր 4ի ահաւոր չորեքշաբթին, օրն ի բուն, գիշերն ի բուն ու մինչև լուսաղէմ, երբ «Ելուարզ քէօշկից հրաման»ը նախօրօք հասած Ալին ևս՝ կը գործադրուէր կէտ առ կէտ իջաժամուժ ամբոխ մը «վճարանք»ի սուրբ բակերուն մէջ, արճարանները, շուկան, տունը, փողանցքներու բերան՝ ամենուրեք համախորհուրդ՝ դաշոյն էր սրած, հրազէնի փողեր էր մաքրած երեքշաբթի օրուընէ, առատուն խղճմարէն կատարելու համար վերին հրամանը՝ զոր պարտաճանաչ վային իր արբանեակներուն միջոցաւ գիտցած էր ձայնձնել։

Ալինայ կոտապածին այդ օրը, երեք ընկերներ էին իրենք, թէվդիք, Մսթափա և Համտի, ուրոնք մէն մի սպանութեան ու թալանի ատեն գոր-

ծակցաբար շարժած էին, վասն զի առաջուց պայմանաւորուած էին որ ընելիք կողոպուտնին հաւասարապէս բաժնեն յետոյ մէջերնին, մանաւանդ գիտէին թէ խմբովին կատարուող այդ «առարք գործ»ն աւելի արդիւնաւոր կերպով յամբոկ պիտի ածուէր՝ միշտ ինպաստ իրենց կեանքին ու քասկին, քանի որ Հայու հաւանական ինքնապաշտապանութիւններ ալ կային որպանք գուցէ վիմեցունէին իրենց երանաւէտ խորհուրդը։

Այսպէս որ, երբ Սեպտեմբեր 5ի հինգչարթի օր՝ մեռելային քաղաքէն գուրս ելած, ամայի դաշտավայրի մը մէջ, կնձնիփ մը խաղաղ չուքին տակ, այս երեք հրէչները գլուխներնին վար ծուած՝ շորթուած թանկարէմէք աւարդիաներու հաշուեստութիւնը կը կատարէին գաղատգողի, — դանակին դեռ եւս թաց, հրազէննին գեռ եւս տաք, — թէվդիկ ու ու Մսթափա «ջուր թափերուա պատրուակին տակ՝ երկընցեր էին դէպ ի թաւուաք և կկուզ՝ առաջինը սա խօսքը փափսացեր էր քովինին։

— Համտի գործը նկո՞ւր լմնցունենք, ունեցածնիս ամբողջ երկուքի բամնած կ'ըլլանք։ Ասանկ օրերու մէջ ի՞նչ ի՞նչ...

=Դուն ինէ՛ գիտցիր այդ բանը և ծա՞նր առքիչ մը, կը չչնչէր Մսթափա իսկոյն, ու շալվարին ծալքերը շակուտելով սուքի կ'եղէր՝ դէպ ի կնձնին յառաջելու համար։

Պո՛ւմմմ... գնդակը մեկնած էր Մսթափայի ասրձանակէն դէպ ի քունքն՝ իրենց գանձնին յի ասրձանակէն դէպ ի քունքն՝ իրենց գանձնին պահակ սպասող ընկերով։ Համտի առանց հձիւնի տախտապար փուռեր էր նոյնհետայն, իր ճաթոծ

գանկոսկրէն ուղեղի և արիւնի լվաճուկ բաժին մը  
առեցուներով գետնի հարուստ առարկաներուն քով:

Եւ այն բապէին ուր ողջ մնացող մեղակից-  
ները դիւային երանութեան մը անձնասուր՝ հա-  
կած էին կրկին իրենց փառաւոր աւարին վրայ, —  
որուն առ երի՛ երկընցեր էր հիմայ անխիբա սրուն-  
քը չամափի, — Թէվֆիք դիակին աեւքէն սթա-  
փած՝ սե գաղափարի մը զարթումը զգաց վերըս-  
տին, որ շանթի պէս փայլասակից իր հրարորդ  
գանկին մէջ: Եւ ժամանակ չթողով որ այդ գա-  
ղափարը հասուննայ հոն, — գուցէ սահող վայր-  
կեանները հրաժարեցունէին վինք անկէ, — Թէվֆիք  
իր կարգին ձեռքը նետեց դէպի մէջքի գօտիին  
խորը թաքչող վեցհարուածեանին, և ակնթարթի  
մը մէջ պայմեցուց զայն ընկերոջը վրայ, մինչ այս  
վերջինը հազիւ ատեն կ'ունենար իր զէնքին ձեռքը  
գոյցունելու և օրհասական գալարումով մը հարն-  
դալու. Կողկողագին. «Աղաք . . . . .»:

Ճիշդ կուրծքին էր կերեր Մսթափա կապարը:  
Եթէ ընկրկումի իր արագ շարժումն ըրած չըլլար՝  
ձակաէն էր որ պիտի զարնուէր: Բաւական ատեն  
տապարըիցաւ գետնաքարչ, յուսահաս կերպով  
ձեռքին եկող խոտերը բգքանելով և կարմի՛ր թքնե-  
լով անոնց վրայ, մինչեւ որ մարմինի ցաւագին  
թօթվառուքի մը հետ՝ իր հուսկ դիակնացումը կ'ար-  
շաւէր, արիւնուայ պակունքէն բաներ մը կաղ-  
կանձելով որոնց ո՛չ մէկ վանկը հասկանալի էր այլ ես:

Թէվֆիք ականատես այս բողորին, անէծք,  
մազիւ չափ չէր կորուսած դեռ իր պաղարիւնը.  
կարելի՞ էր՝ մէկ օրէն միւս՝ ուշքի գալ խողխողումի

արգեցութենէն: Ողջ ի՞նք կը մնար հիմայ պատմա-  
կան կնճնիին տակ, բացարձակ տէր՝ իւլիւներու  
խորշերէ, գրոցներէ, կուրծքերէ ու գրամներէ  
տմարդորէն ապչոպուած այնքան գոյքերուն, զօրս  
արագ արագ կը ժողվէր գալարիքին մէջերէն ու  
շապիկին ձեղքէն ներա կը լեցունէր, յետոյ թան-  
գուղելով կը մեկնէր եղեռնավայրէն, ճամբան  
չկրնալով ետև դառնալ, գոնէ միանգամ, վերջին  
ակնարկ մը ձգած ըլլալու համար իր տարաբախտ  
ընկերներուն վրայ՝ ծառին չուքին տակ ի քո՞ւն  
մահանանգիստ . . . . :

Սյս կրկին ոմիքները խափանուած մնացեր էին  
ցվերջ, վասն վի չարգի օրերն էին դեռ, և, «բաղ-  
մութեան մէջ բազումի թէք չէր փնտուեր», ինչ-  
պէս կը սիրէր փիլիսոփայի թէվֆիք: Շատ ալ հա-  
ւանական էր որ կարծուէր թէ անոնք մեռցուած  
ըլլային «կեալուր»ներու կողմէ, ինչ որ բաղձալի  
գրդիու մը եւս կրնար ըլլալ մոլեռնդ խուժանին  
ատեւալաւու գդացմանց:

Առուակի մը եղերք լուացուելէ և յետինքի իր  
աղօթքն ամայութեանց մէջ կատարելէ վերջ, Թէվ-  
ֆիք առուն էր գացած: Քսանըշորա ժամէ ի վեր  
դեռ նո՞ր կ'զգար թէ անօթի էր: Նկանակ մը փա-  
ռատեց և երրուծի պատ կտորի մը հետ ճաշակեց  
հասելսած, չգիտնալով թէ ո՞ւր գացեր էր կերածը:  
Յետոյ սենեակ մը քաշուեցաւ, միս մինակ, իրե-  
զէնները հետ մըն ալ աչքէ անցունելու հսմար:  
Սյս ատեն էր որ նշմարեց թէ անսնցմէ շատեր  
կամ չորցած կտթիկներ կը կրէին. հարկ էր մաք-  
արեան չորցած կտթիկներ այս կրէին եկող այդ պիոծ  
բել զանոնք՝ իրենց բուն տէրերէն եկող այդ պիոծ

աղաւեղութիւններէն։ Տունը, ծորակին առջև անցած՝ լուալու գործին եթէ սկսէր, կրնար ըլլալ պր կինը կամ աղջիկները տեսնէին այդ հրաշալի զարդեղէնները։ Հէ՞ դիակը թէ ետքէն անտանելի պահանջները կոսներ կը դառնային անոնք։ Ուստի մեկնած էր առնէն, և մորդեղով միշա դէպի հեռաստան՝ գացած էր ինկաձօրիի ափաւնքը, ոչի՞նչ թողլու համար զարդարիններուն վրայ՝ հուրի ու մահու օրերէն իրր յիշաստակ։ Տուն դարձին՝ իր յափախոյքը սանդուղի մրցաւակին ծածուկ մէկ խորշը զետեղելէ վերջ, օրերով սկսած էր որոճալ անտնց և իր ընկիքին վրայ, մինչեւ որ վճռական որոշումը յաջողած էր ապրու մեկուսի։

Վաճառական պիտի ըլլար։ Վաճառականութիւնն իր ապագայ կեանքին միա՛կ մտաստափարն էր որ պիտի կրնար մոռցունել արիւնի օրերը, գործած ոժիքները, պահած գողօնները, մէկ խօսքով՝ ամէն բան որ տիսուր անցեալին կը պատկանէր։ Այսպէսով, պիտի կրնար իր անձին ապագատուոր քաղքենի վարկ ու համբաւ։ Թէ ի՞նչ չափով յաջողութիւն պիտի գտնէր այդ նոր առարկզին մէջ, այդ մտախն միար յոզնեցունենին իսկ անտեղի էր։

«Թիւճարըզ, կը արամաբանէր ան, սէ՛ նասաթ տէկիլ, մէշտուլի՛թ տիրո»։ Սրդ, իրեն համար, զբաղումէն աւելի դիւրին, հաճոյալի ու կամայական բան չկար աշխարհի վրայ։

Եւ բակեղաթներու մէջ զետեղած՝ ուղեւորի պիտոյքը, թէվիփիք Ալինէն Պօիս էր եկեր վերջապէս, իր գնումներն ընկելու, իր «աեսակները յիսկելու»։

... Մէկիկ մէկիկ, չարժանկարի մը տողանցումին հանգունաստիպ՝ ասո՞նք էին ահա իր երեւակայութեան առջևեւէն անցնող, որոնց վերյաւշմամբ՝ թէվիփիք Չուքուր Խանի իր խուցին մէջ, կոչտ կապերտին վրայ կը դարձմբձկէր, կը թալթալէր տակաւին, մինչև որ մոմբ հոգեվարք բոցով մը յեալին առկայծումն ըրաւ ու չին ի վար դահավիմեց։ Ու խուցը թագուեցաւ խաւարի մէջ, մինչ անիկա բռնի աչքերը կը գոցէր, — զիշերէն ու մանաւանդ իր խղճմանքին զիշերէն սոսկացող տպիրասը . . . :

Քանի՛ քանի՛ հարսեր իրենց առագաստներուն մէջ լիկեր, յեայ գանկըտեր էր անիմնայ, մարմինն չպատճած՝ ալապաստրէ վիզեր ամայացունելով նին չափուած պականաւանդներէ, ու ձականներ՝ պլուղուն ապարօններ է։ Օրորոցի քանի՛ քանի՛ մանկիններ հեղձաման էր ըրեր, մուշ մուշ գուներուն մէջ՝ անտնց գառնուկի կոկորդները մասուըներով վեացաններով։ Դիակնացման իր մորոցքը յագեցունելէ վերջն էր որ անիկա այդպէս դիմած էր կողունեւածի բոլոր իր նմաններուն պէս, հեշտուածի գործին՝ բոլոր իր նմաններուն պէս, համապատէտ, աժան տիրացումներով, որոնց՝ կառավարութիւնը թողարկութեան էր տմէն մէկ կերպով, և որոնք իրենց Ալահի՞ն խականակած։

Այդ արարքները հատիկ հատիկ իրենց առզարդանակէին ընել իր զերաբորբոք զանցքը կը չարտանակէին ընել իր զերաբորբոք միաբին առջևեւէն, առանց սակայն նոյն խակ դոյզն խղճանարութեան մը մասներու զինք։ Բայց ինչ որ խղճանարութեան մըն էր իրեն համար իրական ու անուառայտանք մըն էր իրեն համար իրական ու զորք, անիթիւ «կեավուր» զոհերուն վրայ բարդեն

Էր իրեն գործակից ու մանաւանդ համացեղ երկու ընկերներուն, որոնց մահերն էին միայն՝ հիմայ իր անզգած սիրաք տագնասպեցունող։ Ի՞նչ անքաւելի կիշեան՝ ազգակից կին մը այրիացունել, ազգակից զաւակներ որբացունել։ Պատասխան ունէ՞ր արդեօք օր մը ապիք, անդենականին մէջ՝ Բարձրեալին, Որուն անունը սովոր էր երկիւղածօրէն կրկնել իր «նամազ»ին առեն, և Որ մարգարէն միջոցաւ պատուիրած էր բարպ «միւսիւրման»ներուն՝ ո՛չ մէկ կրօնակիցի կեանքին դպչիլ։ Մէկ քանի տասնեակ ուկիներու սիրուն՝ ի՞նչպէս ժպրներ էր անգոսնել նուրիսական մատեանին պատուիրանը։ Հանդերձ-եալին մէջ, —իրեւ արդար հասաւցում—, «Ճէն-նէթ»ի տեղ «Ճէննէմ»ը պիտի հրամցուէր իր մեւ գաւոր հոգիին . . . :

Ու նորէն իր աչքին առջեւ կը պարզուէին բուր զարդոսկիները որոնցմէ իւրաքանչիւրը փոխանակ իրենց երիտասարդ կեանքերէն զրաւուած Հայուհիներու և հրեշտակ Հայորդեակներու բոլոքը դա՛անորէն յիշեցուներու իրեն՝ Մոթափայի ու Համափի անդառնափի վրէժինդրութիւնը միայն կը գոռային իր ականջին, երբ կը մտաքերէր թէ ի՞նք էր որ սադրած էր տուաջնոյն եղեռնը, յետոյ շարունակած անօր արարքը՝ միւտին վրայ։

Քանի՛ գիշերներ այս սեւամազձ մզձաւանջով համակուած՝ քնատ անցուց թէվֆիք, տափկա հարցուներու էր իր բարձ-բակեղաթին, իր անկողին-կապերախն և գոզցես իր խի՛զը հարցաքննող ահաւոր մոմին՝ որ աչալուրջ հակեր էր յար իր գալարատանջ մարմինին վերեւ։ Սյնպէս որ մեղապարտ

մարդը վրկարար միջոցը խորհեցաւ՝ փոխանակ լուս աչքի՝ հրապարակը գեգերելով իր գնումները լմնցուներու, մզկիթէ մզկիթ ուխտագնացութիւն ընել, աղքատներու դրամ բաշխել, քաւութեան և թողութեան չորսն մը Աղահէն ակնկալելու յոյսով։

Պ.

Հաշիւը ենթագրուածէն աւելի պատկառելի գումարի մըն էր յանգած։ 225 Օսմ. սոկի և 78 հարիւրերորդ, զոր նոյնութեամբ իր զրամագլուխ մէկ խորշը պահած էր հայ վաճառականը, հիմայ ամէն ատենէ աւելի ցասկու ու վախկու միանգամամէն։ Ամէն անդամ որ երկաթ այդ մնատուկին մօմայն։ Ամէն անդամ որ երկաթ այդ մնատուկին երկատենար և ձեռքն անօր դեղին խնձորակին երկարէր՝ հան աւանդ ձգուած զրամը կը յիշէր, ու իր մարմինը կը փշաքալէր առժամայն։ Նորկալի մարմինը մըն էին իր աչքին՝ այդ սատկները, մնատութիւն մըն էին իր աչքին՝ այդ սատկները, գիւակնոսպած բարպ Հայուհիներուն արեան գինը։ Զէ՞ մի որ քայուերուն բեկուած աեսքը, զարդոս-կիներուն ծուռիկ-մուռիկ ճարմարդներն ու աննոնցմէ մէկ քանիներուն վրայ խարանակերպ դրումուած ճա-մէկ պաղիքներ, — զորս Սրբակ անարեկ մատնանիշ պաղիքներ, — զորս Սրբակ անարեկ մատնանիշ պաղիքներ, — ամէն ինչ կը պատմէին մօ-ըրած էր իր տիրոջ, — ամէն ինչ կը պատմէին մօ-ըրած էր անցեալի մը քառքների զրուազներուն վը-տաւոր անցեալի մը քառքների զրուազներուն վը- բայօք . . . :

Ի՞նչ ընէր այդ զրամը, որմէ՞ էր որ պիտի ընէր իր շահը, Տէրէի Զատէ Թէվֆիքէ՞ մը որ յարու- բակի տիրացած էր Հայոց ի՞նչքին, անսնց կեանքերն բակի տիրացած էր Հայոց ի՞նչքին, անսնց կեանքերն ալ չքացուներով։ Տեսակ մը ոճիր չէր ծածկուեր պիթէ այս սուռատուրին խաղաղ երեւայթին տակ։

Դաւառի ամէն անկիւնէ շաբաթ չէր ըլլար որ չը համնէր պահանջքի մը անվերադարձ կորուստին լուրը . շխատէկ էր հիմայ իր վեսաներուն դուզնաքեայ մէկ վախարինութիւնը վնասէր թէև ինքնիկ այս գործառնութեան մէջ՝ որ սակայն արիւն ու շարաւ կը բուրէր բոլորպին:

— «Եթէ Սաստած մը կայ վերը, ի՞նչ կ'ըլլայ, թո՛ղ սա օրերուս ցուցնէ իր գորութիւնը, ընելիքս գիտե՛մ ես ետքէն» : Այս յանկերգն էր զոր ազօթքի մը պէս կը մրժմրթար իր բերանը, որուն Սրչակ ականջալուր՝ իր բարեւաշտ և արդարաւաէր բաթրոնէն սարբեր բան մը խորհած չունէր գրէթէւ Եւ երկուքին ալ զարմացումը կ'աճէր երթարով, երբ մէկ օրը միւսին կը յաջորդէր, շաբաթը կը լրանար և «Էկինովի»ին սատուե՛րն իսկ չէր նշմարուեր հրապարակին բոլոր բանուկ փողոցները :

— «Մէջերնուու մէկն ալ խելք չըրաւ սա մարդուն բնակած խանը հարցուներու», ձայնէր վաճառականը՝ պաշտօնեաներուն դարձած մասհոգ, մինչ ներքնապէս ինք ու համարակալը՝ համակուած անպարագրեի երանութեամբ մը՝ կարծես կամաց կամաց մոռնալ էին սկսեր «Եթէ Սաստած մը կայ վերը»ի ծանօթ յանկերգը :

\*

1897 : Կաղանդի առատու է :

Պաշտօնեաները զատ զատ զացած են թօթվել բաթրոնին ձեռքը, յաջող գողձերու բարեմտթութիւններով, ո՛չ անշուշտ այն եռանդեամբ զոր ուրիշ տարիներ գիտէին ու կը սիրէին ընել : Ոիր-

աերնին կոտրած էր ամէնուն . դէպքերուն երեսէն՝ իրենց վաճառատան ըրած զէնին քիչ շատ գիտակ էին բոլորն ալ :

Օրը տարաժամած է արդէն և վաճառականը ձանձրացած՝ սրահապանի, աղբահաւաքի, նամակաբաշխի, ջրհանկիրի, բեռնակիրի և սրճեփի անվերջ այցերէն, երբ ցրուիչը գուռնէն ներս կը ձգէ վերջ այցերէն, նորհաւորութեան տպագիր քարօրուան թերթը՝ չորհաւորութեան տպագիր գածակ մը ընկերացած : Դուրսը, գոլորշի խառով ծածկուած սպակիներէն՝ լրագրավաճառն ակնածագին կուած սպակիներէն՝ լրագրավաճառն ակնածագին նայուածք մը կը զրկէ «մեծաւոր»ին, որ կը ձայնէ ներսէն .

— «Ժամանա՞կը գտար, պէ մա՛րդ, հէիշ գնա՞ հիմայ . սիրոս նեղ է արդէն . . .» ու կը թագսւի զիմայ . սիրոս նեղ է արդէն . . .» ու կը թագսւի զոյգ բացուած մեծածալ էջերուն մէջ, հարեւանցիկ ակնարկ մը պտըրացուներով հօն : «Բաղաքական»էն ակնարկ մը պտըրացուներով հօն : «Ազգային»էն յետոյ՝ հազիւ հասած «Ներքին ու «Ազգային»էն յետոյ՝ հազիւ հասած «Ներքին ու «Արկածք» բամբին գագաթը .

ԱՆՁՆԱՍՊԱԽՈՒԹԻՒՆ . — Այս առաւօտ Զուխուր Խանի իր սենակին մէջ կախուած գտնուեցաւ մարդ մը՝ մէջի զօշովը : Գրապահի «հալիթիկ»ին հասկցուեցաւ թէ անձնապանը վագրապահ մըն իր Ակնայ յաղափէն եւ անունն իր Տերկի Զատկ հառակած մըն իր Ակնայ յաղափէն ինքը կ'երադրուի, որով թէլիթիի : Զարժառիքն իր յառաջորդինն իսկ յակ յէ եղած :

Համարակալը 1896 վերջացող տարւոյն հաշուած պատրաստելու վրայ էր, երբ էֆէնախն ուեկիլու պատրաստելու վրայ էր, երբ էֆէնախն ուագի եղելով՝ ձեռքի լրագիրին հետ սամնդուղն ի վեր կը մագլցէր անհախընթաց շտապով մը,

Հմունալով անոր բարձունքէն նշանացի ըսել Սրչաց  
կի որ գիրը ձգէր ու իրեն հետեւէր :

— «Կեանքիս մէջ առաջին անգամն է որ,  
սկսաւ խօսիլ էֆէստին՝ յայտնապէս յուղուած ձայշ-  
նով մը, կրցայ խորապէս համոզում գոյացունել  
Ասսուծոյ զօրութեանը վրայ, և ընդունիլ՝ թէ մարդ-  
իր պատիմը դասարանէն և հանդերձեալի դասաս-  
տանէն առաջ իր հոգիին մէջ ունի մանաւանող,  
նոյն խկ ըլլաց ան՝ թէվ գիրի պէս ոճրագործ մը :  
Միակ անէծքն էր զոր կը յիշեմ մինչեւ սա տա-  
րիքս բերնէս դուքս հանած ըլլալ այնքան սրտանց  
և որ ահա իր արդիւնքը ցոյց տուաւ անվրէպ:  
Գնա՛ հիմա \*\*\* որբանոցի տեսչութեան և սու-  
ցագիր մը գրել սուր 225 օսմ. ոսկիի, անունին  
տեղ արձանագրել տալով . Բարեպաշտ ոմն, կնանու  
հաջորի մը կարգադրութեան առթիւ: Մնացորդ 78  
չէնթը նոյնութեամբ ցրուիչիս պիտի ասամ որ այդ  
աւեափաը պարունակող թերթը բերած էր ինձի:  
Հելա՛ ըլլայ . . . » :

Իրենց կեանքը զուլումով վերջացուցած չա-  
յորդիներու փողը պէտք էր որ յատկացուէր այս-  
պէս՝ անոք ու անտիրական որբերու ապրուսին:



## ՄԵԾ ԱՅՑԵԼՈՒՆ

Դէպքին տարին էր :

Սկիւարի նաւամասոյցին մեկնելով աշնան  
այդ իրիկունը գէպի Սէլամնըզի զարիվերը կ'եր-  
այդ իրիկունը գէպի ի Սէլամնըզի զարիվերը նե-  
կընային երկու երիտասարդ, ֆէսերնին վերօք նե-  
տած և ձեռութնին ետեւ կապ, չնչատ խօսակցե-  
ած և ձեռութնին ետեւ կապ, չնչատ խօսակցե-

գործութեան վրայ:

—Եկուր սըտեղ երկու թիվ նետենք, ձայնեց  
իւեռն՝ հետինին :

—Ուշ կը մնանք, խլյանէր, կը կցէր ընկերը  
խորհերով իր գրամնին վրայ ուր յաջորդ օրուան  
շոգենաւի երթեւեկի դրամ հազիւ կը գտնուէր:  
շոգենաւի երթեւեկի դրամ հազիւ կը գտնուէր:

—Եկուր ձանըմ, յոդնութիւն մը առած կ'ը-

լանք :

Ու երկուքնին մէկ, մտան Սէլամնըզ՝ յոյնի կաւ-  
պելայէ մը ներս, երթալով բաղմիլ անոր պղտիկ  
պարտէզը, ծառի մը տակ: Կապէլայ և պարտէզ  
պարտէզը, ծառի մը տակ: Կապէլայ իրենց ամենօրեալ այցերու-  
թափուր էին տակաւին իրենց ամենօրեալ այցերու-  
թափուր էին տակաւին մէկ անկիւնը ձուկ  
ներէն, սպասեալ մը պարտէզին մէկ անկիւնը ձուկ  
տապկելու զբաղւումն ունէր, ու ասպակումին բարկ  
բոյըը միջոցին մէջ տարածուած՝ կ'երթար սրել եր-  
թայըը հայերուն ճնկելու և ուտելու ախորժակը:  
կու Հայերուն ճնկելու և ուտելու ախորժակը:

կէս ժամուան մէջ երկու շլչի չափ պարպելէ

վերջ, ընկերը քիչ մը աւելի մօտեցուց իր աթոռը  
կեւոնի և շուրջը դիտելով մասնաւոր զգուշու-  
թեամբ մը, վերջ տուաւ հուսկ ապա «ներսէն  
դուրսէն» իրենց խօսութուատուքին :

— Քեզի բան մը պիտի ըսեմ, յարեց մեղմ և  
հանդիսաւոր ձայնով մը: դուն ծանր գլուխ, չնորհ-  
քով մարդ մըն ես, համարումս այս գիշեր աւելի  
շատցաւ վրադ. քեզի պէս գաղանապահ: «Ընկեր»-  
ներու շատ պէտք ունի մեր «խումբ»ը: Եկուր չէ  
մ'ըսեր, քեզի «ներս առնենք», ես գիտեմ թէ որ-  
չափ պէտք պիտի ըլլաս մեզի: Շատերէ իմացայ ար-  
դէն քուկին գովեստդ, չիտակ մարդ, հայ ըլլադ . . . :

Այս հայ բառն ա'յնքան կրտսի շեշտով մը,  
սրաւնց գուրցոծ էր քովինը, որ կեւոն ցնցուե-  
ցաւ խալոյն, պատկառու լրջութեամբ մը շարու-  
նակելով մամիկ ընել խօսքերն իր ընկերոջ՝ որ կը  
թուէր ժամանակ չթողուլ արդէն որ անիկա եր-  
կար բարակ խորհի իր գործածած «խումբ», «ան-  
կեր», «ներս առնենք» բառերուն ու բացարու-  
թիւններուն վրայ: Իսկոյն կը պարզէր անոր իր  
դիտաւմները, գաղանի իրենց «Ընկերութեան» պայ-  
ե տաք շեշտով մը որ հեազնեաէ բաներ մը կը զեզ-  
չէր կեւոնի այդ աեսակ գործերու միջամուխ ըլլա-  
լու մասին ունեցած տարսամ վախէն:

Ու չիշ կը նորոգուէր հետի աղանդերներուն  
հետ, գլուխները քիչ մը աւելի կը ասաքնային, մինչ  
ընկերը չէր զայլըեր ծրագիրներ մէջ բարելէ, պար-  
զարանելէ և իր պատրաստած գետինին վրայ տո-  
տիկ առափիկ յառաջանալէ: կեւոն արթշիու էր իր ուն-

կընդլած խօսատվանութիւններէն. հպարտ հսակա-  
նութեամբ մը կ'ուռեէր նոյն պահուն, և, օդիէն ու  
ընկերոջը յայտնութիւններէն կրինապէս գինովունակ  
իր երեւակայութիւնը կը թռչուտէր դէպ ի ապա-  
գայ անլուր ու վսեմ հերտառութիւններ: Ու միտ-  
քէն իսկ չէր անցուներ անգամ մը գոնէ հետա-  
քրքրուիլ իր խօսակցին անձով, անունով ու բը-  
նակութեամը վայսով: Շատ անգամներ շոգենաւի  
մէջ հանդիպած էն իրարու՝ երկուքին աղ ծանօթ  
բարեկամի մը ներկայութեան, քանիցս խօսքի բըու-  
նըւերով. այդ երրորդը շուկայիլ անուս մարդու  
սովորութեան համեմատ խելք չէր ըրած մէկ մէ-  
կու ներկայացունելու զիրենք, արգէն իրարու. ծա-  
նօթներ կարծելով թերեւս ալ. և այդ օրերէն սկըս-  
եալ ամէն ուր որ հանդիպէին՝ անխուսափելի կը  
դառնար բարեւի փոխանակութիւնը: — Սակա յատ-  
կանշական երեւոյթներէն մին է Պօլսահայ մութ-  
խաւի տափակ նկարագրին ու ապրելակերպի սո-  
վորութիւններուն:

Հակառակ զիշերը սկսած ըլլալուն, պարտէզը  
թափուր էր տակաւին. սպասեակ մը վերջին պա-  
հուն փութացած էր չորցած աքասիայի մը բունին  
անցուած լապտերը վասել ու մեկնիլ: Գէշ վառող  
լամբար մը անոր չմաքրուած ապակիններուն մէջէն  
լուսած մը անոր միայն, որուն համար թե-  
րեւս ասոնցմէ զատ ո՛չ մէկ յաձախորդ փափաք  
զանեցած էր պարտէզը նստելու: Եւ սեղան ու սե-  
ռնեցած էր պարտէզը նստելու: Եւ սեղան ու սե-  
ռնեցած զայլից կը մնային խորհրդաւոր թերաստուերի  
զանակից կը մնային խորհրդաւոր թերաստուերի  
մը մէջ, յասմիկի ցանցառ ոստերէ ձեւացած սար-  
դինայի մը տակ: Ատեն ատեն մէկ երկու մարդ

դուռնէն կը նայէին ու կը մեկնէին . և իրենց խօսակցութեան մանուածներուն մէջ մոլորած երկու բարեկամներն այլ ևս տարակոյսէ զերծ էին թէ իրենցմով հետաքրքրուողներ կրնային գանուիլ հոդ :

Ներաք, գինետուն-որջին մէջ, ոգեւորութիւնը թափ առած էր ըստ սովորականին : Ապապրանքները կը տեղային ամէն սեղանէ, «թէզկեահ»ի առջեւ ոտքի վրայ գաւաթ պարապողներուն խումբը կ'սոտուարանար և մէկ քանիներ ատեն ատեն իրենց ժամացոյցին կը նայէին՝ թանկազին սուզ վայրկեաններէն տակաւին օգտաւելու անասնական երանութեամբ մը . մինչեւ որ, խանութին գոցուերուն բուն ժամը յիշեցունող՝ դառն դէմքով սասիկանը չո՛րտրդ անգամ ըլլալով իր մուտաքը կը դործէր կապելայէն ներա և սասա մը կը ճակատէր գինեպանին որ արդէն շաբաթէ մը ի վեր ձգձգած էր անոր տալիք ձեռքի տակէ կաշառքը՝ գիշերային սպասարկութեան պայմանադրական ժամին վրայ հինգ վայրկեանի յաւերում մը չնորհելուն ի վարձ :

Դուրսը մէկ մէկու վրայ ծալլուած երկաթիեզկերը կը բացուէին հիմայ ահազին ալմուկով մը՝ ծածկելու համար կապէլային ամրտող երեսը, պետին սուր գոյնն ընկերացած՝ որ յաճախսորդներուն մեկնումի պահը կը յիշեցունէր միայն : Բագոսի տաճարն իր պաշտամունքի արարողութենէն յետոյ այսպէս վարագուրուած՝ կը պարպուէր հետպհատէ իմնկարկու չերմեւանդ դպիրներէն որոնցմէ իւրաքանչիւրը տակայն ամէն օր իր կեանքէն ու առողջութենէն բան մը կը զոհաբերէր հեշտապարզեւ չաստուածին :

Վերջին մեկնողները եղան պարտէղին զոյգը : Ընկերը չէր մուցեր ծածկաբար անոր յանձնելու թուղթ մը զոր կեւոն խկոյն ներքնածալլուած թուղթ մը զոր կեւոն խկոյն ներքնածալլուած կը սահեցունէր, գիշերը՝ տունը առանձնութեամնը մէջ կարգալու համար զայն, — իրենց «օրթեամն» այդ նույիսական թերթը :

Դէմի քառուղիին բերանը զատուեցան իրաբմէ սրտագին «գիշեր բարի»ներ փոխանակելով : Բաւական տեղ քայիէ յետոյ, կեւոն շուկա մը լսած ւական անկարծնար մէջէն, էր կոնակին : Եսեւ գառնալուն՝ մութին մէջէն, որ աղօսակի նշմարած էր սեւ կերպարանք մը որ անկասկած՝ սասիկանի մըն էր :

— «Աղըճըգ գառագօյա թէշլիֆ խոէրմիսինիպ . . .» : Ս.յս կ'ըլլար կեւոնի բած առաջին խօսքը որ յանկարծ կ'սթափիցունէր զինք իր երազգին յսոհերէն, դէպի ի կոչտ ու դառն իրականութիւն քաշկուելով իր էութիւնը :

Ի՞նչ շուտ իր մէջ ցնդած կը տեսնէր օղիին ազգեցութիւնը : Եւ մօտաւոր սպազայի մը բոլոր սովորմները ո՛րքան պայծառօրէն կը պարզուէին իր աչքին առջեւ : Միաքը սահնջող առաջին անողոք իր հարցը կ'ըլլար՝ անհշմար կերպով բնաջինչ ընել գրպանին մեղաւոր թուղթը :

Քայիլ սկսան միասին, կեւոն քանի մը քայլ սոտիկանը՝ որս մը խածած ըլլալու գոռաջեւէն, սոտիկանը՝ որս մը խածած ըլլալու գոռաջեւէն, դէպի մօտակայ զօրանոցը, մինչ զոհն իր ունալով դէպի մօտակայ զօրանոցը, մինչ զոհն իր թաք հաշիւը կ'ընէր միշտ, պահ մը գոնէ թի՛զ մը թաք հաշիւը կ'ընէր միշտ, պահ մը գոնէ թի՛զ մը թաք հաշիւը մինկէ, որպէս զի յաջողէր՝ եսեւ մնալու համար անկէ,

Յանկարծ երիկուքնին մէկ կանգ առին . ամայի փողոցին մէջ , տախտակոմի մը առջեւ .

— Ի՞նչ բան ոչինչ . ո՞վ գիտացարդիմացինդ . . . :  
Եւ ուժգին սոյլի մը վրայ՝ որ անցողակներէ թաշ-  
փուր գափինն մէջ սասնօրէն, ահաւո՞ր կերպալ  
արձագանգեց, մէկ քանի բռպէէն իրենց գանուած  
վայրը փութացին երկու զօրք: Լեւոն քարացած  
կը մնար: Հազար աղօթք, ժամը մոմեր վառելու  
խոսառեներ արագ արագ կը խուժէին գանկէն  
ներս, և կայծակնաշունչնէ կը վերընծայուէին . առ  
Աստուած:

Պետին հրամանին վրայ, զօրքերէն մին կկուղ խոնարհեցաւ առաստանումին առընթեր, մինչ միւսը ուսն ի վեր կը չուլուէր և ակնթարթի մը մէջ միւս դին կ'սատնուր՝ մթութեան մէջ առխարխափ փընտրով հրահանգուած իրեղէնք :

Ճմամթկուած, գնդակի ճեւ տուած թուղթ մըն  
էր որ կը գանուէր հիմայ պարտէզէն դուրս ցատ-  
կող զօրքին ճեռքը: Զօրանոց համեմուն, հասկըց-  
ուեցաւ թէ «Դրօշակ»ի թիւ մըն էու ան:

Բաւական տամիսներ բանակը մնաց կեւոն, ափսոսալով այն գիշերը որ այս փորձանքները իր գիլտուն բերեր էր։ Միւս կողմէ դուռ զրայի, ճանչոր, տաներէց ու թաղական ամէն գիմում էին

զլացած՝ փրկագործելու համար տարաբախմա երի-  
տասարպը որ իբր յեղափակմական» ժամ մը միայն  
ապրած էր իր բովանդակ կեանքին մէջ։ Պարփ-  
արքան, ոստիկանաւուն, «Բաշա Խարուսի» մա-  
քողի պէս երթեւեկ մըն էր սկսած հիմայ, մանա-  
ւանդ Միթարին կողմէ որ անօրինակ ևսանդ մը  
ունէր՝ կետնի կնոջմէն ու մօրմէն գանձելիք իր  
հինգ ոսկիներուն համար։

Երեք ամսուան բանապահութեանէ յետոյ, վերա  
ջին վճիռը դեռ չարձակուած իր մեղապարատութեան  
կամ անպարառութեանը մասին, ծնունդի տօնին  
մերձեցմամբ՝ անսկերջ խնդրանքներու տարափէն  
տաղտկացած, մանաւանդ ուրախ՝ գրաբանը մասած  
կարմրուկներուն վրայ, ոստիկանապետը համեր էր  
երաշխատոր առնելով քանի մը օրուան համար  
ազատ ձգելու զայն: Այդ քանի մը օրերուն մէջ  
էր որ պատակից ընկերներ խորհուրդ տուած էին  
իրեն՝ առօք փառօք «Քրթին քաշել», առանց ան-  
ցագիրի օստար չոգենաւ մը նեստավիլ և արտասահ-  
ցագիրի օստար չոգենաւ մը նեստավիլ և արտասահ-  
ցագիրի օստար չոգենաւ մը նեստավիլ և արտասահ-  
ցագիրի օստար չոգենաւ մը նեստավիլ և արտասահ-

Սահմանին փախուստէն յևար, — զոր յա-  
չողցուցեր էին սրատու ու անձնուէր դրացիներ, —  
կինք՝ տակաւին չատ թարմ իր հրապոյրներուն ու  
տեսքուստութեանը մէջ, աղատ ասպարէզ էր գտեք  
ուզած կերպով ապրելու, վասն զի կարեւորութենէ  
ուզած կերպով ապրելու, զիսողութիւնները, մա-  
զուրկ էին այլ եւս կեսրոջ զիսողութիւնները.

նաւանդ որ գիտեր թէ վերադարձ չունէր յաւէս  
կեւոնի մեկնումը : Մեզքը չէ՞ր իրեն, «կէնճ կէնճ»  
ինչո՞ւ այրիացած ապրեր : Իր խենէշ դիսումներն  
այնքան յառաջ տարաւ որ քանի մը ամիս վերջ  
գիշեր մը կծիկը դրաւ տունին՝ Պէյ Օղու աւանճ-  
նանալու և սկսելու համար այն անխստառվանելի  
կենցաղը որուն օքերով ներբողը հիւսեր էր լկոի  
ընկերուհի մը :

Տունը չոր զբուխ կը մնար միայն Լեւոնի մայրն  
իր մէկ հատիկ թոռանը հետ , զօր երեսի վրայ  
թողլու մասին չէր խղճահարած ցոփուհին : Երկար  
չտեւեց թաղեցիներու չարախօսութեանց մասին իր  
զգացած վիշտը : Ատկէ աւելի մեծ տեղ մը կը  
բռնէին հմայ հէգ պառաւին միտքին մէջ թոռանը  
դիեցումը , զաւկին՝ արտասահմանի կեանքն ու անոր  
մասին զգացած անստահման կարօտը : Տարիները առա-  
րիներու յաջորդեցին . ամէն զրկանքի կուրծք առաւա-  
անիկա՝ իր ու պրտիկին կեանքերը ողջ - առողջ  
պահելու համար , առենին կէսը վարձու տալով ,  
զաւկին զրկած պատահական «խարձլվաներէն օդ-  
տուելով , տունէն ի հարկին բաներ մը ծախելով ,  
որպէս զի կարենար երկու ծայրն իրար բերել և  
ասպուիլ չարնաչար : Թոռնիկը կը մեծար , կը  
մեծանը «ֆիտանի պէս» , որմէ՛ միայն կրնար  
առնել իր սիրասուն զաւկին կարօտը . ջուրերու  
պէս ծարբւըցեր էր զայն , բայց ամէն յոյս մարտծ  
կորած էր իր մէջ , —որքան որ տարիները կը հո-  
լովէին , —անդամ մը գոնէ զայն բայց աչքով տես-  
նելու համար :

Մոռցեր էր բոլորովին իր «գէշ» հարար։ Անոր

գոյսութիւնն ատեն ատեն իրեն յիշեցունող թռու  
միայն կ'ըլլար, երբ ճիշտը կը պլուէր և աղու ողո-  
քիչ ձայնով մը լեզու կը թափէր անոր՝ իմանալու-  
համար թէ ո՞ւր էր իր մայրիկը:

— «Անիկա մեռած է հոգիս . . .» : Եւ այս պատասխանը երդեք չէր զօրեր հէզ աղան միսիթաւրելու, քանի որ ասարօրինակ բնազդով մը անոր միտքը կը թերածէր կինդանի մօրիկան մը անիսախտ գաղափարին չուրջը :

Կառավարութեան կողմէ պառաւը բաւական նեղութիւններ քաշելու հարփին մէջ գանուեցաւ՝ տղուն անհետայիման օրերէն սկսեալ լման տարփ մը, և այնուհետեւ ալ, երբ նամակատան ցրուիչն օրին մէկը լուր տոււաւ թաղին ոսափկաննատունը թէ տաենը մէյ մը միւնիլին տոււնը նամակներ տարած էր՝ Եղիպատուկն հասած : Այսպէս որ կառավարական հրահանգով սկսան վար դրուիլ ատիէ վերջ հասած ամէն պատահական նամակի : Սախկա հարուած մըն էր, ամէնէն բոււն լախտի հարուածը՝ տրուած մօրը կուրծքին, որ կ'զգար թէ այլևս ատակ չէր տոկալու :

Տամբրկու տարի անցած է արդէն, և, թուռնիկը  
սիրուն պատահեակ մը եղած է՝ հօր մօր գուրգու-  
րանքներէն զուրկ, վայրի տունկի մը պէս աճելով  
այդ ախուր տանը մէջ։ Թաղին դպրոցը կը յաճախէ,  
ուր ձրի ընտոնուած է արդէն, վիրքէն ու տես-  
ուր մինչեւ վրան գլուխը։ Տարբերութիւն չկար  
ըսկէն և ջարդի ահաւոր օրերուն իր ծնողքը կոր-  
իրեն և ջարդի ահաւոր օրերուն իր ծնողքը կոր-  
իրեն և ջարդի ահաւոր օրերուն իր ծնողքը կոր-  
իրեն և ջարդի ահաւոր օրերուն իր ծնողքը կոր-

Նակով մահացուներով, ուրիշներունը՝ զնդանով կամ  
աքսորով, ու նոյն խակ այսպէս քուղրի կտորով մը  
որուն վրայ — լինչ անքառելի յանցանք — Կիւ-  
թէմպէրկի մերանի քամնի մը կայլակ կը գանուէին . . . :  
Հանին երթապով կը կորուսէր իր կորսվել ու ե-  
ռանողը : Անօրինակ հիւծում մը կար իր մէջ, սպա-  
սումէ անձկազին, յոյսէ և նիւթական կինսատու-  
օժանդակութենէ զուրկ : «Հիչ օր չէնէ թոռանս էրե-  
սին ձուրի՛ն օզորմէ — անուշիկ տիրամարրս . . . » այս  
կ'ըլլար աղօթքը, զոր վերմակը գիշերը զիսուն քա-  
շած պահուն կը մրթմբթար ու իր վաստածած ցա-  
ւոտ սիրախն վրայ կ'զգար մահապին ճնշում մը,  
վասն դի իր աղօթքը պատե՛րը միայն կը լաւին :

1909, *Volume I*:

Լուսակէմին շատ քիչ ատեն մնացած է : Արտասովը ոգեսորութիւն մը կ'եռեւեփի, կը ծփծփայ փողոցներուն ու անջրապեսին մէջ, Դեկտեմբեր 31ի գիշերուան հօգելվարքի պահուն : Փոկեղ ծախողներու երկարածգուած գուռուգոչը, ժամերու կաչնակներուն հաւասարուոր, բարեպաշտիկ հնչումները, բարտերաւոր խուճքերու երթ ու դարձը, բոլոր ասանք կը հեղնէին կարծես բնութեան անհամեսյը վիճակը : Ամբողջ գիշեր, ձիւնը յուշիկ տեղալէն՝ կաթնաթոյը անկողիններ էր փռեր ամենուրեք, նոյն իսկ ծառերու վախտ ոստերուն վրայ գէզագէզ, — Կաղանդի առաս՛ւ մը վերջապէս՝ շատերէ երազուած իր բավանդակի լրումն մէջ : — Թունիկն արթրնցիք էր կոչնակի ձայնին : Առջի գիշերունէ

մասալբած էր թաղորդ ուրիշ ընկերներու հետ ժամ  
երթալ՝ իր գպլութիւնն ընելու, և ջանալով չար-  
թնցունել, անհանգիստ ջնակ մեծ մարդիկը—որ սեն-  
եակին խորը քանի մը օրէ ի վեր հիւանդ պառկած  
էր արդէն, —մութին մէջ խարխսափելով գտաւ հա-  
գուստները, վրան քաշեց զանոնք՝ ակտաներուն  
կափկափին պահուն ձեռուըները չփշիելով։

Բայց ասանք չէին այնքան իրեն վիշտ ու  
մտահոգութիւն առթող, որքան միտք երերէլ թէ  
առատուն տաք անուշապուր մը խակ պիտի չգանձէր  
սեղանին վրայ և պատղեր՝ զրպանին մէջ։ Բոլոր  
այս խոհերէն սթափեցաւ յանկարծ՝ սուբութ մար-  
մինովը երկրպագութիւն մը ընելով կակապ, աղ-  
որ ձիւներուն վրայ։ Ոտքի եղերուն, ամէն ա-  
տենէ աւելի զուարիթ էր արդէն իր ձեփի-ձերմակ-  
կերպարանքը դիմելով տւօափ լոյսերուն մէջ և շա-  
րականի հատուած մը մրմռալով քիթին տակէն։

կունկին և օրհնութիւններէն արքեցած, առաջապահ լեցուն աղանդ երբ եկեղեցին առւն կը շատքով լեցուն աղանդ երբ եկեղեցին առւն կը գառնար, հեռուէն նշմարեց կառք մը իրենց փողոցին բերանը, որուն ձիերը տաժմանազին գնացք մը ունէին, աեղ աեղ մինչեւ սմանց լանջամար բարձրացող ձիւնի կրցակը:

Գիշերությնէ անցնող-դարձովներու ռաքի համար վիշտ վիճակություն, թուանիկը կը ջանար հիմայ անվտանգ քեր վիճառելով, երբ աչքովը հետեւելով կառքին՝ հասնիլ տուն, երբ աչքովը հետեւելով կառքին՝

Նշմարեց թէ անիկա ճիշդ ու ճիշդ կանգ առած էր իրենց դուսին առաջքը։ Այն առեն կարծեց թէ ձիերը կը պատճեն առաջքը էին այլ ևս յառաջանալու համար. այնքան ձիւն կար ճամբուն մէջաեղը։

Բայց ահա կառապանը վար ցատկեց և դանակը բացած պահուն անկէ դուրս ելաւ չնորհքով վրայ-դուսով մարդ մը որ չխառի իրենց դրան ուռնակը ձեռք կ'առնէր։

Տզան քայլերը շտապեցուց և խելք ընելով որ եկողն աղքատախնամին նոր բժիշկը թերեւու ըլլայ, խակոյն գրապահէն հանելով խոչոր բանալին, դուռը կռնակի վրայ բացաւ, պատշաճ մեծարանքով մը ներս հրամցունելով նորեկը։

Մթամած մեծ բակին մէջ, երբ տղան սանդուզին առջև մէկ կողմ յարգանօք կեցած ճամբայ տաղ կ'ուզէր բարեսխրա «աօքթօր»ին՝ զայն վեր առաջնորդելու համար, միւսն իր կարդին արձանացած կը մնար պահ մը անոր առջև մտասանջ, վարանստ, և կը թուէր սիրանօք դիտել տղեկը սաքէն ցգլուխ։

— «Եաեան ուր է» հարցուց վերջապէս անշամանօթը, քո՞ին ի վեր սպրոտով մանչուն, երբ սանդղամատերէն վեր կը բարձրանային յուշիկ։  
= «Եաեաս վերն է, շաբաթ մըն է հիւանդ է»։

.. .Մեռած գասն զայն, կկզած, կծիկ դարձած իր անկողինին մէջ՝ հայր եւ որդի գիրկնդիսառն։

Ազատութեան հոչակումէն վերջ մինչեւ որ իր գործերը կարգին դրած ծննդավայր դառնալ ուզեր էր կեւոն, արդէն ամիսներ անցեր էին։ Անա-

կընկալը կատարեալ ընելու համար նախապէս խմաց չէր սուած տարաբախտ մօրն ու դաւկին՝ իր մօսպաւտ գալուստը։

Լեւոն ամանորի սուաջին օրը վափաքած էր իրմնվ կաղընտել մայրը. բայց ուշ էր մնացեր քիչ մը, վասն զի իրմէն առաջ ուրիշ այցելու մը մտած էր իրենց սունին սեմէն ներս.—ՄԱՀԸՆԻ :

1909



## ՏԱՆՉՈՒԱԾՆԵՐՈՒ ԲԱՆԱԿԻՆ

Սրշակ, Վերգին, Սրաքսի:

Երեք հրեշտակ երեսի վրայ ձգեր էին այր ու կին՝ երբ զրէթէ իրարու ետեւէ զերեզման էին իջեր, որբ թողլով ա՛յնքան գուրգուրանքով մեծ ցուցած իրենց զաւակները:

Հայրելնին, — ծանօթ տալարանատէր մը որ երկար տարիներ կառավարական գործեր ստանձնելով՝ իրենները վարդի պէս ասլուցուցեր էր, — իրիկուն մը առնն էր գարձեր, գլուխը կրակներու մէջ, և անկողին էր ինկեր՝ անգամ մըն ալ վեր չկանգներու համար հոնկէ: Պաշտօնական տոմարներու ահազին ապարանք մը ընդունած՝ չէր կրցեր զայն օրին հասցունել. այնպէս որ գմնէտեսիլ կերպարանքով մարդ մը առառու մը ցցուեր էր տալարանին մէջ՝ և խել մը գարովալից խօսքերէ ու յիշոցներէ վերջ՝ անլուր սպառնալիքներ ալ տեղացուցեր էր անոր զլխուն, զանցառու գտնուած ըլլալուն համար. — Տուգանք, բանարմիւթիւն, և, է՞ն սոսկալն՝ սպարանի կնքում:

Իր սպառնեաներուն ներկայութեանը չարաչար նախատակոծ տպարանատէրը մէկէն ի մէկ դող էր ելած ահուելի կերպով, միտք բերելով մանա-

ւանդ իր մօտալուտ կործանումը: Հայուն ի՞նչ ըսես՝ չէր կրնար ընել Հին Ռէժիմը:

Բժիշկները շատ շուտ յոյսելնին կարեցին արդէն, մինչ իր տարալախան կողակիցը գլուխն ամէն դի կը զարնէր, ողիկ ողիկ կու գար՝ անոր տպաքինումը փութացուներու համար: Ամսուսն մը ընթացքին, այս բարեկեցիկ ընտանիքը հարկադրուեցաւ մեծամեծ զոհողութիւններ ընել, գոհարեղէններ պատանդ զներով բարձր տոկառով փախառութիւններ կնքել, մինչեւ խակ տպարանին կադամածքներէն ձեռքի գալիք բաներն ալ մեռա՛ծ գիներով ծախծլիւել:

Անոր մահէն չարաթ մը վերջ էր որ, իր տըւայտանքէն, անքուն հակումներէն, կակիծէն ու միեւնոյն ժամանակ ամէն ինչ «չկայ»էն անտեսելու իր անձուկովը հիւծեկով՝ կինն ալ անկողին կ'իշնար, և էրկանը ճակատագրական վախճանը կ'շատ պէր, մօտիկ ազգականներու և դրացիններու ամէն ձիգ ու եռանդ ի գերեւ հանելով:

Երեք որբուկներուն միակ սպաշտպան՝ կը մնար միայն այրի մօրսաքոյրը: Ս.ալլեցունել, մեծցունել պէտք էր զանոնք: Դժբախտ կինը կրցաւ քանի մը տարի քաշկուտուիլ, մերձաւոր սպարագաններու խորհուրդով սակաւապէտ մարդերու յասուկ անտեսում ուղեղիծով մը ընթանալ, երբ ուրիշ կերպ վարուիլը՝ կը նշանակէր արդէն վերջին դուռը հասնի չքաւորութեան:

Այդ քանի մը տարիններուն մէջ, հարկ եղաւ տպարանին մնացորդ դոյքելն ալ մէկիկ մէկիկ ձեռքէ հանել ու բոլորովին դարաբկել զայն, նաև քէ հանել ու բոլորովին դարաբկել զայն,

ձեռքի տակէ վաճառելու ստիպուլի առևնի պղնձեւ զէններ և ստակ բանելիք անօժներ՝ իրենց սարօքը :

Տամնըմէկը նոր լինցուցեր էր Սրչակ երբ մօրաքոյրը թաղին դպրոցէն քաշեց հանեց զայն :

—«Թուխարէին զաւկին համար ինչտա՛ր հեռու սան՝ գրել-կարդալը», կը տրամարանէր անիկա՝ ամէն իրիր ապրուստի հոգովը մտառանջ, և հաղար աղաչանքներով կը յաջողէր հեռուէն հեռու իրենց աղգական՝ սոկերիչ Մարտիկ աղային քով աշկերտ դնել զայն, չմունալով անոր ներկայութեան սա յորդորակը կարդալու .

—Քեզ յայիմ մանչս, ուրերես չմնաս վարպետիդ քով . . . :

Սեւերես մնա՛լ, ի՞նք : Մարդիկ եթէ անգիտանային, գոնէ Աստուած գիտէ՛ր թէ գործէ դուրս ի՞նչ յոդնութեանց յանձնաւու կ'ըլլար չուկայ նեռուած օրէն՝ արաւակարդ հրութեամբ մը տաներով իր գերեվարիկ կեանքը . թէ տարիքէն վեր ի՞նչ զոհողութիւններու կը հանդուրժէր, վարպետին «աչքը մտնալ»ու համար, իր ժատ, կցիր և նեղասասա վարպետին որ 5-10 փարայի շահու դիտամով ի հարկին ամբողջ շըջանն ընել կու տարիեղա պրտիկին, շատ իրիկուններ ալ բեռնաւորելով զայն խոչոր արարկով մը՝ տունի պիտոյքներով լեցուն : Սյու սպարկը չարաթը քանի մը հեղ ստիպուած էր մինչեւ Սկիւտարի բարձունքը փոխադրել Սրչակ :

«Զարշըլը»ներու յասուկ՝ աւանդական այդ ձերմակ, անսահման ստարակը կոնակին ի վար կախ՝ տիսուր էր տեսնել չարքաշութեան այլ եւս ընտեւ-

լացած պատանին, ուշ ատեն սեպ զառիվերներուն վրայ գայթի գալթ, հեւսապատ, ձորձըրապով, օղակաձե բարակ կապն իր մատղաչ զաստակին որ իր վրայ կրելուն՝ ծանրութեան մեծագոյն մասը, կ'ուժաթափէր, կը կարառուէր . և Սրչակ տառապագին փորձերէ վերջ՝ կ'սախալուէր դէպի ի միւս ուսնկ ութեւը փոխանցիկ իր բեռը : Սյու բեռը երբեմն հաճելի բարումներ կը զրկէր իր ոնդունքին, — պարունակութեանը որակին համեմատ, — երբեմն ալ կապարի պէս կը ճնշէր իր թիկունքին ու դաստակին վրայ, վամն զի կը պատահէր որ փոխան պատւկին վրայ գիւղած ըլլար դիր գիւղ օճառներով :

Սյու շանհամնչանք դաստանքներէն յետոյ, իրիւունէ իրիկուն երբ տուն դասնար Սրչակ, զիակի պէս կը տարածուէր բազմոցին անկիւնը մրափելու, շատ զիշերներ կարողաթիւն իսկ չունենալով աչքը բանալու և ընթրեկու : Մարտիկ աղայի մասին իր տածածն էր անսախան ակնածանք մը : Շուտիկ կեսնքին հետ բաւական ատեն չփուած, հակայիկ կեսնքին հետ բաւական ատեն չփուած, համոզուած էր թէ պէտք էր անմոռնչ տոկալ վարպետին չեխին, ծեծին ու բոլոր տարապարհակներուն, որպէս զի արհեստաը սորիկէր, «պիլէզիկ»ի մը բուն, մարդ ըլլար, հոգ չէ թէ տուած չարիանանք, մարդ ըլլար, — ի չսորհս իր որբութեան և «ծով-աշըրի» չուկացիւթեան, — բացառաբար տասնըհինգ զրուց : Սյու չնչին թշչակէն էր որ Սրչակ ստորվեցաւ խնայութիւններ ընել, ցորեկները ցամաք հաց կրծել, կամ երբեմն վարպետին ձաշին մնացորդովը յագենալ, առասուն՝ առջի, իրիկունը վերջի չոգենաւով երթեւեկել և կամուրջին տասնվերջի չոգենաւով երթեւեկել և կամուրջին տաս-

նոցը շահելու համար վստահիլ իր շոգեպինդ սրունք-ներուն՝ աչալուրջ դրամահաւաքներուն քովին սառուերի պէս աղջոպերով հապւտապ:

\* \*

Տարին կը լրանար, յորմէ հետէ գործի էր Սրչակ: Եյլչափ ատեն իր դիւրազգած սիրալ քանի՛ անգամներ արդեօք արիւներ էր վարպետին անտեղի սաստերէն, և ի՞նչ աղեկէզ էջներ մրոսուած էին իր տվելով յիշուութեանը մէջ: Շոգենաւին ցուուկը մեկուսացած՝ չէ՞ր միաք բերեր Մարտիկ աղայի ամենաւուր հայհոյանքներն՝ իր անհետացած հայրիկին ու մայրիկին անուններուն յիշատակութեամբ, անմիերջ սուդանցումով իր բոլոր հին ու նոր աղգականներուն: Չէ՞ր միաք բերեր սիրտխառնբուռք սուտերը չուշկայիկ մարդոց, անոնց խարդաւառնանքները, կեղծուատիր չողոմանքները, բանեցուցած գուեհիկ վարպետութիւննին՝ ոսկի մը աւելի կրծոն ընկուտ, «քար փոխելու» և նոյն յոկ արհետակից արհետակիցին նենդելու մէջ «քա՛ր համել» ու համար: Բոլոր ասոնք իրեն համար ասաւապանք ու մորմոք էին սոսկ, զորս կը դաստապարտէր ի խուժ սրայն: — սպո՛նդ մշամբու որ կը ծծէր լեզին. բայց չէր քսորւեր . . . :

Գործին մէջ իր ունեցած յառաջիմութիւնը ողորմեիր կերպով սահմանափակ էր, քերտկանին «կէն-վո-կօ», կէն-օ-կօն», նման այն ձամբուն, զոր ասնելէ վերջ՝ կը տեսնես թէ նորէն նո՛յն տեղը հասեր ես: Պատի ըլլա՞ր այն օրը որ իր անուշիկ մօրաքոյրն ու քուրիկներն իր շու քովը շքաւորուէին . . . :

Հիմայ որ տարեգլխուն քանի մը օր էր մնացեր, ամէն գիշեր ականջները կը լեցուէին Վերգինին և Արաքսին շաղակրատած անհամար կաղանդչէքներով, մինչ Սրչակ կը սիրէր գլուխ երեցունել ի լուր այդ թուռմին, անոնց սիրաը չփարելու համար: Յուրեկները երբ չուկան իր դեգերումները կ'ընէր Սրչակ, ի՞նչ հրուտ նայուած քններ կը նետէր լումայաշակ, ի՞նչ հրուտ նայուած արկդիկներուն որոնց մէջը փոխի այն ապակեսպատ արկդիկներուն շորոնց մէջը շար ի շար զետեղուած փողերու նո՛յն խոկ «ձերմակ տեսակէն» բուռ մը լեցուն եթէ ունենար՝ կրնար մարմիւաորել բովանդակ հոյն իր երազներուն:

\* \*

Դեկտեմբեր 31 ի իրիկունը Մարտիկ աղասուականէն քիչ մը կանուխ արձակեց իր աշկերտը, շաբթականին հետ չմունաբով ամանորի առթիւ բացառիկ սրագքնեն ալ ասալու անոր: Սրչակ շաղակը զարկաւ միրգերով իր մեծկակ ասպարակը, զոր վարպետը սրատուիրեր էր իրենց տունը ասանիլ:

— «Սաստած մէկ օրը հազար ընէ վարպետիս, ինձի սա հոգէն ապասեց քի՞՞ . . . Միաքէս կ'անցնէր կոր քի կաղճնստուան եէմիչնիս ինք սիրսի ասնէ: Պախէ՛շ ալ տուտու, թէ չերէկ: Ի՞նչ կ'ըսէն թող ըսէն, խըզը, խըզը, քիւ-Փիւրպազ · վարպէտս խղձմասնքը է վէրսէլամ . . . »:

Շուկային ոգոքներէն մինչև Պահչէ Գաբու հասեր էր այս մինախօսութեան անձնաստուր, անուշակաւը կոչերուն, ու սիրտ առած շաղիր կառապաններու կոչերուն, և աղջուապաններու իսլացուցիչ գոչերէն որոնք կարծես թափ կու տային իր քաղաքովիսկերուն:

«Պին պիր չէշխա»ի առջև կանգ առաւ : Վարդար կունակի պարկը, շմորած դիտեց անոր ցուցափեղիերը : Երկար վարանումներէ յեսայ ընտրանքը կրցիր էր ընել վերջապէս : Միօրինակ երկու սահնաբեր էին անոնք, դեղնագոյն, խասուտիկ, իրենց վերին շուրբերուն կողմնթարդին վրայ կրելով կեղծ աղամաններու փողփողուն բահուանդում մը, որոնց քովին ի վեր խաւաքարտի սիրուն ըեկորներու վրայ զրոշմուած էր անոնց արժէքը .—հատր 4½ դահնեկան :

Տոսպրակին հանգոյցը միշտ թեին, ներս սա-  
հեցաւ վաճառաատնէն ուր երկսեռ գնողներու-  
եռառզեռմը կը վխասար արդէն: Քիչ յետոյ, զիւթական  
առարկաները գրաբան՝ կամուրջին ճամբան բռնես:

... Մի՞ գուցէ կանթեղին տմոյն ցոլքն ըլլար  
անոր վրայի շիկորակ վայը : Բայց չէ, պատրանք  
մը չէր ինչ որ կը տեսնէր իր ափին մէջ հիմայ,  
վերջին չող ենաւին լսալուրին ազօտ լոյսով : Աւ  
կը մենախօսէր վերսավին .

— «Համարակալութեան հասկըցայ. կէս մէծիտիէնոցա տուի, քառասուննոցի տեղ չէլլրէկ օսկի է տուեր։ Հոգս. ճէպէն չստուա՞ւ ա...։ Սն ի՞նչ խավուա էր ...»։

Այն տաժմանելի գողգոթան զոր Աստղծուն գիշերը չափչփած էր թասալով՝ անսակելի թերթութեամբ մը մաղցեցաւ նոյն գիշեր, արհամարհելով կիշուն ցեխը գետիններուն և հիւսիսէն փչող սոսկալի հովք։ Անցաւ իրենց թաղին ոգեւոր փողոցներէն, ուր երգիռնակներ և ուրիշ նուագարաններ իրենց խօս ու դուարթ երաժշտութիւնն կը ձարն-

ձընէին, տունէ տուն, խանութէ խանութ աստան-դական :

Տունէն ներս մանելուն , վերգին և Արաքսի  
սանդղուղներէն վար թափեցան տարապայման խըն-  
ծիղով մը , ի տես իրենց «ախապարիկ»ին բերուբա-  
րիին՝ ուսն ի վար կախուած : Վերը , զոյզ տատ-  
րակները մոռցան յանկարծ պարկին միրգերը , երբ  
Սրչակ զբանէն հանելով թղթապատ սանսրերը՝  
հանդիսաւոր երեւոյթով մը կը մասուցանէր զա-  
նոնք իր քուրիկներուն : Եւ «բարսլ վայելք»ի  
յանկերգը կ'սկսէր քակուիլ անկիւնը նստող մօրա-  
քրոնը բերնէն , մինչ կաղընառուած երջանիկ աղջիկ-  
ները փութացած էին արդէն հայելիին առջեւ ,  
իրենց խարաեաշ մազերուն վերև թառեցուցած այդ-  
պազգուն սանսրեմն անոր մէջէն սիրանոք դիմելով՝  
պահ մը բամբիչներ նկատերու համար ինքինիքին :  
Յետոյ գային համբուրել մօրաքոյրին ձեռքը , փո-  
խալպարձաբար սրտապեկ օրհնենք լսելով անկէ որ  
փղձուկի շիթեր կոպերուն ծայրը՝ կ'աւարտէր իր  
խօսքը . «Սատուած էինձ արենիդ պահէ . . .» :

Այս ատեն էր որ Սրբակ մինչև նոյն պահուն  
պահած զոյգ մը թաղիքէ շլուականներ գուլք հանե-  
լով թերթի մը մէջէ՝ կ'երթար ակնածագին մասու-  
ցանել զայնս իր սիրական «թէյզէ հանըմ»ին : Քանի  
առասուներ չանացած էր մօրաքրոջմէն կանուխ ել-  
լեզու և անոր քունի պահուն անկողինին քով հանգ-  
չած հինուկ հողաթափներան գաղտնաբար չափն  
առնելու թուղթի կաղողի մը, որպէս զի արժէցու-  
ցած ըլլար իր անակնկալը . և շատ առառ յուսա-  
ցած ըլլար իր անակնկալը, որպէս եւ մօրաքրոյն  
իսպ դուրս ելած առնէն, որպէս եւ մօրաքրոյն

իրմէ կանուխս արթնցած էր։ Գորովագութ տղան որ այնքան կանուխս սկսած էր այսպէս տան պետի լըջութիւն մը, «ապապա»ի չէնք ու չորհք մը առնեկ՝ մաղթանքի իր բաժինը կ'ստանար հիմայ գերերջանիկ մօրաքոյբէն։

Չորսերնին մէկ բազմեցան սեղան։ Մօրաքոյրը կէս կէս գաւաթ ջրախառն դինի տուաւ անոնց, դեղ մը, — որտինեաւ այդ անունով հրամցուց, — որոր առաջին անգամ բերաննին կ'առնեին։ Կարմիր հեղուկը չուշացաւ իր ազգեցութիւնը ներգործել, այսերնին խնձորներու պէս փայլի սկսան, ու մէկ պահեկէն անոնք անձնատուր եղան այն անուշ մեղկութեան որ դիմագիծերու կուտայ ծիծղուն արտայայտութիւն մը, չուրթերու ալ շաղիալիքանք, մինչև որ մօրաքոյրը քմծիծաղոլ մը մրմինչեց. «Կասուներուն քացախ խմցուցինք . . .»։ Մինչեւ կէս դիշերի մօտ բոլորնին մէկ խնդացին, ճուրլացին, և ի հարկին դուրսի անցորդ նուազներու եղանակով պարեցին, հուսկ ուրեմն հնթարկուելով անգային տճառներու այն եռքին որ կը փոնդտացունէ. բարեա՛խտ դիպուած որ մօրաքոյրին առիթ տուաւ աւետերու իրենց։

— Տղաքնե՛ր, տարինիդ հանեցիք . . . :

\*

... Լոյսը նոր կը ճեղքուէր երբ Սրչակ ցատքեց եղաւ անկողինէն, ընդուատ սթափած այն մուեբախ ապտակէն զոր շառաչաձայն փակցուցած էր վարպետը . . . երազին մէջ։ Միտքը բաւական յոդնեցուց, քունին մէջ ապրած կեանքին դրուագ-

ները վերյիշելու համար, բայց ապարդիւն կերպով թարթափեցաւ անոր տարսամ մանուածներուն մէջ։

Երեսները լուալէ առաջ՝ իր առաջին գրաղումը եղաւ շիտակ փողոցին դուռը վաղել և քարէ սեմին վրայ ծուած՝ գրապանի քառորդ ուկինն դեղնութիւնը դիտել, մարմարին վրայ գայն քանիցո ձգել ու վերցունել, ձգերու համար անոր հնչունութիւնը, երբ լսելիքը վիրաւորուած զգաց կոպիտ բացագանչութենէ մը որ մե՛ռօրէն հիտաթափ կ'ընէր զինք.

— «Ծօ փի՛ճ, էրէկ իրիկաւան տուած տուղրակս վո՛ւր տարիիր . . .» որուն յաջորդեց այն մոլեբախ ապտակը զոր իր այտին շառաչաձայն փակցուց լայնչի ափը վարպետին, այս անգամ ի՛րապէս։

Որքա՞ն շուտ ելեր էր տաւառան մօտ տեսած իր երազը . . .

1893



## ՅԱՐԻՆ ՎՐԱՅ

Վաղորդայնն է ձիւնամեծ այն օրին որ տօնութուան պէս տունելինն պահեց բոլոր պօրուեցի գործի մարդկերը :

Առատուն կանուխ, խումբ խումբ շուկայ կ'իջնեն անոնք, բարդ ի բարդ հագուտած, ուսերնին ցից, քաղուածքնին ծանր, շալի ու չորի փաթոյթներու մէջն պատուհաններ բացած գէմքերնուն, — իրեւ թէ Սիալերիոյ բնիկներ կամ էսքիմոցիներ ըլլային ամէնքն ալ :

Համատարած սպիտակութիւն չորս գին : Տառնիքներ ձիւնեղն խաւերու տակ կը կըխան : Գոհհներ ու սրղոտաներ՝ անհուն մթերանոյներ ձեւացած են վաթկայի հակերու, որոնց վրայ — իբր նիշեր խորագանդակ — մարդկային ոտքերու հետքեր կը փակցուին շարունակ :

Տանիքներու քիւեր ատեն ատեն պատահական ձիւնագնդակներ կ'արձակեն անցորդներու վրայ որ կը քալեն, կը քալեն անընդհատ, լսելիքնին օրօռուելով միօրինակ ազմուկով մը զոր իրենց քայլափոխերը կը յարուցանեն՝ կակուղ գետինները տրորելուն : Կարծես թէ յարաշարժ սրունքներ տարօրինակ գգալներ եղած ըլլային՝ ալիւրէ հրուշակ թրելու համար :

Ղալաթիոյ քարափէն մակոյկ կը նատինք՝ Սիրքէնի անցնելու : Վեց հոգի ենք մէջը : Բնանակիրը կայ, խանութպանը կայ, շրջուն վաճառորդը կայ . ամէն ոք խօսք մը ունի բերնին՝ նախորդ օրուան օղին խանութեանը վրայօք, մինչ անհեթեիթ պօզինգուղին խորէն կադ մակուկավարը գէմքը քացշեցուցած թեւճակները կը շարժէ ընդարձացած թաթերով : Ու մակոյկնիս կը սուրայ գոլորշի մը մէջն՝ որ ահա կը բարձրանայ ծովուն մակերեսէն : Ճամբուն ընթացքին, քովս ի վեր, Քիւրաբեռնակիր մըն էր որ հետեւեալը պատմեց, ատեննոք իրենց երկիրը պատահած, չմունալով նախապէս զուրցելու թէ ինչ որ մինք տեսած էինք հոս, ողորմուկ մանրանկարն էր թերեւս Քիւրտիստանի ձմեռին :

### \* \*

... Ամիս մը անդադար ձիւնը տեղացեր էր այն տարին, թիզերով, մարդահասակ բարձրացած :

Իրենց գիւղէն համշերակ մը մեռեր էր այդօրերուն . և որովհետեւ հնարքը չկար կատաղի ձիւնատարափին տակ զինք հողվրտիք առաջնորդելու, կ'ատիպուն մեռելը շարսթ մը պահել տունին մէջ : Նեխելու վախը չկար գոնէ, — փա՛ռք բեւեռային ցուրտանին :

Մըրիկը գագրած էր հուսկ ուրեմն, բայց համատարած ձիւնը կը մնար գետնին վրայ աներեսաբար, դեռ ևս ոչինչ պակասած իր թանձրանոծ զանդուածէն :

Պարզկային օղը տիրած էր այն ատեն, ու ձիւնին վրայ մար կապել սկսած էր սառնորակ խաւ-

մը, —աեսակ մը ունենալ հիւլէները կը պլնդացունէ և կարծրատորք վիճակ մը կու տայ ձիւնելէն տարածութեան մակիրեսին որ չպատոփիր, չփչիր ու չմրիր քայլափոխերու կոխկըստուքով:

Երբ ասլրողին ապասնք մը պէտք էր, մեանուզին ալ պատանք մը կարեւոր էր սակայն, ի՞նչ կ'ըսեմ, պատանքն ալ կար, բայց գերեզմանը չկար: Հարկ էր թաղումը կատարել վերջապէս և աեղ մը հանգչեցունել մարմինը տարաբախտ գեղջուկին որ կարծես ատենան էր գտեր ճողերու:

Յուզարկաւոր և զիաթաղ՝ համբագումար չորս հոգի, ճամբայ կ'իյնան՝ ուսամբարձ տաներսի ճաղը, կափարիչին վրայ պառկեցուցած միայն անհրաժեշտ բաները—թիակ ու բրիչ:

Կը քալեն, կը քալեն, ո՞րչափ աեղ. ո՞ւր պիտի առարտէր ձիւնափառ դաշտագետինը, մինչեւ որ գերեզմանոց հանէին, և ո՞ւր կ'իյնար Մահու Քաղաքը երջանիկ, որուն կարմնային բնակիչ արձանագրել՝ իրենց գլխուն վերեւ յորս այս տասաւնող մարդուկը:

Ճարտահատ, զօրութեամբ, ենթալրաբար գըտած կը նկատեն աեղ մը որ իրենց գերեզմանաւտունն ըլլար. ճաղը վար կը դնեն ու կ'ոկսին պեղ մը պեղել գետինը:

Ահազին ու խորսփիա փոս մը ձեւացունելէ վերջ, տարօրինա՛կ լան, հողը ներմակ կ'եղար տակաւին...

Խելք խելքի կու տան այն ատեն ու կ'որոշեն ասոր մէջ թաղել մեռելը: Հոզի աեղ ձիւն կը լեցունեն վրան թիակ թիակ, կը կոխտեն, կը քա-

րացունեն հողակոյալ՝ չաղզակեր թռչուններու այցերութենէն գերծ պահելու համար հէք հանդուցեալը:

Յետոյ, սրբութականութիւննին կասարողներու կէս գոհունակութիւնը սիրտերնին՝ կը գառնան գիւղ, մասագրելով մեանելաթաղի բուն արարագութիւնն ընել եղանակին փոխուելուն, գէպ ի գարնանումուտին ատենները:

Աւ իրաւ ալ, ամիմներ վերջ, երբ չորս դին կը ափիւ արեւ-արեգակ, երբ օղը կը մեղմանայ և ձիւնհաղը կ'ոկսի, զիաթաղ չորս զիւգացիները կը յիշեն խոսաւմնին եւ խղճահար՝ չիշխանքներու մէջէն ճամբայ կ'իյնան կրկին՝ ի խնդիր իրենց վատաբախտիկ բարեկամին որ ոչ ևս էր . . . :

Գիւղէն գէպ ի բացասանները սաւոկան աեղ կորելէ վերջ յանկարծ իրենցմէ մին կանգ կ'ամնէ, զարմանքի հզօր աղաղակ մը փրցունելով, որուն արձագանգ կ'ըլլայ մօտակայ ձորը:

Դմակի մը խորէն բարձրացող աերեւագուրկ ահագին ծառի մը գագաթին՝ թառեր կեցեր էր մեռելը, —ապաշխարհիկ վիթիարի վեհակի մը աեսքով, —որուն չուրջ ագռաւներ մեզուներու պէս թեւածել սկսեր էին արդէն . . . :


Համելուկը լուծուած էր: Փոթորկսա օգերուն երբ քամին տարօրինակ քմահամուքով մը դաշտերուն ձիւնեղէն բեռն աւլելով՝ դուրած հաւսարցուցած էր արա ու ձոր, զարմանալի զուգացիալութեամբ մը՝ մեր չորս զիաթաղները գաղիպութեամբ մը կը առաջ անոնկ անոնկ աեղ մը որուն տակ կանգ էին առեր անոնկ անոնկ աեղ մը որուն տակ գրկաչափներով ի խորունկ անդունով մը կար, անոր

կամքը գոցուած լեցուած՝ դէղազէզ ձիւներով մինչ  
չեւ բերան, մինչեւ կասա՛րը՝ հոն դանուով խոր-  
ձբուղէշ ծառին:

\*

Պատմութիւնը կը դաղրէր ասկէ անդին, որով-  
հետեւ մակոյինիս հասած էր Սիրքէնի, և ուկնդիր  
յաճախորդներ երեւակայութեամբ կը հասեւէին  
այլ եւս այն զահանդեղի թաղումին, որ աեղի էր  
ունեցեր Քիւրախատանի մէկ անկիւնը, մինչեւ որ  
գիշակեր օղաչուներէ կտցահար մարդկային այդ  
խեակը վա՛ր էր իջուցուեր սախն սատերու ար-  
տեւանէն, — իր օղակառնց գերեզմանէն, — հուսկ  
ուրեմն ողջունելու համար լուսն դանդիուը հողեղէն  
գերեզմանին . . . :

1911



## ՈՒՂԱՑԱԾ ՀԱՅՐԻԿԸ

Ա.

Կարգուեր չէր կարգուեր, «չարիսը թէրս զարձեր  
էր»։ Տարուէ տարի Եկեղեչո՞ւ գործին ձախորդ եր-  
թալը, վատթարաննա՞լը կը նշմարէր սրաարեկ։ Աղա-  
պութեանը տարիներուն խնայած կրորիկ գումարը  
հաղեր լնեցեր էր բարորովին՝ նշանառուքի, հարանիքի  
ու աղաբերքի։ մանաւանդ հիւանդութիւններու-  
հետեանօք զորս ունեցեր էին իր կողակիցն ու  
նորածին աղջիկը։

Հիմայ որ տասը տարուան ամսուանական կեանքը  
մը բոլորած էր գժրախսութիւններով լեցուն, իր  
միալը կը արտօէր այն ախտոր մտածումը թէ ծնող-  
քին անէ՛ծքը կար վրան, տաւանց անոնց հաճու-  
թեան՝ պարզ համակրութեամբ մը միայն լծակից  
ընտրած ըլլալուն իրենց գիւղէն աղքատիկ աղջիկ մը։  
Ո՞չ մէկ կերպով սակայն կրնար իր եսը հաշտեցունել  
սա գաղափարին հետ թէ իրեններն ինչո՞ւ այդ առ-  
աիծան խուլ ատելութիւն մը մնուցանէին իրենց  
հարսին մասին, երբ անիկա ոչի՞նչ ունէր քննադա-  
տեիկ իրաւցունէ։ Արգեօք անպատուաթիւն ըսել  
էր չքաւոր ըլլալը։ Սէր, սիրափ անկեղծութիւն,  
պարկեշտութիւն։ ներելի՛ էր որ նիւթապաշտ դարը

Կուրութեամբ վերաբերուէր այս ձիրքերուն հանդէպ՝  
զոր հասուկ աղջիկ մը ախրաբար սեփականած էր,  
փախան դրամօժիտի:

Ներաէսի հայրն ու մայրը — մանչու տէր ծը-  
նողքներէ շատերու պէս — երկրաքարչ խոէալի մը  
ծառայած էին սոսկ. իրենց գաւակին ամուսնացու-  
նել «բարձր տեղէ» աղջկան մը հետ. չէ՞ մի որ  
բարեկեցիկ վիճակնին կարող էր ապահովել իրենց  
այդ տեսլականին իրագործումը: Եւ ահա ներաէս  
ամէն հաշիւ ջուրը ձգած էր՝ ինք իր գլխուն ըն-  
արութիւն մը ըներով, լոկ իր սիրափ ձայնին անսա-  
րով և անխառն սիրոյ մէջ միայն վնասերով ընտա-  
նեկան այն երջանկութիւնը զոր չակս ծնողքը հա-  
շիւի ու մնախառութեան նկատումներու մէջ ի զո՞ւր  
որոնել ուզեր էին: Ուստի, ընական էր որ այլ եռ  
չներէին իրենց խոռ դաւելին որ յախուռն կերպով  
աշխարհք էր մտեր, իր կոյր սէրէն առաջնորդ-  
ուած մի միայն:

Ծնողական այդ աններսող ողին այնքան սուր  
հանգամանք մըն էր առեր որ, իրը վրէժ ու պա-  
տիժ, աննոնք երես գարձուցեր էին իրմէ, ամէն  
յարաբերութիւն խզելով ներաէսի և հարմագեալ  
Մաքրիկի հետ, — որտա՞ւմ որ գործադրուած էր տպուն  
նշանառութի օրէն, շարունակուելով մինչեւ պսակ և  
անկէց ալ անդին, — հակառակ ամէն թախանձանքի  
և տանուտէր քահանայի բարեխօսութեանց: Փեսան  
իր կեանքի հանդիսաւոր այդ օրը ներքնապէս  
կուրուած զգաց ինքքինք, հարմանեւորներաւ խում-  
բին մէջ ո՞չ զոք նշմարելով իր կողմէ՝ իրը աղգա-  
կան:

Հոս չէր աւաբաեր ստկայն ամէն ինչ. աւելի  
սոսկալին ալ կար: Այդ ունեւոր, պատուաւոր,  
Մաքրիկնցմէ անհանապէս «բարձր» ու չնորհքով  
կարծուած ընասանիքը քինախնդրութեան իր կիրքին  
մէջ անյագուրով՝ գաղագողի կաշառեր էր թա-  
ղորդ սոսկալ մը որ գիշերանց երթայ քարկոծէ  
սպակիները հարսին բնակարանին: Այդ «բողի  
սուն»ին, ինչպէս կը սիրէին անուանել իրենք,  
գայրոյնէ և ասելութենէ գերազրգուուած: Այդ քար-  
կոծումն իբրեւ գայթակական աննսախընթաց դէպք՝  
բերնէ բերան տարածուեր էր զիւղին մէջ, աժան  
բամբասանքի դուռ բանալով ծանօթներու և ան-  
ձանօթներու համար, որոնք վարկարեկուու խօսք մը  
կը զանէին վերջապէս՝ իրենք իրենց ուղղելու  
տուն-տեղ եղած այդ նոր ընտանիքին հասցէին:

Առջի տարիները՝ գժուար կացութիւն մըն էր  
ներաէսինը, զիւղին մէջ շատերէ նախասակոծ:  
Ուզեց տեղափոխութիւն ընել օր մը, ականջը խուլ  
պահերու համար արժեմին ու չարժեմին փասքուս  
ասուլիսներէն, բայց հրաժարեցաւ յետոյ այդ մտա-  
զլութիւնէն, վասն զի անդրագարձաւ թէ իր խիզքը  
յանդիմանութիւն մը չունէր երգմք իրմն աղբեկիք,  
և ինք կրցած էր կապինել բոյն մը ուր հիմայ իր  
կեանքի կէսը կար՝ ամէն տանենէ աւելի սիրազեղ,  
անձնուէր, սրասապնդաղ ու գորովալի:

Իրենց երջանկութեան հորիզոնը մթազնող ամ-  
պէր իրնային սեպուիլ միայն գիբախսառութիւններ  
որոնք ծնած էին հիւանդութեան ձեւին տակ և  
որոնք հարկադրած էին զինք՝ պարաք ալ ընելու,  
մէկդի զրած ստակները մսիսելէ վերջ:

պիմոց բարի պրացուհիի մը զոր իրենց թաղին մէջ սահմանամեայ օրիսորդ մը՝ խարակեաշ, սիրուն, նկնաւ հասակ, աչքերնուշն լոյսը, տունին ճրագը: Միայն Ասառած զիտէր սակայն, —և Ասառածոյ հեա մայրիկը՝ մանաւանդ, —թէ ինչե՛ր քաշած էին, մինչեւ որ զայն այդ տարիքը բերեր հացացեր էին: Այս պատճառաւ մօրը միակ սեեռամածումը եղած էր կարելին ընել՝ չունենալու համար հատ մըն ալ, հակառակ անոր որ հայրը հոգի կու տար գոնէ եղբա՛յր մը տարու Մաթիլաի:

Մաքրիկի ամենամեծ մատհովութիւնն էր աշխարհ գալիք նոր զաւակ մը, — լ'նչ սեսի կ'ուզէ՛ր՝ թող սրատկանէր ան, — վասն զի զիտէր թէ էրկանը հաղիւ ծայրը ծայրին բերուած պիւտմէն պիտի խսնագրուէր: Իրեն համար ջուրի ձայն կու զային այլ ևս տարէց բարեկամուհիներու կողմէ մատուցուած յորդորակները, թէ «ինչո՞ւ մէկ հատիկին վրայ մնար», «Ճնելիք զաւակ մը իր խըսթէրը հեաը կը բերէ»ի նման պառաւաշունչ զրոյցներ:

Եւ ապահովաբար յուզենալո՞վ էր որ վերջապէս օր մը կը տեսնէր թէ բնութիւնը տարբեր կերպով անօրիններ էր, և թէ ինք կրկին մայր ըլլալու վիճակին մէջն էր . . . :

Այն օրը որ զիտակ եղաւ ատոր սառուղութեանը՝ սոսկալի յուսահստառութիւն մը պատեց զինք, և կարգուած օրէն ի վեր առաջն անգամն ըլլալով ստիպուեցաւ սուտ խօսկի ամուսինին, մեղքի մը պէս ծածուկ պահելով բաւական ատեն իր բուն զիժակը:

Նայն միջնորուն էր որ Մաքրիկ հարահատ՝

Մէկ երիւս սերունդ ապրած, դայեակէ մը աւելի փորձառու և հմուտ այդ խաթունը լուռ ու աւելի վերջ այդ «սոսառովանանք»ը զոր մանմանչ լսելէ վերջ այդ «սոսառովանանք»ը զոր մանմանչ լսելիքը պալատագին ըրած էր իրեն, կամարդ սեսամիկը պալատագին ըրած էր իրեն, վեր առաւ աջոցքը, սեւեռնեց իր նայուածքն անոր վեր առաւ աջոցքը, սեւեռնեց իր նայեցակէտը սկը վրայ և հանդիսաւոր ճայնով մը իր հայեցակէտը սկը վրայ ևս պարզել սասանկ փափուկ խնդիրի մը մասին: սաս պարզել սասանկ փափուկ խնդիրի մը մասին:

— «Աստուծոյ դէմ բան է, աղջիկն», կը կըրկնէր ան, «ճայէ՛, մազերս ալուրին սկյուրւել չեմ նէր ան, ճայէ՛, մազերս ալուրին սկյուրւել չեմ նէր ան միլլուցեր, ճայէ՛ ալուրս ակասած եմ քեզի պէս աներու, վա՞զ անցիր դեղէն»: Ու կը չարսնակէր պէս անցիր դեղէն»: Ու կը չարսնակէր պէս անցիր դեղէն»:

Մաքրիկ ամսդրդուելի միաց սակայն . . . :



Բանգէտ պատւելին գուշակութիւնը եկած երած էր: Մաքրիկ մահու և կենաց մէջ կը ապրուիւէր: Մաքրիկ մահու և կենաց մէջ կը ապրուիւէր: Հիմայ «առաքի վրայ հիւանդ» այն վիճակով որ բէր հիմայ «առաքի վրայ հիւանդ» այն վիճակով որ բէր հիմայ «առաքի վրայ հիւանդ» այն վիճակով:

Բայց աւելի ախտութն ու ազէսապիշն առ կար .  
Մաքրիկ կամովին գործած իր մեղքը կը յամառեր  
ծածկել ամուսնեն , երբ այս վերջինը մասամբ չ  
ըլլալ սկսած էր արդէն՝ անոր օր ըստ օրէ վատ-  
թագանալը ահմանելով :

Ներսէս զլիստն զարմուտած բան մըն էր դարձեր. ինչ ընելլ չէր զիտեր՝ ժամ առաջ զայն ապաքինաթեան ճամբուն մէջ դնելու համար: ինչ չո՞ւ նիհարնար անիկա, ջուրը քաշուէր երթարով: Եւ իրիկուն մը շուկայէն դարձին, ուեղանին վրայ կը դնէր սեւ շիշ մը խոչոր, և ճառագայթարձակ դէմբով մը կը ճացնէր անոր:

— Քեզի մէկ հաստ զինի մը բերի, զինի՛ մը  
բերի ո՞ր . . . խմելուդ պէս սուխւծ պիտի դառնաս :  
Միւրէ ֆթէկի գինի է անհարատ է :

Մաքրիկի գէմքին վրայ հազիւ բանազրօսիկ  
ժպիտ մը ուրուագծուեցաւ ի աես կենաւառ այդ-  
հեղուկին և մանաւանդ ի բար իր ամուսինին որ  
աշխան միտմիտ հաւատաք մը ունէր բերածին  
բռուժիչ յատկութեանը վրայ , քանի որ ի՞նք միտյն  
գիտէր թէ անսրիւնութենէ որքան տարբեր բան  
էր իր ակարսութիւնը . . . :

Տանի գեղեր, դեղազործի ողորմակ բժշկութիւններ և մօտիկ ուխտագնոցութիւններ երբ առօգուտ մնացին, ճարկ եղաւ չշարհքով աօքիլօրիփ մը ցուցունել հիւանդր:

Առ բժիշկը խոնաւն կերպարանքով մը դժուխը  
երեցաց՝ ախտածանաչութիւնը կատարելէ վեջ։  
Խմացունելով հիւանդին ալիրոջ թէ կարծանուն  
պէս թէինեւ բան մը չէր և թէ գործազութիւն մը

կատարելու պէտքը կը տեսնէր ինք : Այս «գործողություն» բառը ցնցեց այլ ու կին :

Ս.Ա Եւս վերանասու բուն իրականութեամ կո՞ր  
բառական տառենէ ի վեր առ ահի իրմէ պահած  
էր կինը, Ներսէս սախոսւեցաւ քարէ քար,  
պատէ պատ զարնել զբուխը՝ զայն աղասելու հա-  
մար սպառնացող վասնգէն։ Ազապատանք, գո-  
րո՞վ, զանողութիւնն . ամուսին մը կարծես սարինենք  
կ'ստիպարէ զանոնք՝ ասանկ օրի մը վատնելու հա-  
մար սրտեռանդն։

Մալլաքաղաքին մէջ բարձր բժիշկ չնաց ոբուն  
չղիմէր վհաս ամողը։ Որ մէկը «նեշքեր պիտի ու-  
տէ»ի կուսակից էր, ուրիշ մը՝ «զանակի չղիմա-  
նար, գեղով պիտի զարմանուի»ի սկզբունքին յա-  
րած։ Գիտութեան մարդոց հակասական այս թը-  
ւիքներուն մէջ երերիւն-մալլազկուն՝ ամուսինը  
կը շարունակէր ծախսել, լիարոււն ծախսել, ա-  
ռանց անդրադասնալու թէ պարագը կոկորդն էր  
հասած, և վաճառաստունէն — ուր կը պաշտօնա-  
վարէր, — երես չունէր այլ եւս նոր փոխառու-  
թիւններ կնքելու։ Գիւղին մէջ նպարավաճառ,  
հացագործ ու մատվաճառ չէին մնացեր, որոնց  
աետրակը լեցուած չըլար իր ապառիներուն երկայն  
գումարներավ։

Եւ այս անձկութիւններուն մէջ էր որ ու  
միաքը կը ցանդորգէր կրկին թէ ծնողքին անձքը  
կար վրան . ու կերպավ մը չէր կրնար մեկնու-  
թիւն տալ այդօրինակ անձքի մը որ օր հասթիւն  
պէս էր լլալ աւելի: Իրենց կեանքը ոչ ապա-  
քէն առառապնքավ , թշաւառութեամբ ու զոհո-

զու թիւներավ լի տեսակ մը խաչելութիւն էր զօր անտրասունջ կը տանէին առակաւին , երբ անդին պաշտամագ ծնողքը կար՝ քարիերու պէս անկարեկիր , անզգայ . . . :

Ergonomics

Զուաններով զ քաշած էին մասր և՝ աղջիկ առըւ-  
սոյն վերջին ամսուան վերջին օրն ուր քիչ մը  
շունչ պիտի առնէին զմնէ, իրավանացած տեսնելով  
իրենց յոյսերէն մէկ քանին: Ներսէս աւանդա-  
կան պարգել պիտի սասանար վաճառասունէն, —  
առ այժմ առանց պարագին սեպուելու, — և պա-  
հանջատէրելուն բերանը պիտի գոյցէր՝ մէյմէկ հա-  
մեսս վճարք ընկելով առած գումարէն, առն դար-  
ձին ալ բերելով միրգեր ու նուերներ:

Տակսովն չմութցած, հիւանդ մօրմէն արտօնուելով՝ Մաթիլա քանիցո նաւամասայց էր երկընցեր, շոգենաւէն ելլելիք իր հայրը զիմաւորելու և անոր ձեռքէն առնելու համար բերելիքները։ Քանիքո՞րդ անդամն էր որ այսպէս կու զար ու պարսպը կ'ելլէր. մինչդեռ առջի իրիկուընէ հայրիւ կը խօսք էր առւելո որ բացառաբար կանուխ պիտի դառնար յաջորդ իրիկուն, քանի որ կազանդ էր :

Այդ երթեսեկներուն պահուն, անգամ մը արխւրութեամբ համակուտած՝ ինցիլինը տեսաւ նաւամատոցին զլուխը, վարսավիրայի մը հայելին մէջ, զլխուն հիւսկէն սև շալը տեղ տեղ ծուատ, հագուստները գունաթափ՝ արմուկներէն մաշուկ, գուլպաները ծնկուբներէն վաթըկուտած, ձեռքերը ծոյը։ Այդ հայելին առջևնեն — որ անողոք դատաւորի մը պէս, մատնիչի մը պէս երեսին կու

ասարիր թշուառութիւնը՝ վախսաւ ամիկա, սասուերի  
մը հանգոյն երթալու վակչելու համար վայսէ եր-  
կայն նաւամասայցին վրայ՝ մեկուսի խորչ մը, ոչ  
ոք է համապատելու համար:

Ու ամէն անգամ՝ որ չողենաւը մօտիկներէն  
կը սուրէք՝ կարծես հայրիկին գալուսաը միայն ա-  
ւեսող, սիրտն անձնասաւր կ'ըլլար անօրինակ արտիվ  
մը: Յեայ կ'ապասէք անձկագին, չնչառ, մօխը  
դժուարու զսպելով, ստեն ատեն գլուխը վեր  
բանած՝ ուսքի մասներուն վրայ կանգուն, սախ-  
տակ երկիքով դուռնէն դուրս յորդող բազմու-  
թեան մէջէն հայրիկը նշմարելու համար՝ բաղձալի  
ծրաբներուն հետ:

Աչքերը մեծ մեծ բանալէ և վայրկեաններ ան-  
թարթ պահելէ յոդնած , երբեմն կը մոռնար հայ-  
րիկը՝ սիրազին զիտելու համար անցորդներուն մէ-  
ջէն համասի աղջնակներ , ծիծուն , զուարթ և  
աշխոյժ , պահնք իրեն անձանօթ լիզուներով կը շա-  
րունակէին շաղակատել մօրերնուն քայլ ի վեր :  
Մուշտակ վզնոցներ ունէին անտնք , գեղեցիկ փե-  
ղոյրներ գլուխնին , վայելուչ կրկնոցներ , թաւաս-  
տե ձեռնօղիկներ՝ համագոյն երիզներով ձիտեր-  
ուն կախ : Իր նայուածքն անտնց գլուխներէն ու  
կերպարանքէն կ'իջնէր յիտոյ վար , նշամարելու հա-  
մար բրդեղ գուլպաներ , նորդնոր կօշիկներ՝ ձգտ-  
իչժէ սարմուճակներու մէջ կաղապարուած , — ամէն  
ինչ վարթամութեան ու երանութեան լրումի մը  
մէջ գեղատեսիլ . . . :

Այս ասելին էր որ իր վիճակին դառնօրէն զրտակից և քիչ շատ խելահաս-աղջկիկի իր անձնասիր

բութեանը մէջ վիրաւոր՝ կ'զգար թէ ընդվզումի կոհակ մը ուռած է ներսիդին, և խոկոյն կը միսիթարէք ինքզինք, որովհետեւ իր հայրիկն ալ հիմայ ո՛չը որ է՝ զուրս սիսի ելլէր, պայուսակը ով գիտէ ինչերո՛վ լեցուն:

Եւ մեծ կ'ըլլար վիշար սպասող տղջկան, երբ չոգենաւէն պարպուող յեախն մարդիկն ալ իրենց դանդաղ անցքը կ'աւարտէին, Պօլիս մելիողներ շոգենաւ կը խուժէին և երկիրեղի զուռը երեսի վրայ կը զոցէր մօրուոք անգութ առմասահաւաքը՝ սուլիչը բերնին, առանց իր հայրիկն ալ զուրս հանելու հոնկէ . . . :

## \*

Օրը տարաժամած է, և Պօլայ հրասարակը՝ վաճառասան փեղկեր մէկ կողմէն քաշուերու, գոյուերու վրայ: Աւրեք արեք, առմարներու մէջ զեռ ևս թարթափող համարակալի գրալումներ յամեցուցած են փակումն ինչ խանութիներու, մինչ զուրաը՝ մթամած փողոցներու մէջ՝ ցանցառ անցուգարձ մը կը նշանարուի լոկ, քիւերէ և պատրատած խողովակներէ կաթկըթող ջարերու տակ:

Կամուրջին կողմը՝ չուկայէ զարձողներու հուծութիւն մը կայ հիմայ: Սթամպօի զանազան թեւերէն առուակ առուակ հոսող ժողովուրդն է որ կու գայ թափիլ մայր-դեսը, դէսի կամուրջ: Շատեր մախաղներով ու կտայներով բեսանաւոր՝ կ'անցնին արագ արագ, քայլերնին՝ զիւնք ժամ առաջ տուն հասցունելու եռանդէ մը խարազանուած: Շոգենաւեր կը սլուղան մէկ մէկու ետեւէ

անվերջ, կարծես վիսթկոսութեան կոչեր ուղղելով ուշացողներու հասցէին:

Մթւշաղ: Ոսկեղջեւրի կողմը՝ մղատպայն վարագոյր մը կը ծփայ արեւմուտաքի հորիզոնին վրայ զոր պահ մը առաջ առոյն շառայիներ նարնջագոյն ներկած էին, մինարէներու, նառակայմերու, նաև ներկած համար բացուած առագաստներու նկարչոնալու համար բացուած առագաստներու չափին խառնակյափ մը ետեւ:

Ասդին, մարդկային այդ թոհուբոհին մէջ որ կը խլոտի, կ'եռուզնեւայ առկաւին՝ մէկը կը նըշամարուի սակայն որ կամուրջին գլուխը, ժամացոյցի սիւնին տակօքը՝ տասը վարկեանէ ի վեր կը գեղեցի վեհերու, ցրասրեկ, վերարկուին օձիքները վերդառնոցած:

Պահ մը անցորդներէն մէկուն կը մօտենայ, առունենասու քանի մը խօսք կը թոթովէ, մինչ անցորդը լողիկին կոճակները քակիրով ձեռքը զըրպանը կը տանի և երկուքնոց մը անոր ախը սահեպանը կը հեռանայ նեղսրտած:

Ներսէն է անիկա որ մանրուք չոնենալու պատրաւակին տակ՝ բարեկամէ մը այդ վիխառութիւնն ըրած էր, կամուրջին կարենալ անցնելու համար: Երկուքնոցը — միս'կ տակին իր քոյլ — կարկասէ զրամահաւաքին և վրադիրքը սատակը կարկասէ զրամահաւաքին և վրադիրքը նալով կը գրամանէ զիւսահակ, տխուր, համակուած անօրինակ յուսահասութեամբ մը որուն մէջ վերէն ի վար կը լուայ արդէն իր կերպարանքը:

Հազիւ քանի մը քայլ հեռացած, խլէզ գնչուհի մը կը կառչի իրեն, ձեռքերէց մին օդակարկառ և մը կը կառչի իրեն, ձեռքերէց մը օդակարկառ մը անսպառ պաղատանք մը չրթունքին, տասնոց մը կորդերու համար անկէ:

— Սակ օլառընըզ էֆէնսի, Սլլահ սէվկիլինէ գալուշտըրըն, հայտէ էֆէնսի, Սլլահ մինի մինի էվլուսարընը սաքլասըն, հայտէ չլէպի, Սլլահ . . . Եւ «Սլլահ»ներու շարքը կը քակուի անընդհատ անոր հագագէն՝ սուր ու ողոքիչ ձայնով մը որ սիրա կը սղոցէ, մինչ բոկան աղջիկը կը յամառի տակաւին հետապնդել զայն, իր սեւ, կիսամերկ ու մրգուզ մարմինն ընդ քարչ ածելով ներսէսի քոյն ի վեր :

Երկու թշուառութիւն դէմ յանդիման, մին միւսէն ողբալի, մին միւսէն անտղոք : Թշուառութիւնը գնչուհին որուն աղատութիւն էր արուած ձայնաւոր ու ձակասաբաց մուրալու . ու թշուառութիւնն ընասնիքի պատուաւոր հօր՝ որ իր զարնուրեմի կերպով աղցաւոր վիճակին մէջ իսկ կզակներն կրպուած կ'զգայ : Նոյն սուհուն, վհասութեան անդունդին եղը հասնող մարդուն այնպէս կը թուի թէ մուրիկ աղջկան կերածայն ու գգուսնոյչ այդ մաղթանքները հայհոյանքներ ըլլային պարզապէս՝ իր սոււա երջանն կութեանը հասցէին ուղղուած : Ի՞նչ շուա զիբար հասկցեր էին բախտէն ապատկուած այդ երկու էակները : Ներսէսի ձեռքը զրպանը կը խորասուզուի արարինօք . և ահա 70 փարան մէկէն գնչուին տիր զրուած է . . . :

Կը քալէ նորէն կամուրջին վրայէն, անոր ամբողջ երկայնքը կարած ասեն գողցես քայլերը համրելու խենթ խոհանքէ մը ապրուած, մանաւանդ ախովուած՝ իր արասուոց առաստածեռնութենէն, մինչ սարմուճակներուն ձակոսած ներ-

բաններէն՝ հալող ձիւնը հետզհետէ ներս խուժած, կը շարունակէ խըրժ խըրժ ձայնարկել՝ ահոյ անձնիւր քայլափոխին :

Երբ Գասարքէօյ մէկնող վերջին շոգենաւին տեղը կը հասնի, կ'անդրադառնայ պահ մը առաջուան իր յիմարութեանը վրայ . տասմանց չկարգըրապանը, տոմսակն ի՞նչպէս պիտի գնէր : Եւ այս անգամ անսարբեր՝ ներս կը սպրիի շոգենաւէն, տոմսակ տնեցող մարդու վէս կերպարանքով մը, մտագրելով որ պիտի կրնար յաջողիլ նաւամատոցը կերպով մը գուրս սողոսկելու՝ ամբոխին հրմշառուքներուն մէջէն :

Կ'երկընայ գէպ ի ցուռելին կողմբ . գիտէ թէ հոն ո՛չ ոք կայ նոյն պահուն «չիմածի»էն զատ որ պարանին հանգոցը թալցուներու զբաղած է միայն : Օղը ցուրտ է, երկինքն ալ մութ՝ իր հոգիին պէս : — Ի՞նչ ունէր հետար տուն տանելիք և ի՞նչ խօսք՝ պարտապահնչներու զուրցելիք : Այդպէս վարուելու . էր բաթրոնն իրեն հետ . տարուան մէջ գոնչ մէկ օր գիտնարու էր իմասյել իրեն պէսի մը : Երեք ամսականի չափ սասակ՝ պարտքերուն և կնոջը հիւանդութեանը պատաճառաւ առաջուց քաշած ըլլալուն համար սնսուելէն, անիկա, այդ մեծանձն և ունեսը վաճառականն ամսականին չափով ամանորի առթիւ տափիք պարզեր վար էր իջեցուցեր իր պահանջըն : Ներսէս՝ ողբալի կերպով անկուտի՝ զուրս էր ելեր վաճառաստունէն, հաղիւ բանած ինքընք : Ու՞ր զիմէր, որո՞ւն բանար գաղտնիքը . հետը միամին աշխատազ ամուրի պաշտօնակիցներո՞ւն . չէ, միայն տաս՛ր չէր ներեր հայրացեալ մարդու իր

Եսասիկութիւնը : — Ասո՞նք կը խորհեր մութին մէջ , կը խորհեր առւնը նաև , անճրագ և անժպիս , ուր Մաքրիկ մը կար՝ իր գեղերուն հետ , և Մաթիլտ մը՝ պատուցէ զուրկ , Մաթիլտ մը որուն խռատացեր էր՝ անպատճառ կանուխ երթալ նոյն զիշեր :

Շուրջի մթութիւնը գիտաւ չոգենաւին լուր երջանիկ մարդերէն ծածկել անոր աչքերուն խռաւութիւնը : Եւ խորունկ հաւացի մը հետ որ իր կուրծքէն փշալով փրթաւ , ներաէս ինքնարերար գրաբանը արարաւ ձեռքը , սիկառ մը փաթթելու , մորմոքանքին հետ միսալու համար քիչ մը : «Եռաւննոց բաքէթ»ը երկու օրէ ի վեր գասարկ՝ կը մնար մէկ խորչը պասաւախն , իր այլանդակ ձմութկուածութեանը մէջ : Զգուշիւ բացաւ զայն և անոր յետին փաշիներով գլանիկ մը պատրաստեց , —կարձուկ , վախս սիկառ մը զոր վասեց ձգնաժամով : Բայց մոմ-լուցին իրմէ՛ առաջ խմած էր արդէն անոր իչըր , վամն զի թուզթը-ճոթէն պարապուած—ներս ընդունեց խկոյն բոցին լուսուն :

Յանկարծ սրաբփաց . իր մաւզլ մամառուքներուն մէջ խորասայդ՝ ուշաղիր չէր եղած որ պազլը ուսկորներուն էր անցերե : Ուաքի եղաւ , սառ կտրած ուրքերը գետին գոփեց և ամայի կամրջակին վրայ՝ վեր վար երթուղարձեց քանի մը հեղ , կարծես միտքին մէջ մէկէն ի մէկ ծնունդ առնող գաղափար մը վասերացուներու , կնքելու համար վերջապէս՝ իր հպարտ կտմքին կողմէ : Ի՞նչ ընէր , ի՞նչ պէս ընէր . ստիպուած էր :

Գնաց գաղափորսի պէս գեգերիլ չոգենաւին քովընախ խուցերուն առջեւ , անոնց կիսախուփ վա-

բագոյրներուն մէջէն «միտքին դրած մարդը» վնասուելու համար անձկագին :

Գտաւ , գտաւ վերջապէս . և պահակի մը նման կանակը առւած խցիկին ապակիներուն՝ սկսաւ վայրկեանները համրել , մինչեւ որ չոգենաւը նաւամասայց համնէր : Ի՞նչ այլ ցըխ-ցըխ չոգենաւ . կ'երթար կ'երթար՝ նորէն հո՞ն էր կարծես :

Զանձրացած , սիրալ սպայթելու ասաիձան ծանր անձուկավ մը առաւապագին , կը թուէր հիմայ ունինդրել այն երաժշտութեան զոր երկորով մանի անիւններ կը յարուցանէին զուրսէն՝ ջուրը ծեծած ատեննին , —մոլեգին ու միօրինակ երաժշտութիւն մը որուն կ'ընկերանար նաև ներաէն՝ գահավիժող ու վերելակող անհեթեթ մեքենաներուն խուլ ու խորթ աղմուկը , հեղուկ տարրին դէմ մղուած կոիւը՝ որ այնքան լծորդ կու գար իր հոգիին ալքերուն մէջ ծնուռնդ առած փոթորիկին հետ :

Եւ մահագին պօռուքի մը հետ զոր վերէն՝ հուսկ ուրեմն կողկողաց չոգենաւը բոզոքի մը պէս , ներսէս սթափեցաւ , ջանաց իր տանջուած երեւակայութիւնն ամիտոփել և արձանանալ գանուած տեղը՝ չորս կողմի խուցերէն դուրս պութկացող բազմութեան զբուռմէն առանց քշուելու , մինչեւ այն ատեն երբ քովի դուռը կը բացուէր և հոնկէ դուրս կ'ելլէր իր վհնառած մարդը : Բայց անիկա մինակը չէր , պարագայ՝ մը որ բաւական վարանքի մասնեց կրկին ներաէսը : Հարկ էր խօսիլ , բացուիլ սակայն , վասն զի «գանակը ոսկորին կոթլնած էր» այլ ևս . . . :

Թէ ի՞նչպէս մօտեցաւ անոր , թուզթը կլերով ի՞նչ բառեր թոթովեց և ի՞նչ կերպ վերջացուց իր

ըսելիքն, — ասոնց վրայ խորհին անգամ սոսկաղի  
բան է : Պէտք է մարդ տառապած ըլլայ Ներսէսի՛  
մը պէս, այդ վայրկեանը հաւասարմօրէն ապրելու  
կամ երեւակայելու համար :

«Մարդ»ը քով գաւանալով՝ մտիկ ընելու մար-  
դավար ձև մըն էր առեր, յետոյ ակնոցը շիտ-  
կելով ակնարկ մըն էր ձգեր անոր վրայ :

Այդ «մարդ»ը հարկ չդասեց երկար բարակ  
խորհելու, անոր ինքնութիւնը հասկընալէ՛ վերջ  
խնդրանքը կատարելու համար . այնչափ իրական  
էր թշուառութիւնը որ չորս-հինգ բառով կ'եղե-  
րեգուէր ներսէսի շրթունքէն :


Երկու մեծիս փոխ էր ուզուածը . արուածը  
եղաւ անզիական մը :

— Փո՛խ կ'ընդունիմ, էֆէնաի :

— Այո, այո՛, փոխ է տուածն արդէն . . . :

Այդ «մարդ»ն Ունճեան Սրիկ էֆէնաին էր :

1912



## ՀՐԵՇՏԱԿԻՆ ՍԻԱԼԸ

Հ Ե Պ Ե Ա Թ

I

Սոստուընէ ի վեր կը ձիւնէր :

Երկինքի անանուն պարիկներ շարունակ կը  
շարժէն իրենց լազուաի աղեղները, գլուած բամ-  
պակի վիթխարի ամբարանոցի մը վերածելով վարը՝  
ըսվանդակ գիւղն՝ իր բլուրներուն, սուներուն,  
սար ու ձորերուն հետ :

Ոչ քալելիք ճամբար մնացած էր, ոչ ալ ան-  
ցորդ մը՝ այդ ճերմակ տեղատարափին տակ : Ճամ-  
բայ ըլլալով՝ զիւղին առուն կար միայն որ թմրած  
անհեթեթ օձի մը տեսքով՝ ծամածուռ պառկած էր  
ճեռուն, ձիւնափառ ուռիներով ու մոռմենիներով  
երկկողմանի եղերուած :

Գիշերը սկսած էր, թանձրացած շարունակու-  
թիւնը ցորեկուան մեռել-օղին : Աղջամուղջը՝ հի-  
մայ վարի համատարած սպիտակութեան մէջ մո-

լրած, հաղիւ կը համարձակէր դորշութիւն մը  
ծփացունել սոսկ՝ ամբողջ գիւղին վերև:

— Տինչ օդ ու ինչ բնութիւն :

Դեկտեմբեր ամիսը՝ ծերուկ, ծիւրական՝ իր  
վճռական հոգեվարքին ժամերը կը համբէր, մինչ  
գիշերն իր գորշ խանձարուրին մէջ՝ Ամանըը  
կ'երինէր միայն :

Ինչ որ կ'երինուէր անդին, ձիւնով վերմակ-  
ուած երդիներու տակ, երա՛զն էր պղտիներուն՝  
որոնց ներսիդին կը կայթէր տրուելիք ընծաներու  
ցնծութիւնն անսառակ :

Ու ցնծութիւնը նո՛յնն էր ունեւոր աղուն և  
չքաւոր ձագուկին համար անխսիր. վասն զի Կա-  
ղանդ-Պապան այն բարի այցելուն է խորհրդաւոր  
որ մի՛ենոյն թափով կը մարակէ բոլոր պղտիկ-  
ներուն երեւակայութիւնը :

## II

Երկինքներուն ծոցէն ահեղ հրամայականը կը  
գուար այդ իրիկուն՝ անզբաղ մնացող հրեշտակի մը  
հասցէին.

— Գնա՞ . . . :

Սասուած-Պապան բեռնաւորած էր զայն բիւր  
բիւր խաղախիքներով, բաժոժիկներով, միրգով,  
գիրքով, ժպիտներով ու ժապաէններով, բոլորն  
ալ հանուած՝ Սրբայութեան թանգարանէն :

— Սանք գնա բաշխէ՛, ըստ անոր, չունիկ-  
չունեւորիկ մանուկներու. անո՞նց որ մայր չունին  
և համբոյրներ, անո՞նց որ հայր չունին ու նուէրներ:

Եւ որպէս զի երկար համբորդութեանը մէջ

հրեշտակը չմսէր, նաև ձիւներէն չաղաստէ՛ր առա-  
նելիքներուն ամբողջութիւնը գիւթական, Աստուած  
ձգած էր անոր ուսերուն՝ ասուի տառաստոկ մը հա-  
մալարփակ :

## III

Ամպերն ի վար, միջոցն ի վար, ձիւնին լոյլ  
թափթլփառաքին մէջէն յուշիկ իջներով՝ իր օդային  
չուն երբ աւարտեց յանձնակատարը Եղեմի, ամա-  
չի դաշտի մը վրայ գտաւ ինքզինք :

Թեւերը թօժվեց և աչք մը պարտցուց չորս  
դին: Ո՞ւր էր արդեօք:

Հեռուն, գիշերին գորչութեանը խորէն ընդ-  
աղօտ՝ գիւղը կը խոկար կաղամնէ-իրիկուան իր  
հսկումը միայն: Տուներու ցիրուցան լոյսեր հոս ու  
հոն, որոնք նայելէ յոդնած, աւրուած աչքերու-  
պէս կը խիսէին կարծես: Տեղ տեղ, ծուխի գարգ-  
մանակներ՝ հանդարտորէն վեր ամբարձիկ, անուշ  
հառաջներու պէս, երջանկութեան ալէլուներու պէս:

— Ահա՛, ձայնեց աւրափ, գտա՛յ երթալիք տեղս:

Ու եթերի թռչումներէն խոնչ գոյցեց զոյց  
թեւերը, հողին վրայէն քալելու համար:

Սպիսակ Ծովին անցնող առասպեկտ լու-  
զորդի մը երեւոյթն ունէր անիկա: Ձիւնը կէս  
մէջքը հասեր էր, և ներբաններուն կը գամուէին  
ձերմակ, կարծր ու բարձր գարշապարներ շարու-  
նակ, մարմարէ կոչտ երսանկներու ձեւով:

Եթէ պատուէրին գոռ չեշար դեռ ևս չլունչէր  
ականչներուն մէջ, ձիւնակոյտին տակ թաղուիլը  
գուցէ քաղելէն նախամեծա՛ր համարէր:

Քալեց ու քալեց:

## IV

— Օ օ օ . . . հրամմեցէք, հո՞ս հրամմեցէք:  
Այս եղաւ պղափիներու երկաւու խումբի մը  
առաջին հնչուն գոչը, երբ դուռը բացուեցաւ,  
զուրացն տռնակը ծեծող հրեշտակին առջեւ:

Տառաստին տակ պահուած խաղափեքներուն  
դուարթ աղմուկն ի՞նչ չուտ լսեր էին չարաճճները:  
Հրեշտակը ներս նայեցաւ՝ շուարած, շփոթ:  
Աչքերուն կրած ձացքը շուտապի համոզեց զինք թէ  
սիստ դուռ էր զարկածը:

— Երեցէք, ձայնեց, աղյատին տունն և զոր  
կը փնտուել:

Կոտրուելու, ընդզգելու և յօնքերնին պոստե-  
րու տեղ՝ քահ քահ խնդացին անոնք:

Հարուստին աղան կը ծիծաղի՝ երբ արհամար-  
հել կամ համոզել ուզէ:

Իրենց հոգիները կը շարունակէին թրթուալ՝ այդ  
նուէրները իւրացուներու բացարձա՛կ վստահութեամբ  
մը: Որ մէկը փաղաքուշ համբոյներ կը պարտցու-  
նէր «աւելի»՝ անոր հագուստին երեններուն, որ  
մէկը բակը կը թնդացունէր ուղի պասգումներով.  
Խակ մնացեալները վառեակներու պէս ներս կը խօթ-  
ուէին այդ խորհրդաւոր հաւեխն վեստուրներէն, գե-  
ղեցիկ ընծաներուն ձեռք դպցուներու և ժամ տ-  
սած անոնց ախրանալու սարսուաներով:

## V

— Տղան ամէն աեղ աղայ է, հարուստին հան-  
դիսս սրահը գանուէ՝ թէ աղքատին աղկազկ եր-  
դիքին տակ: Մէյ մը եկած գանուեցանք հոս. ա-  
սանկ գիշերով պղափի սիրտ կոտրել կ'ըլլա՞յ . . . :

Այսպէս արամականեց երկինքներուն բարի  
բնակիչը: Յետոյ տառաստին մերկանելով՝ ծոցի  
նուէրներուն միթերքն ամբովչ պարպեց անոնց գողը:  
Զեռուըներուն, այտելուն և աչքերուն փակ-  
չող տաքուկ պաշմիներ գի՞նը եղան այդ բոլորին:  
չող տաքուկ պաշմիներ գի՞նը եղան այդ բոլորին:

## VI

Աւելի թիթե քան փետուրը՝ գիրկը գիրկուուին,  
և աւելի խոլ, աւելի երջանիկ՝ քան թիթեռոնին  
արեւին տակ, հրեշտակը ձիւնին տարափը ձեղքեց  
ու շեշտ ճախր տանելով պացաւ դէպի եթեր:

— Ի՞նչ լուր, տուածներս աեղաւորեցի՞ր իրենց  
աեղերը» Տէրը հարցուց անոր:

Հրեշտակը կորսկոր կը կինար անձայն, իր  
լուսութեամբը մասնելով ծանրութիւնը յանցանքին:

Բարկացաւ Աստուած ու վայել պատափը զոր  
ճակատեց խկոյն իր զսնցաւու և անարդար պաշ-

տոնեացին՝ դարձեալ նո՞յն հրամացականն երանողոք.

— Գնա՞ . . . : Երկի՞ր իջիր կրկին, այս զիշերուը-

զնա՞ . . . : Երկի՞ր հոն երէկի պարզամիտ պատանետիկը: Գնա  
նէ եղի՞ր հոն երէկի պարզամիտ պատանետիկը: Գնա  
զաւա՛կ արձանագրուէ աղքատ ծնողքի մը, աչ-  
զաւա՛կ արձանագրուէ աղքատ ծնողքի մը, ան-  
գովիտ չափելու և միսո՛վդ զգալու համար այն ան-  
ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-  
ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-

ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-

ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-

ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-

ուահան վիշտը զօր ունի իր նուէրներէն ու պատու-

# ՅԱԿԻՏԵՆԱԿԱՆ ՍԵՐ

Հ Յ Պ Ե Ս Թ.

Խըսֆած, թիմթոն բաներ էին երկուքն ալ, մաղերնին քթանիպէս ճերմըկած, երեսներնին խորշոմ-մորշոմ, մէջքերնին երկու ծալք, և անանի երեւոյթ մը իրենց մարմրուն նայուածքին մէջ՝ որ դէպ ի փոս ծռերու տիրութիւն մը կը ցողացունէր համակ:

Ո՞րչափ կ'ընէր կարգուելնին. կնիկը քա՛ր ճաշեր որ մինչեւ յիսուն բարձրացունէր այդ թուականը, մինչ էրիկը տաս մըն ալ վրան կ'աւելցունէր անոր: Ամէն իմիր տարիքի այս տառվիսը կը բացուէր ամովին միջև և կերպարանքը կ'առնէր դարմանալի, թունափի վէճի մը՝ ուր իրենց կեանքին դրուագներն իրարու եռեւէ կը չարուէին, յիշատակներու անուշ քրքրումով մը:

Տուն մը՝ մէ՛կ սենեակով, գետնի երես: Այդ եղած էր իրենց առագաստն ու գուրգուրանքի միակ բոյնը: Մէջի չորս սրամերը սակայն լեզու պարս էին ունենալ ու պատմել այն անսահման սիրելութիւնը որ փսխանակ օր օրի վար իջնելու իրենց պառուցյած սիրտերուն ջերմաչափէն, դէպ ի վեր սողոսկած էր միշտ: Տարիները ո՞րչափ գլորեր էին, Մերութիւն ու Զքաւորութիւն, — անոք

մարդոց երկու պատուհաններ, — ա'յնչափ ծանրըց էին իրենց ուսերուն: Այն ատեն անոնք կարծես պէտք զգացեր էին մէկզմէկ ամէն ատենէտ աւելի սիրելու:

Սպառւատնին կարճ ու խեղճ եղեր էր. բա՛հ... սիրտերնին հարուստ մնար թող: Իրաւ էր թէ իրենց կեանքի լապտերը երկեց չէր լուսաւորուած այն չքեղ ձառագայթումով, գոր ծնող զաւակ մը հեար կը բերէ, միւս կողմէ սակայն ամսումնական այդ ամլութիւնը պատճառ եղած էր որ սէրերնին չխորէին՝ զաւկի բաժին հանելու համար անկէ: Հիմայ չէ թէ էրիկ-կնիկ, հապատեսակ մը քուրապար դարձած էին, վարդի պէս իրար հոստւըսաւցող, առատու իրիկուն իրարու հետ դէմ դիմաց, վերջապէս իրարմով:

Խըճիթի, զուք ըսէք՝ ախոռի ձեւով յարկ մը կ'երկընակ տաւներնուն կանակը: Կազի ամաններ բացուեր բացուեր՝ վրան էին շարուեր, և անձրեւն ու ձիւնը աղաստ կարմիր մը քսեր էին անոնց այտերուն:

Այդ ծածքին տակ էր որ ծերուկը կ'առանձնանար ցորեիները, շերտ շերտ սախտակներու հետ խաղալու համար: Արհեստով ատաղձագործ էր, տեսակ մը կամէտական աշխատութիւն որ հասարակ միասակ մը կամէտական անդին չէր անցներ: Արուարձանին ճաղ չինելէն անդին մէջ անցներ: Արուարձանին մէջ մահ մը պիտի պատահէր, գային պիտի իրեն մահ մը պիտի պատահէր, գային պիտի իրեն մահ մը պատպղելու: Խնչ կամաց, ու ի՞նչ ալ սեւ վաստակի:

\*

Տարիին վերջին ամիսին վերջին ալ օրն էր այդ իրիկուն :

Անարեւ, ցուրտ, գորշ վերջալոյս մը գացեր հորիզոնն ի վար անհետ եղեր էր, ու մութն աղէկ մը առեր էր գետինները : Հով մը՝ կատղած փրած, հիւսիսի աղիքներէն փրթած, կ'ունար անջրակետին մէջ ու խրվիկ անակը հիմքերէն կը ցնցէր, թիթեղ ասնիքը դպրացունելով :

Ներսը, գէմ գէմի նատեր կը տաքնային էրիկ կնիկ: Մէկ երկու կածուք հազիւ կար կրակարաւնը, ծերուկին գրաբանի տասնոցներուն պէս:

Նայիս, գուռին կապիչը կը քաշուի և ժամշկու ախապարը ներս կը մանէ: Ճաղի մը ապապրանքը կայ նորէն. մէկը ճողեր էր, առառն կանուխ հասնելու էր մասուկը:

Կանխավճարը կը չաքրասյ ծերուկին ափին մէջ, մինչ պառաւն ունելիին սե մատերուն մէջ բանած կայծ մը կրակ՝ կը փչփչէ շարունակ, ճրագը վասերու համար:

Շատ չանցած, գործին գլուխն է մարզուկը: Քիչիձիկ մը օղի, քանի մը տեսակ միրգ գներ բեր էր արդէն առած ստոկովը, բորբոքին անշուք չանցունելու համար այդ «ակում» իրիկունը:

Ու հիմայ «աղայ ու տուտու» խանութին թիթեղէ ծածքին առակ կկղած՝ իրենց անշուք կաղանդը կը տօնէին:

Սղացը մէկ դիէն տախտակի մը չերախն վրայ կը քըսկըսառէր, անդին պառաւը սեղան շիակերու կ'արտօրար:

Երբ առջի օղին տարաւ տուաւ անոր, մարդը

պահ մը սղոցը վար դրաւ, և երկուքը մէկ՝ կէս մը աւարտած սնտուկին քովիկը կկուզ՝ գաւաթներնիմն պարպերու պատրաստուեցան:

Կաղանդի «մօնջայ»ին առջեւ, ինչ որ անխուսափելին էր՝ ա'յն եղաւ: Գաւաթ գաւաթի դպցուցին. պառաւը ձայն առաւ անդիէն.

— Կենդանութիւն... , Ասլած սե օրիկդ չիցուցունէ... տուն քույլին ծառքովդ թաղես ինձի...

— Տէ՛, ալ՛... վրայ բերաւ ծերունին, ցաւոտ ձայնով մը, աշկիդ առջին պեր մէջ մը, վածծուն տարաւան կարգուկ էնք, կնիկ, խօսք չէ, արժանի չըլլամ առ օրը սեսնայու...

Ու երկուքին ալ աչքերուն մէջ թացութիւն մը լացաւ:

— Ծառաւըներս կը տողարդան կոր, կարողութիւն չէ մնացեր վրաս կամ մը կամելու, — յարեց ամուսինն՝ օղին թթուած դէմքով մը կոկորդն ի վար վաթելէն յետոյ, — մեղի հո՞ն կը վայցէ խայրի, հո՞ն...

— Բոի՞ ես, տուն քույլին ծառքովդ կոցես աչուըներս... . Աստուծմէս ա՛ս կ'ուզեմ մինակ...

★

Հաղիւ աւարտած էին իրենց մահագին խօսուըստուքը, յանկարծ առւր խժառուք մը լոււեցաւ խանութին անկիւնչն. կարծես երկաթի կառուտանքներու մեծկակ արցակ մը մէկը ձեռք առած՝ շարունակ կը թօթիկը ու թիթեղէ պատեկուն կը զարնէր:

Կայնուկ, խոժոռ, ահռելի և սպառնացայտ՝  
սոկորէ մարդ մըն էր անվիւնը սպասողը:

Ճրագին լոյր կանակի պատին վրայ հանած էր  
անոր չ'թ չոր կազմին գիւային գծագրութիւնը որ  
\*կ'երերարշկար, կը ծումոկէր կամ կ'երկլննար, մու-  
մին պլազուքին խաղերուն համեմատ. մինչ բուն  
կմախքն աջ թեւը տէցի պէս դէպ ի յառաջ կար-  
կառուն՝ դամբանական ձայնով մը իր հրամայա-  
կանը կը գոռար.

— Դուք չէիք քիչ մը առաջ մեռնիդ ուզող-  
ները. պատրա՛ստ եմ ահա մէկերնուդ մէկը տա-  
նելու. դուն կամ դուն. առջենուդ այդ գա-  
գաղը ձենէ մէկուն համար է . . . շուտ . . . :

\*

Ա. յնչափ տարի զիբար յիմարի՛ պէս սիրող,  
իրարու համար հոգի՛ տուող այդ ամողն էր որ,  
մահուան քրալներու մէջ թաթիսուած՝ պօսաց  
պօչքաց մէկ բերան, իր խեղդուկ հագագէն  
ձայներ դժուարաւ հանելով.

— էս չէի՛ . . . ա՞ն էր.

— Ե՞ն էր, էս չէի՛ . . .

— Ստանկ սուտեր չե՛մ կլեր ես, երկուքնէդ  
մին, — կ'որոտար նորէն անկիւնի կմախքը, ոս-  
կորէ ներբանը գեանի տախտակին ծեծելով:

Ու լեղինին փրթած.

— էս չէի՛ . . . Սալած վկայ էս չէի՛ . . . ա՞ն,  
ա՞ն էր, — փոխն ի փոխ պատասխան կու տային  
ճաղին եղերքը կրիայ գարձած երկու պիրականեղը,  
բերաննին վրայ չերթալով մենի յիշնի մը կմկմա-

լու. և այս անգամ առանց քաշուելու մասով մէկ  
գմէկ ալ ցուցուցել էին անոնք:


\*

Աւանդալէպը կ'ըսէ թէ կմախքէ կազմը —  
Մահը — խանեցաւ անոնց վիխադարձ սէրէն, և  
այդ իրիկուն երկուքին ալ կեանքը խնայիլով՝ թի-  
կունքը դարձուց ու եկածին պէս կրասուեցաւ  
դէպ ի դուրս, երթալու՝ հովերուն, ձիւներուն,  
մթնոլորտի մրիկներո՛ւն պատմելու համար «յաւի-  
տենական» կոչուած մարդկային սէրերը:

\* \*

Օհ, մի՛ սինդէք, սէրէն շա՛տ անուշ, սէրէն  
շա՛տ վեր բան է ապրիլը . . . :

1905





## ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՒ ԲՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

ՏԱՐԻ, ԿԱՂԱՆԴ ՈՒ ԶՄԵՐ

ՏՈՄԱՐԱԳԻՏԱԿԱՆ

Ամանորի տօնախմբութեանց, նախնի սովորութեանց, Կաղանդ բառին ծագման և ձմեռ եղանակին վրայ ակնարկներ ձգելէ առաջ, կարեւոր է խօսվի ՏԱՐԻԻՆ վրայ:

Հստ առնարագիտութեան, Տարին կը կոչուի «արեգակնային» և «րուսային»: Առաջնին չափը կը հաշուրելի այն ժամանակին վրայ զոր Սրբւը կ'անցունէ՝ խաւարման ծիրճն շուրջ յածելու ատեն, այսինքն յեղեղակէ յեղեղակ (solstice) կամ հասարակածէ հասարակած: Ժամանակի այդ չափն է 365 օր, 5 ժամ, 48 վայրկեան, 51 րոպէ և 6 նուվայրկեան: Իսկ լուսնային տարիին չափը կը հաշուրելի 12 լուսնական ամիսներուն վրայ, որոնցմէ իւրաքանչիւրն է 29 օր, 12 ժամ, 44 վայրկեան, 2 րոպէ և 8 նուվայրկեան: Այսպէսով լուսնային տարին կ'ունենայ 354 օր, 8 ժամ, 48 վայրկեան և 34 րոպէ:

Եղիպատացւոց տարին կազմուած էր 360 օրէ՝ բաժնուած 12 ամիսի, 30ական օրնոց, որով կ'աւելինար միշտ 5 օր, — սպարզ օրացոյցներուն վերջը դասուած «Աւելեաց» բառը:

Հրէից տարին կազմուած էր 12 ամիսէ՝ փոխն ի փոխ 30ական և 29ական օրնոց, որով տարին 354 օրէ կը բազկանար և 3 տարին անդամ մը 30 օրնոց ամիս մը կ'աւելինար. այն ատեն՝ տարին 384 օր կ'ըլլար և կը կոչուէր «նահանջ»: Եօթը տարին անդամ մը կու գար «չափավական» կոչուած տարին, իսկ 40 տարին անդամ մը՝ «յոթեղեան» տարին: — Յունաց տարին (360 օր) թէ՛ լուսնային էր, թէ՛ արեգակնային. ամիսները կը հաշուրելին լուսնին ընթացքին համեմատ, իսկ տարիին երկարութիւնն արեւին ընթացքին համեմատ: — Հունացւոց տարին առաջները 10, յեսոյ 12 ամիս էր: յեցւոց տարին առաջները 10, յեսոյ 12 ամիս էր:

Քրիստոնէ 47 տարի առաջ, Յուլիս Կեսար տոմարը կարգի դնել տաղով Սոսիդեսու աստղաբաշխին՝ տարին 365 օր որոշեց, իսկ 4 տարին հետ մը 366 օր. այս վերջինը կոչուեցաւ «նահանջ»: Բայց Յուլիեան տարին 11 վայրկեանի և 10-12 րոպէի մը չափ երկար էր, որով 134 տարուան մէջ օր մը կ'աւելինար, իսկ 400 տարուան մէջ՝ 3 օր: Աւստի Գրիգոր ԺԴ, Պապը տոմարը կարգի դնել տաղով՝ 1582 տարիին վրայ 10 օր բարդեց, Յուլիսէն մինչեւ այդ օրը գոյացած ժամանակի սխալն ուղղելու համար: Բոլոր Եւրոպացիք այդ տոմարն ընդունեցին, որ նոյն Պապին անուամը յորջորջուեցաւ Գրիգորեան և որ ժողովրեան կորմէ «աւանդուանկա» ըսուածն է (նոր տոմար):

Զընդունողները եղանք մենք՝ Հայերս, Ռուսներն ու Յոյները, ցայսօր անմաօրէն կառչած միաւրով Յուշեանին (Յուշլոս Կեսարին անուամբ կոչուածին), տարիներու ընթացքին մէջ այսպէս 13 օրի յապաղում մը կրելով Եւրոպացիներէն։ Զէ՞ մի որ երբ մեզի Յունվար 1 ըլլայ, անտնցն ալ Յունվար 14 կ'ըլլայ։ Այս տարբերութիւնը գարերու ընթացքին՝ սիստի խոշորնայ, մինչեւ որ մենք գարնան, աւելի հափերն ալ ամառաը դիսի ընենք Կապանդը, մինչեւ Եւրոպացիք անվրէպ և անխախտ կրեպով ձմեռուան մէջ նո՞յն օրին։ — Մուցանք ըսերութէ մերինը հրապարակի բառով կը կոչուի «րումի», այսինքն հին առմար. հին միաքի հակամիառթիւննիւ շեշտող յարմարագոյն որակականը . . . :

Հին ՈՒ ՆՈՐ ԱԶԴԱՅ ՏԱՐԵԳԱԾԻԽՆԵՐ

Հին ատեն, ամէն ազգեր Տարեգլխու իրենց մասնաւոր օրն ունէին։ Հայերը, Քաղղէացիք, Եղիպատացիք, Պարսիկները, Փիւնիկեցիք, Ասորիներն ու Կարքեղոնացիք տարին կ'սկսէին աշնանաշին զուգօրութիւնէն (զունոխ), — մեր օրացոյցներուն մէջ «լինի տիւ և դիշեր հաւասար» ըսուածք։

Հրէից ալ քաղաքական տարին զբէթէ այդ առենին կ'ակսէր, այսինքն 25 Սեպտ.ին, իսկ Եկեղեցական տարինին՝ դարնանային հասարակածէն։

Յոյներուն ամանորն առաջ 22 Դեկտեմբերին էր, յետոյ 22 Յունիսին։

Հոսմայեցւոյց Հառմուլոսի օրով գարնանային հասարակածին էր, իսկ Նումա Պոմպիլիոսի օրով ձմեռուան յեղյեղակին։

Ֆրանսայի մէջ Յունվար 1ը հաստատուեցաւ 1564ին, Կարողոս թ. վ. հրովարտակալ:

Պարսիկները տարբին չը անակով կռւ մանեակով կը նշանակէին, Եղիպատացիք ալ՝ իր պոչը խածնող օձի մը պատկերով։

Ա Ա Ղ Ա Ն Դ Բ Ա Ռ Ը

Պիտի ցուցաւնենք հիմայ թէ մ'ուսկից կռւ գայ սս մեր հայերէն կԱՂԱՆԴ բառը, զոր ռամիկ ժողովուրդը կաղըն կ'արասասանէ։

Հոսմայեցիք ամիսը բաժնած էին 3 մասի. Ամսամուշք (Calendes), Իդաք (Ides) և Նոնայք (Nones)։ Առաջ նախընթաց օրերը կը կոչուէին Հակեւմ (Veille), ուր քրիստոնեայ ժողովուրդը գիշերն ամբողջ արթուն մնալով կ'ալոթէր։ Իրր շարունակութիւն այս բարեկարաչափիկ սովորութեան՝ յաղորդած է քրիստոնեայ ամէն ազգերու ծանօթ ծովագահութիւնը։

Կաղանդ բառն ուրեմն կը սերի ֆրնս. calendeէն։ Ինքն ալ իր կարգին կը սերի կա. calendaraeէն, իսկ լատինականը՝ յունարէն զայն բայէն, որ կոչէլ, կանչել կը նշանակէ։

Տեսնենք թէ ինչ աղերս ունի եղեր այդ կանչելը՝ կազմադին հետ։ Հին ատեն «կաղանդ» ըսերով չելքուէին առաջին օրերը բոլոր ամիսներուն, երբ քուրմ մը Հոսմի Կապիտոլիոն առձարը կը կանչէր ժողովուրդը՝ նոյն ամսուան մէջ տօնախմբուեկիք առները ծանուցանելու համար։

Ի հսումն, կազմադը նուիրուած էր Հերա զիցուհուոյն, և հաստատուած՝ իր պարտք հասուցուհոյն։

ցանելու օր : Եւ որպիհեաև հին Յունաց ամփաները  
բնաւ ամսագլուխ չունեին, առկէ ծագում առած  
է հոռմէական սա սառմթիւնը . (Յունական կա-  
զանդին՝վճարելո) որ համազօր է ծուաղատիլին վճա-  
րելին, այսինքն երբեք հասուցանելին :

Կաղանդին՝ պարտաք հատուցաներու հասմէական  
այդ վարնջուց սովորոյթէն հետեցանելով, իրաւ-  
ուունք կ'ունենանք մասածերու թէ ներկայիս մէջ Ա-  
մանորի առթիւ բաթրուններու կողմէ իրենց պաշ-  
տօնէից արուած բացառիկ ամսաթոշակ-պարզեւ-  
ներ, երախտապարտեալներու կողմէ իրենց բարե-  
րաբներուն մասուցուած նուէրներ, մամնաւորնեւ-  
րու կողմէ մամնաւորներու արուած ընծաներ,  
եւայլն, եւայլն, թերեւս չարունակութիւնն են այդ  
պատմական սովորութեան, զարուց ՚ի զարա ձեւա-  
փոխուած հասարակ պարտաք եղանակին՝ բարոյական  
պարտաւորութեան մը կերպարանքին, առնելով  
այսպէս՝ տեսակ մը հոգեկան հաճոյքի չէնքն ու  
չարէր:

Հառմ. առմարտագիտութեան համեմատ, Իդոսք  
կաչուածներն այն օրերն էին որ կ'իշնային խրա-  
քանչիւր ամսուան մէջ մինչևւ իննեամկ, ապանքն

15 մարտ, մյուս, յուս, հոկտեմբեր:

13 յնիւր . , պետր . , օդստ . , ղեկտ .

10 սպր., յիս. սեպտ., հոդ.

Իսկ Նոհայք էին իդուք կոչուածներէն 9 օր առաջ, այսինքն 7 մարտ, մյս., յլս., հոկտ. եւ միացեալ ամիսներուն նրան. օրերը:

## ՀԱՅՈՅ «ԽԱԽՈՎՈՐԴ» Բ

Հայեցի յարջությմամբ, պէտք էր նաւասարդ  
կոչել Յունավարը, թէե հին Հայոց կասպաշտութեան  
օրերուն՝ Ամանորը ձմեռ եղանակին չէր հանդիսեր :  
Մեր նախահարց նաւասարդեան սովորութիւնը —  
որմնք արդէն նկարագրուած են նայ բանասէրնե-  
րէ, — դադրած են հետզհետէ Քրիստոնէութեան  
ասպածումով, մինչև որ Հայերս փոխանակած ենք  
տօնոյթի այդ մասնաւոր արարադութիւնները՝ Հռո-  
մայեցիներուն Յունավար 1/ին և Հռոմէներուն կաղան-  
դին հետ : Հայոց անզիր դպրութեան շրջանին մէջ որ  
մինչև հնագերորդ դարու երկրորդ կէոր տևած է,  
ունեցած ենք Գոյրան Երգենը որոնցմէ քանի մը  
հասակուարներ հազիր մնացած են ցարդ : Սցո հա-  
սակուարներէն մին է ահա հետագան, ուր Նաւա-  
սարդ ամիսը կը փառարանուի՝ նահապետական  
Հայու բաղձանքներով և հազներգուի շունչով մը .

Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի և զառաւօտն Նաւասարդի , զվագելն եղանց և զվագելն եղջերուաց . մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք :

Աւելցունենք թէ Ս. Մեսրոպ հայկական գիւրերու գիւտն ընկելէ վերջ՝ երբ սկսաւ լուսաւորել Հայաստանի այլ և այլ գաւառները, գնաց նաև Գողթին կրչուած գաւառը։ Հոն էր որ լսեց այդ երգերէն, որոնցմէ մէկ քանիին՝ Խորենացին սանդամ ականջարուր եղած է։ Մեծանուն հայրապետը թէ՛ ջանաց չնշել հայ հեթանոսական շաշանէն մնացած այդ երգերը, բայց չայդողեցաւ։

Նաւասարդ հայեցի ամսանունը կ'ստուգաբանութիւնիկ և զանգիկ լեզուներով նաւասարդան (նոր սպարի) : Պարախիկներուն Նելյուշն ալ որ միշտ Մարտ ծին կը հանդիպի՝ կը նշանակէ նոր օր, կամ, օրացոյցի բացասարութեամբ, — «Նոր օր արքայական», և է նոցա ամսանոր և պայտամ» :

«Նաւասառդ» նախամիմն է Հայոց և քաղաքական տարեգլուխը որ Յայսմաւուրքի անշարժ տոմարին համեմատ՝ կու գայ Օգոստաս ամսուան 11 րդ . օրը : Հայոց հաստատուն թուականն է այս տարի 1362 . խակ բուն և շարժական թուականն նիս կ'ոկտի Օգոստաս 6ին (4405) : Այս երկու թուականներն ալ սակայն օրացոյցներու մէջ միայն գոյութիւն ունին հիմայ , քանի որ գործնական կեանքի մէջ ոչ մէկ Հայ կը զբէ ու կը գործածէ գուտ տառմային սա ամփաները . — ՆՍԻԱՍՍՐԴ , ՀՌՈՒԻ , ՍՍՀՄԻ , ՏՐԵ , ՔԱՂԱՅ , Ո.ՐՈՅ , ՄԵՀՅԵԿՈՆ , Ա.ԲԵԳ , ԱՀԵԿԱՆ , ՄԱՐԵՐԻ , ՄԱՐԳԱՅՅ , ՀՐՈՍԻՅ , բաղրն ալ 30 օրնոց , իրենց եաեւէն քաշելով հնգօրեայ պոչիկ մը , ԱյելեսԱՅը : — Այդ 5 օրերէն Ա. ը նույիլուած էր «լարդամասն» Աստղիկ գիցութիմն , որ վերջէն Վարդավառի փօխուեցաւ : — Խօսքը մեր օրացոյցներուն տաճք նորէն . «Ի յետին «Ժամանակս սովորութիւն եղեւ զնել զսկիզբն «թուականն ի Կաղանդս Յունվարի ըստ հին առ- «ամարին» :

Ի հումն, «Նաւասարդ»ի տառաջին օրը նուիրական էր յոյժ։ Մեր նախնիք օրեմբ տեսող մեծամեծ հանդէսներ կը սարքէին այդ օրէն սկսեալ։ «Այդ հանդէսները — կը գրէ Հայր Սլիշան իր Յուշիկ Հայրենինեաց Հայոցին մէջ — «Ամանորայ» կ'ըստէին,

մայրաքաղաքին կամ զիլիաւոր բնակութեան տեղ ,  
որ կ'ըսուէր «Բագաւան» այսինքն չասառածներու  
քաղաք : Իւրաքանչիւր չասառածի սեղան կամ  
մասուռ կը կրչուէր «բաղին» . աստից բազմուշ  
թենէն ո՛չ միայն աւանն , այլ թուի թէ ամրող  
գաւառն ալ իր անունն աւած «Բաղրեւանդ» : Է :  
Դից հետ զիւցալունք և զիցանուէր կամ սրբա-  
զան անձեր ող հնու իրենց արժանիքներուն համե-  
մատ բազին ունէին , ինչպէս որ կը վայեր ալ՝ նա-  
ւասարդի տօներն ամենախուժը համաշխարհական  
ընելու համար :

Ա. Մ. Ա. Ն. Ո. Ր. Ի Ս. Ո. Վ. Ո. Ր. Ո. Յ. Թ. Ն. Ե. Ր.

Բոլոր Եւրոպացիք լուր օրի պէս անշուք կ'ան-  
ցունեն գրէթէ իրենց Յունիվար 1ը : Եւ ինչ որ  
մենք և Յոյները կաղանդին կ'ընենք իր ցնծու-  
թիւն կամ հանդիսութիւն , անոնք կը վերապահեն  
դայն իրենց Ծնունդին (Noël) որ Դեկտեմբեր  
12/25ին կու դայ :

Քրիստոնէութեան սկլորէն ի վեր , Յիսուսի  
Ծննդեան տարեգարձը մասնաւոր տօնուլ մը կը  
հռչակուէր : Պատը 138ին օրէնք մը սահմանեց՝  
սուածքն առնելու համար խել մը չափազանցու-  
թեանց : Այսուհանդերձ , աշխարհիս մէկ ծայրէն  
միւսն ուր տարածայնուած է քրիստոնէական աւան-  
դութիւնը Ս. Գլբքով կամ բերնէ բերան՝ Ծնունդը  
կը տօնուի ցարտ անկուր ցնծումներով , իր տօնե-  
րու տօն , աւելի մեծ քան Ամանոր և աւելի շքեղ  
քան Զատարիկը՝ համօրէն աղջաց քրիստոնէից : Այդ  
օր Եղբայրական երանութիւն մըն է որ կ'ողողուի

տմէն սիրակրու մէջ , ուս և մախանք կ'անէանոն  
մէկ օր գոնէ , և յոյսերու գեղեցիկ ծիածան մըն է  
որ կը փողփողի աչքերու ցանցենիին վրայ : — Հա-  
մառաւատի թուենք մէկ քանին օսար աղջաց տօ-  
նոյթի այդ սովորոցիթներէն :

ԻՏՈՒՆԱՅՍԻՑԻՑԻ սեղանը կը սարքեն  
գիշերանց , մէջաւեզ դնելով բանձիալլո անուն խոչար  
կարկանդակ մը որ տարօրինակ զանգուած մըն է  
խմորի , սառած շաքարի և եփուած պատզներու :  
Սեղանին շուրջ կը չարուի ահազին բազմութիւն  
մը՝ պիշ պիշ կարկանդակին նայերով : Կէս գիշե-  
րան աւարասու այդ ճաշէն եաք — որ կը կոչար  
Զարթօնք(\*) — խմբովին Ժամ մը փութայ ամէն ոք ,  
հանդիսաւոր պատարագին ներկաց ըլլալու : Եկե-  
զեցի երթալը միայն Իտալացիին յասուկ չէ . ամէն  
ազգ որ կաթոլիկ է՝ նոյնը կ'ընէ :

ՖԻՐԱՆԱՅՍԻՑԻՑԻ կ'ունենան իրենց սեղանին վրայ  
աւանդական հնդկահաւը , սագը կամ պարարտ հա-  
ւը : — Իսկ ալոց համար կայ «կաղանդ պապա»ն  
որ՝ ըստ մանկական հաւատաքի՝ նրկնային անձնա-  
ւորութիւն մըն է , նոյն զիշերը խաղափիքներ ու  
միրկեր բաժնուլ՝ խելօք պղափիկներու : Կը ներկա-  
յացունեն զինք երկայն ներմակ մօրուօք և կնդղու-  
որ վերաբկուով՝ վրան ձիւն նստած : Անիկա բու-  
խերիկին մէջ կը զետեղէ իր նուէրները , պայմանաւ

(\*) «Զարթօնք» զոյսր նորաբանուրիւնը հայ լիզուի մէջ  
տապահի անգամ մցուցած է Անոն Բաշալեան , — իր համա-  
զօր քրիստոնէութեան բառի մէջ՝ ումէ յետոյ նոյն բառն ընդ-  
համրացաւ այլ եւս:

որ կանխառ մուճակ մը դրած ըլլան Հոն։ Երբ սունին տղաքն անսասակութիւն բրած ըլլան, «կողանդ պապա»ն իրը յիշաստակ հոն կը ձգէ խուրձ մը ծեծի ցպիկներ։ — Աղջաս բնակող մրանսացիք պւելի հաւասարմօրէն կը տօնեն սակայն։ Ծնառնիքն անդամներէն մին ծերուկ մոզի մը պէս կը ծպաի և նուելները փոքրիկներուն բաժնուելէ առող՝ կ'երեւի, ցոյց տաղու թէ ո՞ր աղաքն իրը խելօք արժանի են ասան։

ԱՆԳԼԻԱՅՑԻՔ. «Բրիտան» կ'անուանեն այդ տօնը, մեծ կարեւորութիւն եւ հանդիսութիւն ընծայելով անոր։ Նոյեմբերէն սկսեալ, «Բրիտան»ի նուիրուած պատկերապարդ թերթեր կը հասարակութիւն և ամբողջ Դեկտեմբեր տամսուն՝ ամէն հասակի ու դասակի պատկանող անձեր այդ փառաշուր «ակում» օրուան վրայ կը խորհին, անրջանքով ապրելով անոր սպասաման մէջ և իրարու փոխանակելով «Բրիտան»ի յասուկ թղթատարական շքեղ քարտեր։ Նոյն օր Անգլուհիներ ճոխ կը հագուին, այրեն ալ անօյին։ Կը ճաշակեն սագ և տոհմային խիստ համելդ խմուրելէն մը գանագան անուշներով պատրաստուած, որ կը կոչուի «րլբ-բուտինկ»։ Կը ներկա այսուին ժամանցի յասուկ աղ եւ աղ խտղեր ու պարեր։ Ներշնագաւիթը կամ հիւրանոցի ջահին սակ դրուած կ'ըլլայ տղամուճ (ցոյ) կոչուած տունկէն տափկներ, իրը խորհրդանշան ի համրոյր հրաւիրանոց։ Եթէ այդ տունկին տակ պարոն մը և օրիորդ մը իրարու համուխիքն՝ առանց գաղուելու կրնան պատուիլ, օրուան պահանջումին համաձայն։ (Առենօք կեղացիք նուիրական պատամունք մը ունէն

այդ տունկին համար։ Տարեկիլիուն, պետերնին ծառ կ'ելլէր, սակի մանգաղով կը կտրէր զայն և սրբական մը պէս ժողովուրովին կը բաշխէր, իրը բութեան մը պէս ժողովուրովին կը բաշխէր, իրը բանակ՝ Սմանորն աւեսելու։ — Մանրամասնունշանակ՝ Սմանորն աւեսելու։ — Ամէնուն Տարեցոյցը» 1909 թեանց համար տե՛ս «Ամէնուն Տարեցոյցը» տարի, էջ 313—14)։

ԱՄԵՐԻԿԱՅՑԻՔ. Աղկիանոսին անդիի մէկ ծայրը թէեւ բնակող՝ ազգականական կապեր ունին ուսթէեւ նուկրագունդիս չատ մը ժողովուրովիներուն հետ։ Կայն նուկրագունդիս չատ մը պատճառաւ անոնց սովորոյթներէն մասեր մը այդ պատճառաւ անոնց սովորոյթներէն մասեր թէ իւրացուցած ըլլալ կը թուին։ Իրենք կը կարծէն թէ Անգլօ-Սաքսոններուն ճաշտկած խորակիներն ու հաստիայք միայն Նոր Աշխարհի մէջ կրնան գտնուիլ։ Մինչեւ ձեզուն համառ անոսափ մշտադար ծառ մը կը անկեն աննետինին, ճիւղերուն վրայ հասաւաուած՝ ելեկրապատրուգակալներ, այնպէս որ զիշերը լուսածառի մը երեւոյթը կ'առնէ ան, ուստերուն վրայ լցուած՝ անհամար պախաճըններ, գեղորներ, թանկարմէք նուէրներ ու գոհարելզէն, որովհետեւ Եանքիներուն համար պղափիներու տօնը մեծերմ'ւ ալ տօնն է։ Տղաք պատկելէ տաաջ մէծ մեծ գուլպաններ կը ասմին կախել վասարանին մէջ և տատուն կանուխ կու գան նացիլ թէ Սուրբ Նիկոլոս ինչեր լցուցած է անոնց մէջ։

ԳԵՐՄԱՆԱՅՑԻՔ. մեծ տարբերութիւն մը չունին ֆիրանսացիներէն։ Միայն թէ իրենց աւանդական իւրանսացիներէն։ Միայն թէ իրենց աւանդական ծառն է եղեւինը (սարօն) զոր վերէն ի վար կը ծառն է եղեւինը (սարօն) զոր վերէն ի վար կը զարդարեն խաղակիքներով, սակեզօծ ընկոյզներով, զարդարեն խաղակիքներով, պատղուն ապակեգունդերով, զուխնարիկներով, պատղուն ապակեգունդերով ու նազեղ երիգներավ, ճենական լապտերիկներով

մոմիկներով։ Սևնեակը կիսալոյս միմութիւն մը  
պէտք է պահած ըրյալ։

ՅՈՅՆԵՐՈՒԻՆ կաղամդը Տարեգլխու տօն ըլ-  
լայի աւելի՝ յիշտատին է Սուրբ Բարսեղ Հայրա-  
պէտին, զոր նախատօնակին իրիկունէն (Դեկտ. 31)  
կ'սկսին տօնել: Սուրբ Բարսեղ (Ակոս Վասիլիկոս)  
կեսարիա եպիսկոպոսը, Յունական Եկեղեցւոյ Հայ-  
րերուն մէջ կարկառուն և հեղինակաւոր գէմք մըն  
է, որուն մանկութեան ներբազը խասցած կը տես-  
նենք ցողովրդական այն միամիտ ու քնքուշ եր-  
գին մէջ զոր յան փողոցի աղաք տարիներէ ի վեր  
սովորութիւնն ունին եղանակելու հոս, մայրաքա-  
ղաքիս և իր արուարձաններուն գանազան թաղերը,  
Դեկտեմբեր 31ի իրիկունը, լապտեր ու թմրուկ  
ձեռուընին՝ դուռնէ դուռ մուրալով. Այս Վասի-  
լիս երեքը: Այդ երգին բառ առ բառ թարգմա-  
նութիւնն է հետագան, —

Առաջին օր սարւոյն, առաջին օր ամսուան և սկզբնաւորութիւն մեր բարի սարիին:—Ս. Բարսեղ Կեսարիային կրո զայ, պատկեր ու մասեան, բուզը և կաղամար բռնած: Ու բուզը կը խօսեր.—Ռւակից կրո զայ, Բարսեղ, և ուսկից կիշենա:—Կո՞յ զայ մօրս սունեն ու կ'երաւալ դպրոց: — Եսէք կի՛ր, Եսէք խմէ՛, Եսէք երգէ:— Ուսենուիք կը առրվիս կոր, երգել յեւ զիսէր:— Երե ուսենուիք ու նիւս, չսկ' մեզի այրբենիզմը: . . . Բարունակինը կը ծաղկիին, ոսմած սպուկինը կը բողոքիին և այդ բոլողուներու վրայ կ'երգիին կամայիկիներ և աղաւանեալներ որոնի շատուր էին: Կամա մը կ'իշեն վար ու թեւերը ջուր մը-խորհերով կը սրսկ տանիշրոյը վրայ, որպէս զի երկար ապ-րի ասելիս:

Բացի մրգեղիններէ, Յունաց կաղամնդի սեղանը կը զարդարէ Բարսեղ Հայրապետի անսուանը ձօնուած Վասիլո թիբան, տեսակ մը պղակունդ որ

իւղով եփուած է, վասն զի Յոյները մենէ ասած  
Ծնանդը տօնած ըլլանուռն՝ պահք չունին այսօր:

ՀԱՅՈՑ ԿԱՊԱՆԴԻՆ ՊԱՆՔ ՀԻՄԱՅ :

ՀՅԱՅԻ կալմառ կ ու առ Տեսանք թէ զանապան ազգեր ի՞նչպէս կը տօ-  
նեն իրենց կազմաղը։ Այդ սովորովիներուն մէջ  
սպառագ հանգիստիւններ կային։

Սիմիքանիներու «Գուշակ»՝ զաւմբաւար, և ենթապատճեն գուշակը» բանագանձութեան առաջին պուղաց քէպասլը» բանագանձութեան առաջին պար ներբուղն է կաղանդի մեր աւանդական չուշ-մասը մայրեան գուշակը մեր աւանդական չուշ-մայր բոկեղներուն՝ զորս սովորեցի փասպաններ անվերջ կը պատրաստեն նախօրօք։ Երկրարդ մասը մայրաբանութիւնն է երկրպագելի Յորեամին, փառաբանութիւնն է մասնաւոր Ամանուրի սեմին վրայէն ալպագակուած (\*):

Մեր բոկեղներուն թաջնաձեւութիւնը կը թույլ  
ըլլալ շարունակութիւնն արեւելեան Քրիստոնէլց  
հնամի մէկ պաշտամունքին, զոհագործութեան:  
—Հայկական բոկեղը կարայ է գտառներու մէջ,  
թուրքերէն յէք: Ափսէի կամ սկաւուակի ձեւով +  
խաչորկել պատրաստուած ասպակ բոկեղներ Պօլսոց  
մէջ կը բաշխուեն Հայու առաներ հայ ջրհանկինեւ-  
րու կողմէ որսնաք յետ յ կ'սկսին ձեռածիլ հաւա-  
քելու եղել: Շատ մը առաներու մէջ սովորութիւն

(\*) Դարձնալ, Յորեակին և զայն արտադրող դաշտերուն  
մասին գիւղացց ածած մեծ յարգանաց արտայատորիննե և  
աթշուչ այն տօնը զոր կը յիշատակին օրացոյցինք: Բայց ի՞նչ  
աշրուած Օրացոյցը, ժամերս համար Մարտ Զօյին պիտացը  
դրուած սա պարբերուրիննը: «Ի խաղախ ինչ և ի գիւղորկն  
դրուած սա պարբերուրիննը: Այս տօնը Յոյներն ալ ունին ամէն տարի  
Սկսեմբեր Եթե անիստամ:


Կայ պատն ի վար կախած պահել այդ բոկեղը մինչև Տեսալինդառաջ, ու նոյն օր կարել և ուտել . . . ակույի ցաւէ զերծ մեալու համար: Աւրեք ուրեք ասոնց իսմորին մէջ դրամ դնելով փուռ կը նետեն, և բեկաներով ուտելու ատեն դրամը որո՛ւն կարին մէջ որ պատահի՝ անիկա բախտաւոր կը նկատուի: Յոյներն աղ ունին այս սովորոյթը:

Գիրքիս յաջորդ էջին վրայի պատկերը, — որ բարիզարնակ սապանդաւոր նկարիչ կարապեա Աղամենի շնած յաջող մէկ խղաներկին ընդօրիս հակութիւնն է, — կը ներկայացունէ Հայուն տոհմիկ ու պաշարի կեանքը՝ նաևսարդի առաւօտուն: Կաղանդի աւանդական սեղանին առընթեր, բազմոցին վրայ, ատն՝ նահապեան է նասազը՝ որուն աջնամբոցի կու գան — երկիւզածօրէն — խորոսիկ թռուներ ու հարսեր: Կ'արժէ՞ որ ժամերով նայի՞նք անմթարթ այդ սրատկերին, մենք, մայրաքաղաքի մինողութին մէջ օտարութի կեանք վարելէն «հայրենի կառւրօը մոռցող Հայերս, պահ մը գոնէ Հայաշխարհը կարօտապին ապրելու համար . . .»:

Թողով ամէն ոք իր այդ երազանքին, սկսինք թռուումն ընելու սղոսահայ կանանց՝ Ամանորի տոթիւ ունեցած աշխատավթեանց և նախապաշտ բումներուն:

Դեկտ. 20ը կը կոչուի Ամանլրայ, օ՛ր որ սահմանուած է լուալ-հորդերու խոհանոցի ալառա սպասներ՝ զանանք վազորդոյնի պատրաստութեանց ծառայեցունելու համար: Ու վազորդայնը, Դեկտ. 31, Եփունի կամ Եփոց, օ՛ր որ սահմանուած է Եփել-թափելու, կաղանդի կերակուրներ պատրաս-

Կ Ա Ա Գ Ա Ծ Հ Ա Յ Ա Ս Ա Ե Ի Բ Մ Ե Զ



տեղու՝ պրանցմէ յիշաստակելի են 1. Բէկրէ (հայ պատգուտակ =պրակրտալուտէ), տեսակ մը մածդղին (մահալէպի) զոր նախչով ու շաքարով կ'եփեն։ Պաղուտակը նորաբանութեամբ կարելի է կոչել նաև «Դու-  
-կողանոյշ» կամ «քաղցրախիւս», որոն մակերեսը կը զարդարեն «Շնորհաւոր նոր տարի և բարի կաղանդ» մակագրութեամբ, նոյն նախադասութիւնը կան-  
-խաւ թանձր թուղթի մը վրայ գծելով, տառերը  
զմելիով կարատերով, ապա ծակոտկին թուղթը պը-  
-նակին վրայ գնելով ու կինամոն (թարջն) ցանելով  
վրան։ Սռաջ, զիրի տեղ՝ Քաջն Վարդանի պատկերն  
ալ կը յօրինէին դարձեալ կինամոնով, սաղաւարոը  
պիխուն։ 2. Զերտէ (պրակ. զիր)՝ շէկ, դեղին ըսել  
է)։ բասիս նորաբանութիւններն են «շիրտամոն»,  
«քրքմորիլ» և «գեղնապուր»։ 3. Սնուշապուր  
(պրակ. նուշին = անուշ)։ Ասիկա աեսակ մը քաղցրաթման (աշուրէ) է որ կ'եփաւի աճեկուն ցորե-  
-նով — զոր նախօրոք թրջոց կը դնեն, — շաքա-  
-րով, սե ու դեղին չամիչով և ճեղքուկով։ Եփ-  
-ուելէ վերջ աման լիցուելուն՝ վրան կը շալուխն  
խորոված կազին և ընկոյզի միջուկ, նուան հատիկ,  
նաև կը սրսկեն վարդաջուր ու կասիա։ 4. Անպ-  
-նարան՝ անպակ։ 5. Շիրլարան (թահն չորպասը)։  
6. Թօլիիկ՝ որուն գաւառական հայերէնն է «կո-  
-կոյա»։ սիսեռով, շիրիկով, սիսով և համեմուն-  
-քով պատրաստուած զուտ հայկական կերակուր  
մըն է՝ զօր Մեծ Փահքին ալ կ'ուտեն։ 7. Պրասի  
փարութիկ (տօլմա) դարձեալ շիրիկով։ 8. Կաղաւի  
յոշիկ (լահանա թուշը), ճիթապտուղ են։

Դաստիանք խորանածե յարդարուած սեղանին՝

աւանդական «Օխաը բախից»ն ձնկելու և պնակնե-  
-րու մէջ լիցուած միրգերը զիսելու կամ... ձա-  
-շակելու։

Ինչ որ շարուեր կ'սպասեն հոդ — մեծ մա-  
-սամբ չոր պատւղներ — կարծես փառաբանութիւնն  
են ամառնային պաղաքերութեան, այդեսատաններու  
յութի արգասաւորութիւն։ Զրջրուկ առնձն իր  
տեսակներով, (ամբասիկ, պէրկամոթ, որնչիկ,  
մալաչի, կարմրատանձ, ձեսոն), խնկաբոյր խնձորն  
իր տեսակներով, Ամասիոյ սոսորը, ծիրանը, պար-  
-կուկն ու ձեղքուկը, մեղրապորտ չամիչները, շո-  
-րոց-թուղն ու պաղատիար, չոր թութը, կաղինն,  
ընկոյզն ու շաղանակը, կարկեհանի ցոլքերով սա-  
-պատուած նուռը, հրուշակի պէս զզիարը, կաթ-  
-նահամ պիտակը, նուշն ու հողկընկոյզը, սոթի  
տեսքով սերկեսիը, մեղրափայտ չանչաքը (քէչի  
պույնուղի), քաղցրալիւր վշասը (լյաէ), խորսիա-  
-համ արօսին (ապտիւզէզիզ), Յոպպէապատիւ նո-  
-րինջը, թուրինջն ու անուշ լեմոնը, ևալին, ևայն։  
Կան գեռ խաղողի ու սալորի հոյզերէ պատրաս-  
-տըւած թթուանոյշ պատեղներ (բէսթիլ) որոնք դեղ-  
-նաչորթ կաւաներու դիւժական կտորուանքներու  
պէս ծալածոյ բազմած կը մնան՝ թագուն մէկ խորչը  
սեղանին։ Նաև ալիւրապատ շոպազը (ճէվիզի  
սուճուգ), մոգական չուաններու հանգոյն հոս ու հոն  
կախուած։

Կաղանդի սեղանը կը լուսաւորեն գոյնզգոյն  
մոմիկներ։ Գաւառներու մէջ ատոնք ժամին զնուած  
կը լլան, և, ընտանիքը քանի՛ հոգիէ որ բաղկացած  
է՝ նոյն թիւը կը պահեն։

Եւրոպականներուն մէջ պատահեցանք քանի  
մը ծառերու : Զանոնք ընդօրինակելով, Պօլսահայն  
ալ կը սարքէ իր կաղանդի ծառը, զարդարուած  
անոնցինին պէս, վերջին ժամանակներս մանաւանդ  
-վալոցիներու մէջ : Սակայն Պանտոսցի Հայք ի վա-  
րուց անտի սովորութիւնն ունին Ծաղկազարդի  
պէս՝ Ամանորին՝ ձիթենիի սասերով զարդարելու  
սեղաններնին :

Ֆրանսացին մուճակ կը դնէր, Ամերիկացին ալ  
գուշպայ կը կախէր բուխերիկներու մէջ : Ուսկից  
ուր Երանկացի Հայը սոսպանկ ու գուշպայ կը կախէ<sup>1</sup>  
տանիքներէ վար՝ նպատակի սղափիկ տարեկու-  
թեամբ մը : Ու Նվիրերափ մէջ ալ մանչուկներ  
գդակներնին կապերու ճոթը կառչեցուցած՝ տանի-  
քէ տանիք կը շրջին, այդ կապերը ծխներացներէ  
վար կախելով՝ կրկնն կաղանդչէք պահանջելու  
անեցիներէ . . . :

Օ՛հ, սա անհեթեթութիւնները պատաւաշունչ  
նախապաշարմանց : Պէտք է կաղանդի օր՝ աւրութը  
գուռնէն դէպ ի ներս ընել, որպէս զի տունին  
«պէրէքէթ»ը չիմաչի . . . : — Կաղանդի օր ի՞նչ որ  
ընես, տարին ամժապէս այդպէս կ'անցնի . զոր օրի-  
նակ՝ բան մը կոսրել, խօսիլ, խնդալ, գրել, կըս-  
ուիլ, ախրիլ եւային . . . : — Կաղանդի օր ո՞վ որ  
փանդայ՝ տարին հանած կը սեպուի, այսինքն մէկ  
տարի Մահն իրեն չոյցելեր . . . : — Կաղանդի օր՝  
առառն կանուխ ժամ կ'երթան, տաճարին գաւի-  
թի գուռը գես չբացուած . այդ գուռը բացուելուն՝  
ո՞վ որ առաջին անդամ տաճարէն ներս մուտ գոր-  
ծէ, բախտը բացուած կը համարուի . . . : — Կաղան-

դին գիշերը, սեղանին տակ, չափահամ աղջիկ մը,  
առանց արթչէն նշմարուելու, հային առաջին պա-  
տառը բերնէն հանելով պնակին քովը կը դնէ . ան-  
կողին մանելու պահուան՝ նոյն պատառը հայելիի մը  
կոսրին վրայ դնելով, իր սարքին տակը կը գետեղէ  
զայն, գիշերը երազին մէջ աեսնելու յայտվ այն  
աղան որուն հետ պիտի նշանուի ապագային . . . :

Աւելորդ կը սեպեմ աղբիւրներու արարողու-  
թեամց մասին ծանրանալ և ուրիշ կարգ մը մամիկի  
սնապաշտիկ հաւատքները թուել մի ըստ միոջէ, —  
վախնալով որ աւելի կ'երկարի զրուածքս, — մակլ  
ընելու համար քիչ մըն ալ՝ հին բարի օրերու մասուշ  
սա երգը, զոր փողոցի ստամբակներ հին Ռէմիլի  
օրերուն իսկ անվեհներ կ'եղանակէն ի Պօլս, իսկ մը  
ըստեր աղաւաղելով .

Հայոց Աշխարհին դռնակ բացուեցաւ,  
Մորթի ի բաց զնեց, արև ծագեցաւ:  
Ահա՛ աւատօս բացուած կը տեսնեմ,  
Հետ Հայ մուսային միամայն երգեմի  
Թէ Աստուած զրբաց Հայոց Աշխարհին,  
Լյոյս տուա Մասին, յոյս տուա Մասին . . .

Զէ, տղաքս, այնպէս չէ : Աստուած եթէ  
գթար Հայոց Աշխարհին մասնաւորապէս և համօ-  
րէն Հայութեան ընդհանրապէս, ամէն բանէ տաւած  
Միաբանութիւնը կ'իշխեցունէր Հայոց սիրաերուն  
մէջ : Աստուած եթէ գթար Հայոց Աշխարհին և  
Հայութեան, Մասիսի լոյսը չէր գովնար . . . :

### ԶՄԵՌԱՅԱՆ ԱՌԱԾՆԵՐ

---

Զարմանապի տաւածներ և ասութիւններ ունի  
ուսմիկը՝ ձեռուուան յատուկ:  
Ժողովրդեան անդիր գովութիւննէն քաղուած

քանի մը հասուած կը ներկայեմ ընթեցողներուս  
ուր անուս դասակարգին փիլտովայութիւնը կայ  
խտացած :

Ասոնցմէ մին է Ցուրտը վազուկ կ'ընէ աղբատը,  
հարուսև ալ համաշ առածը : Սասաց լողիկի և  
ասմանց ասուեայ չապիկի, թրթրիկ լաթերու մէջ  
պարուրուած, անութներուն ասակ՝ ցրանիսածէն  
ճաթուած ստեղինի գոյն ձեռուըները կոչկուսու,  
ցուրտէն զոփացու և կակները կափկափուն չքա-  
ւորին համար որ ճամբայ է ինկած—իր հեք գոյու-  
թիւնը պահպաներու,—ի՞նչ բան իրը ստաքութիւն,  
քան ներբաններուն արագ արագ վազքը ստուցիկ  
մայթերուն վրայէն . մինչ անդին՝ ստաը ստաին  
հագուած, բուրդէ թաթպաններ ձեռուըներուն և  
խսւիվար մուշտակ մը անձնիքին, ահա հարուսան  
է, «հագուստի բեռնակի՞ր»ն է որ կ'անցնի հարսի  
քարուածքով, իր ճոխ զբարեւոյթով կազմերու  
համար յաւիտենական հակաղութիւնը կեանքին,  
կում, իրը բուռ հեղնութիւն՝ ընկերվարականներու  
հաւասարաբարզ զարդապետութեան դէմ . . . :

Զնեղը բաղնեպան ըլլաս, աւառն՝ այգեպան :  
Ս.յո ասութեան համազօր՝ կայ նաեւ Զնեղը իստու  
ըլլաս, ամառը՝ շուն բացարութիւնը, մաղ-  
թանքի իր սմեղուկ տարագ զոր կրակարանը  
գրկոծ նստող անարիւն մսկուներու հասցէին կընայ  
մարդ ուզգել, պայմանաւ որ . . . չտանուին տնօնք :

ՅՈՒՐՏ, ԶԻՒՆ, ԶՄԵՌ

Հետաքրքիր չէք գիտնալու համար թէ ուրկէ  
կու զան եղանակիս յատուկ սա հայերէն բառերը.  
Ցուրտ, Զիւն ու Զնեղ :

«Ցուրտ»ը կընայ ամէն տեղէ գալ ու մսեցու-  
նել գմեղ, բայց բառը կու գայ ապահովագիւ  
պարսկերէն սերտ և արաբերէն պիւր բառերէն որ  
միհնայն իմաստն ունին :

«Զմեա» բառը կ'ելէ դարձեալ պլակ . զկւ-  
հիկրիր(\*)էն որ կարեւձմեն, սաստիկ ցուրտ կը նշա-  
նակէ : Իսկ «Ճիւն» բառը Հ. Սերովիէ Տէրվիչեան  
կ'սառւդաբանէ Հնդկերէն հիմա և Զանդկերէն  
զիմա բառերով որոնք Ճիւն ու Ճմեռ ըսել են :  
Դարձեալ, յուն . իխօն=[հայ. Ճիւն] :

Քանի որ եղանակը Ձիւնինն է, կընանք թուել  
համ Ճիւնի յատուկ քանի մը բառեր ալ, վրաց  
լեզուէն պրատելով կամ գաւառաբարասուի միհեր-  
քէն քթուըսեկով : — Սառած Ճիւնին կ'ըսէն եղուրճ,  
չափած Ճիւնին՝ լուշախ, իսկ հալերու մօս եղող սո-  
սած Ճիւնին՝ լորիս : Երբ Ճիւննալը սկսի, Ծուրը  
կը կաթկթի տանիքներու վրայէն, ու երբ գիշերը  
պարզկային օղը (այտակ) ափիէ, քիւերու եղերքն ու  
խոպովակներու բերմին կը ճեւանան ստորոցէ եր-  
կայն երկայն ձողիկներ՝ սաւնաշաքարի (նէօպէթ  
կայն երկայն ձողիկներ) տեսքով . ստոնք ալ կը կոչուին պայլորակ :  
— Զնեղնակ «պրատիկ ճմեռ» ըսել չէ . նորաբանու-  
թիւն մըն է որ կը նշանակէ «ցրանիսած», ցուրտէն  
ձեռուըներուն ճաթըստիլը :

Գաւառաները (գուրս հաներով Կիլիկիայ Աստ-  
ան, Երուսաղէմի ու ալլ քաղաքներ ուր գրէթէ  
Ճիւներ), ճմեռը կը տեւէ վեց ամիս անդնդհատ,

(\*) Թրախոս գաւառացիներ, — մահաւածի Կեսարացի —  
Յունիար ամիսը կ'անուանակոչեն Զանիմար որ աղաւարսն  
ի Զէմերիքիին:

Հոկտեմբերի սկիզբին մինչեւ Մարտի վերջը : Կէս  
տարի շաբանակ թռնիքին քովինկը կտոր բուհերիկին  
դիմաց ապրիլն ալ շխատկը արիւնը մեռած մարդու,  
ծեղանկի ու պատափի գործ է :

Տղերք գուրս կ'իյնան ատեն ատեն՝ լիւնացող  
ձիւներուն հետ կռուելու և ձմեռնային իրենց զբօ-  
սանքներուն անձնաստոք ըլլալու։ Տուներու առաջ-  
քը կուտակուած ձիւնը ճամբուն մէջտեղ կը գի-  
շեն թիերով։ Ճամսապարհը վերէն ի վար այն ատեն  
կը վերածուի ձիւներէն երկար բրուրի մը որուն  
վրայէն բալխիբով կ'սկսին երթեւեկել։ Կարնեցին  
այդ բալխիբին կ'ըսէ զգէի որ թուրքերէն զըզազ  
բառն է պարզապէս։

Հոռ «Սքէյթինկ Բալտա»ներ կը յաճախեն երկ-  
սեռ եղիսասարդներ՝ ամսու ձմեռ patinage ընելու  
համար արուեստական գետիններու վրայ : — Գա-  
ւառացին իր «Պօպթան և ունի ասոր փոխան» նա-  
խապէս ջուր թափուած զիւր դաշտագետինի մը  
երեսին՝ գիշերը պարզկացին օղը կը ձեւացունէ  
անա՞նկ ողբղկ, լարձուն ու սայթաքուն խաւ մը,  
որ կարծես ամբողջ տարածութիւնը միակտուր ա-  
պակիսալ մը պատուած ըլլար : Ասոր վրայ է որ  
ահա կ'սկսին չմշկել ողաք մասնաւոր երսանկը՝  
(նալիններով որսնք կը կոչուին չլուշի, ատկերը՝  
բութ սայրով գանակի ձեւ :

Զմշկեռու, ձիւնագնդակ խաղալուր, ձիւնէ ար-  
ձան շնչեռու մանկունակ զբաղումներ թողարկ՝  
իրենց անունին տա՞ռապէս լծորդ «տէկի գանգը»նե-  
րուր, անցնինք Գիտութեան :

ԶՄԵՄԸ և առըւոյն չորս եղանակներին վերջինն  
է, որ ատեն կովմինակի կ'ինամն Սրեւին ձառա-  
գայթները երկրիս վրայ: Օրեւը կը կարձնան: Այս  
եղանակին է որ Սրեւը կ'երթայ Այծեղջլուր, Զքնու  
և Զուկ կինոդանակերպներուն մէջ ։ Բուն ձմեռը  
կ'սկսի 8/21 Դեկտեմբերին և կ'աւարտի գարնանա-  
յին հասարակածին, 6/19 Մարտ, որով առ հասա-  
րակ իր ամբողջ տ' ալլութիւնն է Յ ամիս: Ամենա-  
ցուրտ օրեւը կը գանուին 25 Դեկտեմբերի և Յ  
փետրվարի միջււ (Ե. Տ.):

Երկրը կը հանդի աշխատութենէ և կը յա-  
գենայ այս ջուրով զոր տմառ եղանակին կորպեն-  
ցուցած էք: Եթէ ձիւնը երկար տաեն մնայ երկրիս  
վրայ, կորմնցունել չտար անոր առաքութիւնն  
ներփակեալ կազին: Ինչ որ գուշակ մըն է տռաս  
հունձքի: Չմեղանչե՞նք ուրիմն Նախահնամողին  
դէմ մեր գանգասառվ, երբ ճերմակ հիւրերնիս իր  
օթոցը փոէ և երկար տաեն առաջնջականութիւն  
պահանջէ Հողէն, վասն զի Ձիինը սպիտակ այս  
մուշտակն է զոր կ'ուզէ հագնիւ Բնութիւնը՝ չմսե-  
րու և ամառն ալ արգասագեր գառնալու: Համար:  
ՅՈՒՐՏԸ պազ-զաւակ որդին է Չմեռուան:

Գիտութեան բացարարութեամբ, Յուրաք ջերմու-  
գիառաթեան բացարարութեամբ է: Տաք  
թեան քիչնալէն յառաջ եկած զգացումն է: Տաք  
մարմինի մը պաղիլը կը կասարուի, երբ անիկա իր  
ջերմութիւնը՝ մօտի մարմիններուն հաղորդէ, և  
ատիկա կ'ըլլայ՝ համասարած օգին ջերմութեան  
նուազիլէն: Բնական ցուրտը թեւեռներուն կողմը  
վիճակութեան է ուր մշտառե պալ կը տիրէ և կը

«Բեւեռ» ըսի, ու միաքս ինկաւ վերջին սոս-  
թիներս իրենց վրայ ա'յնքան խօսեցունող Բիրի և  
Քուրք բեւեռախոյզները որոնցմէ առաջինը — ճշմա-  
րիս և աշնվեհեր ձամբաղող. Հիւսիսային Գօսիի, —  
ջուրը ձգեց Քուրքի կեղծ համբաւը, վաստացի կեր-  
պով ապացուցաներով թէ ի'նք գտած էր Հիւսի-  
սային Բեւեռու 1909 Ապրիլին:

Բրդեղէն, մեսաքսեայ կերպասներ, անասունի  
մորթեր՝ տաքութեան վաս հաղորդիչ ըլլարով՝ չեն  
կորմնցուներ մարմինն ներքին ջերմութիւնը:

Յուրաք բայսերուն աճումը կը դադրեցունէ:  
Երբ ձիւնը ծածկէ բայսերով՝ զանոնք պաշտպանած  
կ'ըլլայ ցուրտէն: Գարնան, բայսերն ա՛լ տեղի  
կ'ոււճանան՝ եթէ ձիւնը մեղմակի հաղի սկսի. իսկ  
եթէ ցորեկին հաղի և զիշերը սառ կապէ՝ մահացումն  
է բոլշանդակ բուսական աշխարհին:

Օդին վրայ ձիւնին գործած աղդեցութիւնը  
մեծ է. ձիւնապատ լեռներէ անցնող հովեր ցուրտ  
կը փշին մօտակայ դաշտերու վրայ. այս պարագան  
յացնի կ'ըլլայ, երբ քանի մը օր անընդհատ ձիւ-  
նելէ եռք՝ պազը վերջին օրերուն առաջններէն  
աւելի փէ կ'զգացուի:

Զիւնը հաղերուն՝ գետերու և առուտակներու  
ջուրերը կ'առատանան, և եթէ ձիւնհայը յանկար-  
ծական ըլլայ՝ աղէտալի ովոզումներ յառաջ կու գան:

Երբ ձմեռուան փախստեայ արել երեւի ձիւնին  
վրայ, ժողովուրդը կ'ըսէ Ծուն իը ժողիկ իոր,  
որովհետեւ դիտուած է որ յաճախ արեւը ծածկուի  
դարձեալ և սասատիկ ձիւնէ: — Զիւնին ջուրը շամել  
կը յանձնաբարէ ուամփը, հաղ ըլլարու համար:

Զիւնը ջրեղէն գոլորչի է բիւրեղացած որ կ'իյ-  
նայ թեթեւ ու բազմաձեւ սպիտակ ծիւ(flocon)երով,  
և յասաջ կու գայ երբոր օդը զերոյէն վար ըլլայ:  
Իր սովորական տեսքն է աստղաձեւ՝ որածայր  
վեցանկիւն որանք իրարու կաշերով՝ կանոնաւոր  
պէս պէս ձեւեր կ'սամանան: Եթէ օդը խաղաղ է,  
փաթիները կանոնաւոր կ'ըլլան, եթէ փոթորկոտ՝  
անկանան: — Զիւնը սառէն թեթեւ է, և անոր  
ծաւալը ջուրէն 10 անգամ տւելի:

### ՈՐՍՈՐԴԱԿԱՆ

Եղանակը քաջարի որարդինն է հիմայ, երբ  
թաղեայ սղկապաններ սրունքներուն, մախաղը շա-  
րակին և հրացանն ուսընդանութ՝ կ'իյնայ սար ու  
ձոր, պատուական թռչուններ որարտու:

Պոլիս ունի սրորդութեան յասուկ իր վայ-  
րերը. — Բաշաքէօյ, Ալէմաալ, Էօմէրի, Տուաւրը,  
Տօլայպա, Գուրթըմը, Գուրնա, Սամանարա,  
Ենիքէօյ, Էմիրի, Աւալանը: Յետոյ՝ Ոէյքօզ,  
Ճէնաէրէ, Զէրքէղ քէօյ, Քիւզուկ Զէքմէճէ, Տէր-  
քօզ, Ճիլէ ևայն:

Թուենք քիչ մըն ալ որտի թռչուններ ու կին-  
դանիներ, — պարարա երէններ որոնք ձարակ կը  
դառնան այս ամիսներուն՝ փափկաճաշակ մեծա-  
տանց: Լ.Վայրի բադ (եապան Էօրտէյի, հյ. ջուռայ,  
canard sauvage, արուն կը կոչուի malart): Վայրի  
բադին տեսակներն են՝ աեզացի որարդներու  
լեզուով՝ մաճար, եղմա պաշ, եկիլ պաշ, պահրի  
(վերջնոյն միաը շատ չուտուիր, Աւարիա կ'ար-

տածուի իր փեսուրներուն համար որոնք խիստ  
յարգի են): 2. Վայրի սազ: 3. Քուռ (հապան  
հիմտիաի): 4. Փասիան (սիլին, faisane): 5.  
Հաւշաղ (հապան կիւվէրձինի, իւվէիկ, ramier):  
6. Կեռնեխ (գարս թափուք, merle): 7. Կցար  
(պէքացա, չուլուք, bécasse): 8. Ջրակցար (bé-  
cassine): 9. Տորդիկ (եկվէ գուշ, ortolan): 10.  
Ընկուզկեր (քէստանէ գարկասը, casse-noix • այս  
թռչունը թէե ագուա՛ ունդերով մնանելուն համար  
միաը կ'ուտուի: Պօլսեցի թռչնորսներ ֆայֆ յօրօնա  
ալ կը կոչեն զայն, շփոթումով: 11. Աղջկոհաւ  
(զըզ գուշը, vanneau): 12. Պօլմագլուգ?: 13.  
Ճռայիկ? ևայն:

Կենդանիներէն 1. Վայրի խոզ, կինճ (հապան  
տօմուզը, լաւագոյն Աղէմասպիի անսասներուն  
մէջ, sanglier): 2. Այծեամ (գարսն, chevreuil):  
3. Ճագար (ասու թափշանը, lapin) ևայն:

Աղատ օգերուն մէջ թեւածող հէք աղւորիկ  
թռչուններ, և դուք, անտառակեաց ու ձորաբնակ  
արագո՞սն կենդանիներ, նշանառութեան հաճոյքին՝  
համար և ի սպաս մարդկային անցագ որովայնին՝  
ովէտք է որ այսպէս հետապնդուիք սարէ սար և  
զիստապատ իյնա՛ք վերջապէս, փետառուելու, մոր-  
թուելու և խորապնակու...:



Թ. Ա.

№ 5532

ՄԱՐՈՒԻՆ ՏՈՒ Ե

ԴԻՐՔԻ Բ. ՀԱՅՈՐԾ

ԳՐԱԴԱՎՈՐ ԷԶԵՐ ԿԵԱՆՔԻ ՀԱՏՈՐԵՆ

ՏԱՂԱՐԱՎՐ



ԳԻՒ Յ ԴՈՅ.

Խաղողականի Յ. Ա. Պ. Հ. Ա. Մ. Ա. Ապրուն  
և Պայմա. Շակորհան խոհ

Տառականարարի բացարձակ կանոնի